

ՏԵՆԵԿԱՆՈՒ

مجلة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

ՏԵՆԵԿԱՆՈՒ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԻԻՆ ԳԼՏՈՒԷԻ Հ.Բ.ԸՄԻՈՒԹԵԼՆԵ

المدير المسئول ا. صاروخان - ١٥ شارع عماد الدين - تليفون ٥٥٦٣٦ - صندوق بريد ٧١٧ القاهرة

Հ. Տար 1966 - 1-5



ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ

Ա Ձ Դ

- Տեղեկատուն առ այժմ կը հրատարակուի պարբերաբար:
- Թղթ(ակցուրեանց, դրամական նուէրներու, զիրքերու, բերքերու եւ հանդէսներու առաքումները կատարել խմբագրութեան հասցէին.

Խմբագրութիւն «ՏԵՂԵԿԱՏՈՒ»ի

15, Էմատ Էլ Տին փողոց — Գահիրէ

Հեռախօս 919036 — նամակատուփ 717

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. — Վեհափառին Կոնդակը
2. — Յորելար Բարեգործականը
3. — Հատուած մը Նախագահին Սօսքէն
4. — Մարմինք
5. — Լճնչպէս կազմուեցաւ Հ. Բ. Ը. Միութիւնը
6. — Հ. Բ. Ը. Միութեան 60ամեակը
7. — Մերգոնեան կրթարան
8. — Վասպուրական
9. — Նժոյգը
10. — Հ. Բ. Ը. Միութեան 52րդ ժողովը
11. — Մերգոնեան Կրթ. Հաստատութեան 40ամեակը
12. — Յորելար անդամներ
13. — Ալբէն Շուայցէր
14. — Հ. Բ. Ը. Միութեան 60ամեակի տօնահասարակուիւնը
15. — Չալըճին
16. — Տաթև
17. — Գաճիրէի Հ. Բ. Ը. Միութեան Կեանքն
18. — Հ. Բ. Ը. Միութիւնը Բրանի մէջ
19. — Հ. Բ. Ը. Միութեան 60 տարին
20. — Հ. Բ. Ը. Միութեան Կեդրոնի շէնքը
21. — Երխտասարգացի Հասարակը
22. — Տիրունի

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՅԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՆԴԱԿԸ

ՎԱԶԳԷՆ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐ՝ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՒՈՅ
ԱՅՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ՍՐԲՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԷԶՄԻԱՇՆԻ

ՊԱՏՈՒՄՐԺԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ,
ՅՄՐԳՄՐԺԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՄՍՍՆԱՃԻԻՂԻՑ
ԵՒ ՀՄՄԱՅՆ ԲՍՐԵՍԷՐ ԵՒ ԱՍՏՈՒՄԾՄՊԱՇՏ ԱՆՆՊԱՄՈՅ
ՀՍՅԿԱԿԱՆ ԲՍՐԵԳՈՐԾՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ,
Ի ԳԱՀԷ ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ
ԵՒ Ի ԳԱՀԱԿԱԼԷ ՆՈՐԻՆ ՈՂՋՈՐՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

Քսաներորդ դարը հայ ժողովուրդի կեանքին վրայ բացուեցաւ նախախնամական ընծայով մը: 1906 թուականին Նեղոսի արեւոտ ամերոն ծնունդ առաւ բարի գործի նուիրուած հայկական կազմակերպութիւն մը, զոր յղացաւ ու գլխաւորեց մեծ սրտի աէր պայծառատես հայ մարդ մը՝ Պօղոս Նուպար, իր նըման ազնիւ հոգիներու անմիջական գործակցութեամբ:

Անցնող վաթսուէ տարիները կը վկայեն, թէ սոյն կազմակերպութիւնը եղաւ հարազատօրէն հայկական, ճշմարտապէս բարեգործական, համազգային իմաստով ընդհանուր, եղբայրական սիրով քրիստոնէական գութի զգացումը եւ հայ ժողովուրդին ու հայրենիքին նեցուկ հանդիսանալու գիտակցութիւնը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը ծառայութեան եւ զոհարերութեան ուխտ մըն է, որ ահա մեց տասնամեակներէ ի վեր կը գործէ հայ ժողովուրդի ծոցին մէջ ամէն տեղ: Այս ամբողջ ժամանակաշրջանին, հայ ազգային կեանքին մէջ չկայ կարեւոր ու բախտորոշ իրադարձութիւն մը, շինարար մեծ ձեռնարկ մը՝ կրօնական, կրթական կամ հայրենասիրական, որուն կենսագործման, ամբողջապէս կամ մասամբ, օժանդակած չըլլայ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան բարի ձեռքը, գիտակցական հաւատարմութեամբ մեր ժողովուրդի անցեալէն մեզի հասած ժառանգութեան եւ անայլայլ հաւաստով անոր ներկայի ու ապագայի նկատմամբ:

Այսպիսի միութիւն մը կոչուած է յաւէտ ապրելու, վասնզի ան կը մարմնաւորէ հայ ժողովուրդի ապրելու, գոյատեւելու եւ ստեղծագործելու մաւերական կերպերէն մին, ու կը գործէ հայ ժողովուրդի յաւերժութեան համար:

Ս. Էջմիածնէն, իբրեւ Հայոց Հայրապետ, անհուն մխիթարութեամբ կը շնորհաւորենք ու կ'օրհնենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը եւ իր բոլոր բարեսէր անդամները եւ անոր կեդրոնական վարչութեան իմաստուն եւ ազնուասիրտ ղեկավարները՝ Հայցելով բոլորին համար Աստուծոյ օգնականութիւնը, որպէսզի նոյն ոգիով, նոյն եռանդով եւ նոյն արդիւնաւէտութեամբ շարունակեն իրենց բարեգործական առաքելութիւնը մեր ազգային կեանքէն ներս, հետզհետէ առաւել համախմբելով երիտասարդ ու կենսունակ ուժեր եւ հետզհետէ առաւել տարածելով իրենց կեննարար հովանին Սփիւռքի հայութեան լայն զանգուածներուն վրայ:

Ամէն հայու նուիրական պարտքն է զմահատել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը ու զօրավիգ կանգնիլ անոր, սմբակոտ ու անսասան պահել զայն եւ սատարել բարոյապէս եւ նիւթապէս անոր ազգաշէն աշխատանքին:

Ողջոյն եւ յարգանք եւ հայրապետական օրհնութիւն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, անոր երջանկայիշատակ հիմնադիրներուն, անոր վաթսունամեայ փառաւոր գործունէութեան եւ անոր ներկայ իմաստուն ու անձնուէր ղեկավարութեան:

Թող ապրի, զօրանայ ու բարգաւաճի բարեգործութեան կոչւած Հայոց մեծ կազմակերպութիւնը՝ ի փառս հայ ազգի բարոյական հանճարի:

«Այսուհետեւ զօրացարուք Տերամբ, եւ կարողութեամբ զօրութեան Կորս. եւ զգեցարուք զպատագինութիւն Աստուծոյ» (Եփես. 2. 10-119, եւ «Ինքն Տէր մեր Յիսուս Քրիստոս եւ Աստուած եւ Հայր մեր... մխիթարեացի զսիրտս Զեր եւ հաստարեացի յամենայն քակս եւ գործս բարութեան») (Բ. Թեաաղ. Բ. 15-16):

Ամէն:

Տուաւ կոնդակս ի 1-ն Յունուարի
1966 Փրկչեան ամի,
եւ ի տումարիս Հայոց ՌՆԺԵ.
Ի մաշրախան Սրբոյ Էջմիածնի:

Պապ Կղեմ

ՍԱՅՐԱԳՈՆ ԳՈՍՏԻՄԱՐԵ ԵՒ ԿՈՔՈՂԿՈՍ
ԱՍՆԱՅՆ ԱՍՑՑ

**Հ. Բ. Ը. Մ. Ի 60-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍԱԿՈՐ
ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ**

Հինգշաբթի երեկոյ, 14 Ապրիլ 1966, Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի ղահլիճին մէջ (Ալավերտեան - 37) տեղի ունեցած է ժողովրդային հաւաքոյթ մը, նշելու համար Յմանակը Հայրական Բարեգործական Ընդհանուր Միութեան, որ սփիւռքահայութեան ամենամեծ կազմակերպութիւնն է: Բացման խօսքը արտասանած է յանաստեղծ ՎԱՂԱՄՇԱԿ ՆՈՐԵՆՅ, բանաստեղծ է ՎԱՐԴԳԷՍ ՀԱՄԱԶԱՍՊԵԱՆ: Ելոյթներէ վերջ, գործադրուած է գեղարուեստական յայտադիր:

ՅՈՐԲԵԼԵԱՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ

Կերտել հայոց աշխարհի մբրկաւ զստաւած եղբայրներու Միութիւնը, վերականգնել յուսահատ ժողովուրդի մը ինքնավար տահուլթիւնը, աշխարհի չորս ծագերուն ցրուած հայ բեկորները համախմբել մէկ դրօշի տակ եւ անոնց միացման գիծը հանդիսանալ Միւրաքի մէջ, ապրիլ հայը հայոյի եւ հայուն համար բնաբանով եւ Միութիւնը զօրութիւն է դաւանանքով: Ահա այն բարոյական սեղբունքները, որոնց օտազովը հանդիսանալու ուխտով ասպարէզ կ'իջնէր 1906ի Ապրիլ 15ին, Ս. Զատիկ օրով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, եւ լման Վաթսուն տարիներ, խօսքով, դրշով, մամուլով եւ գործով պիտի ջանար կեանքի կոչելու, իրականացնելու այս սեղբունքները, որպէսզի հնարաւոր ըլլար ապահովել հայ ժողովուրդի գոյատեւման կարելիութիւնը:

Արդարեւ այս նորակազմ Միութեան երջանկալիչատակ հիմնադիրները մեր ազգին սպաննացող վտանգը կը տեսնէին, եւ սուլթանական կառավարութեան հայահալած քաղաքականութեան հասցուցած բազմազան շարիքները սահմանափակելու, անոնց դէմ պատասպարուելու անհրաժեշտութիւնը զգալով, կ'ուզէին ստեղծել նոր ոյժ մը, որ մեր արիւնաքամ ժողովուրդին բարոյական եւ հոգեկան կեանքը կենսաւորէր:

Հայ Յեղափոխութիւնը, հայրենասիրական մարտնչուններով, հազարաւոր հերոսներու եւ մարտիրոսներու արեան գինով փորձած էր հայ ժողովուրդի ազատ ապրելու, խաղաղօրէն գործելու իրաւունքը ապահովելու. բայց իր ջանքերը հակապետական արարքներ նկատուեցան ու անոնց հետեւանքը՝ արիւն ու աւեր...:

Տաճկահայաստանի ամբողջ տարածքին յուսահատ հայութիւն մը մնացած էր արլէւս, որ իր սեւ ճակատակերը կ'ողբար... ո՛չ միայն եկեղեցիներ, դպրոցներ, վանքեր

չէներ ու քաղաքներ, այլ եւ ամբողջ ժողովուրդի մը հոգեկան կեանքը խորտակուած, քանդուած էր. խարխլած անոր հաւատօր. սպանուած ազգային գոյապայքարին յոյժը... Եւ սկսած էր ծայր տալ զարհուրելի վտանգը, դանդուածային արտադաղթը եւ զանդուածային կրօնափոխութիւնը: Ուրեմն պէտք էր հակազդել: Պէտք էր նոր ոյժերով, նոր եւ ազդու զէնքերով մարտնչել, վերականգնելու համար խարխլած հաւատօր, վերարծարծելու նոր յոյսեր եւ դօտեպնդել յուսահատ ժողովուրդը: Պէտք էր վերջապէս թռիչք տալ ազգային գոյապայքարին, որուն յառաջապահները՝ հայրենասիրական կազմակերպութիւնները, հայրենիքի մէջ, լքած էին գործունէութեան դաշտը: Պէտք էր լուռ, անաղմուկ շրջահայեայ աշխատանքի հրաւրելու, որպէսզի արիւնաքամ ժողովուրդը իր տոկալու ուժը բոլորովին չբաւարտեր:

Եւ հակազդող այդ միջոցը նկատուեցաւ այն հզօր ուժը, որ եղբայրական գործակցութեամբ կը ստեղծուի, հարադատին հանդէպ գուրդուրալից վերաբերմունքով ծայր կուտայ եւ անխտրական ոգիով կը նուիրագործուի: Եղբայր ե՛նք մենք, Հայր՝ Հայով եւ Հայուն համար, Միութիւնը Զօրութիւն է, զուտ բարոյական նշանաբաններ, որոնք որդեգրուեցան եւ սկսան քարոզուիլ իբրեւ ազգային փրկարար միջոցներ: 1860ին, Օթթազիւղի մէջ (Կ. Պոլիս), Գրիգոր Օտեանի, Յովսէփ Ելիմանեանի (Մերենց) եւ իսնաստեղծ Մկրտիչ Պէչիկիսաշեանի ջանքերով կազմուած, բայց այս անգամ նեղօսի ազատ եւ հիւրընկալ ամերուն վրայ յարութիւն առնող ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՒՈՒԹԵԱՆ կողմէ, որ աւելի շեշտուած, սակի բաւ կազմակերպուած համահայկական դիմադրիծով հրապարակ կը նետուէր, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒՆՈՒՆ

Թի՛ն, անուան տակ եւ որուն դրօշին տակ քարոզուեցաւ եղբայրութեան, միութեան եւ դործակցութեան վերելի նշանաբանները, որոնք հետզհետէ ստարածուեցան, ընդհանրացան եւ որդեգրուեցան զիտակից հայութեան բոլոր խաւերէն:

Երբեմնի գիրար ասող, իրարմէ խուստիող, իրարու հանդէպ նոյնիսկ թշնամական տրամադրութիւններ անուցանող ԱՍԿԻՑ ՆԱԿԻՑ հայեր, անդրադարձան իրենց կործանարար սխալին, զոր օտարն ու թշնամին կը շահագործէր. եւ սկսան հետզհետէ վերջ գտնել զաւանական ամուլ եւ վարկաբեկիչ պաշարները եւ անմահն Պէտրիկեանի «Եղբայր ենք մենք»ը աւելի ուժեղ, աւելի ողբելից եւ խանդավառ հնչել ամէն կողմ: Հայութիւնը սկսած էր ըմբռնել թէ Միութիւնը Զօրութիւն է, թէ իր հաւաքական ոյժին մէջն է իր ՓՐԿՈՒԹԻՒՆԸ: Այլեւս զադրած էր մրրկաւ զատուած եղբայրներու միջեւ տարիներու ամուլ կռիւնները. վերջ դուտած էր խտրականութիւնը, մեր ներքին անմխարանութեան այլ անպիտան արգասիքը: Հայու զգացումը աւելի զօրաւոր կերպով սկսած էր տրոփել ամէն կուրծքերու տակ: Օտարացած կարծուած հայեր իսկ կուգային փարիլ Բարեգործականի փրկարար դրօշին եւ իրենց նիւթական միջոցները տրամադրել Միութեան Եղբայրական Մնտուկին: Ու ամէն կողմէ բազմութիւններ, անալով իրենց հայ արեան կանչին, կը մտնէին այս նորակազմ Միութեան դրօշին տակ, հաւատարմ եւ վստահութեամբ եւ մեծագումար նուէրներով եւ անդամական սուրբերով կը զինուորագրուէին, հայ ժողովուրդի երջանկութեան եւ բարօրութեան ծառայած ըլլալու յոյսով: Ահա Ցամեայ ծերունագարդ Զուկայիկից հայը՝ Գրիգոր ՄԷՕԹԷՄԷՏԵԱՆ, որ իր ամբողջ հողային կալուածը՝ 22 Փետտան, 4000 հնչուն ոսկի արժէքով կը կտակէր Միութեան. ահա՛ Օրիորդ Աննա Զամիչը եւ Յովհաննէս էպյ Ալլահվերտեանը, երկու հայ կաթողիկէ հարազատներ, որոնք իրենց մեծագումար նուիրատուութիւններով կը դասուէին Միութեան առաջին բարերար

անդամներու շարքին. եւ այսպէս շատե՛ր, Լուսաւորչական, Կաթողիկէ կամ Աւետարանական եղբայրներ, անխտրական սիրով միացած, կը ջանային Բարեգործականի միջոցաւ դորացնել ԱԶԳԻՆ դոյատեւման միջոցները, որոնք կրթական եւ մշակութային դժով սկսած էին կաղմակերպուիլ ՀԱՅ հողին վրայ:

Բայց ահա՛ Կիլիկիոյ ահագարհուր դէպքերը եւ անոնց յաջորդող 1915ի ցեղապանութեան ոճիրները, կործանարար վտանգները, որոնք նախատեսուած էին...

Ի՞նչ կրնար ընել Բարեգործականը — էթէ ո՛չ օգնութեան հասնիլ աղէտեալ վայրերուն, նիւթական օժանդակութիւն հասցնելով, խնամատարական կազմակերպութիւններ ճամբու դնելով, որբերը հաւաքելով, այրիներուն արցունքը սրբելով եւ այլն. եւ իր այս պարտականութեանց մէջ, ան հաստարիմ իր ջատագոված սկզբունքներուն, ցոյց տուաւ կատարեալ զիտակցութիւն եւ իր եղբայրական օժանդակութիւնը լայնօրէն եւ անխտրականօրէն տրամադրեց բոլոր աղէտահար հայերուն, արժանանալով Առաջնայի Հայ Կաթողիկէ Առաջնորդ երջանկալիչատակ Թերղեան Գերապայծառին զնահատանքին, որ սարսափի եւ զուլումի օրերուն իր հօտը չէր լքած եւ ականատես կզած Բարեգործականի մարդասիրական եւ եղբայրասիրական գործին: Յետագային, երբ Ան դրուեց Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական Գահը, 26 Յուլիս 1910 թուակիր կոնդակով ներբողեց Բարեգործականի հայրենանուէր գործը, որպէս ականատես վկայ:

Իսկ 1915ի ահաւոր սպանդաներէն, սաստաշական կոտորածներէն վերապրողները՝ զաղթականներ, որբ-որբուհիներ, անկարներ եւ հիւանդներ, ախտալարակներ եւ թրախօմէ տառապողներ, Բարեգործականի մօտ գտան կարեկից սիրտեր, օժանդակող ձեռքեր, անկաշառ եւ նուիրեալ բարեկամներ, որոնք իրենց լուսագոյնը ըրին ամոքելու, միխթարելու իրենց եղբարքայտ սարգակիցները: Իսկ եղբայրասիրական սքանչելի օրինակ մը չէ՞ր միթէ Սուրբոյ եւ Մի-

ջազեւաքի անապատները խուզարկելով հա-
յահաւաք կատարելը. Ռուբէն Հերեանը չէ՞ր
միթէ աշդ նուիրական գործին յառաջապա-
հը, որ Միութեան տրամադրած լայն միջոց-
ներով սկսաւ սէտեւիներու մօտ ապաստան
գտած հայ տարազիրները ազատագրել, ի
հարկին անոնց իւրաքանչիւրը Մէկ ՀնՁՈՒՆ
ՈՍԿԻԻ գնելով...

Հետեւողական իր դաւանած սկզբունք-
ներուն, Բարեգործականը անտարբեր չմ աց
նաեւ Մայր Հայրենիքի հանդէպ, որուն ծով
կարիքներուն հասնիլը իր ամենանուիրակաւ
սրարտականութիւններէն համարեց: Բ ց/ի
Միութեան կողմէ եղած կառուցումներէ,
լնչպէս Մայրանոց, Ակնարուժարան, Կա-
տաղարուժարան, նորանոր շէնքերու հիմնա-
գրութիւններ եւայլն, եւայլն, Միութիւնը
հակայական գումարներ յատկացուց արտա-
սահմանի մէջ անտէր-անտիրական Թաւա-
սող զաղթականները հայրենի հողին վրայ
փոխադրելու համար: Իր այս քայլով Բարե-
գործականը ո՛չ միայն մարդասիրական
այլ նաեւ ազգային գործ կատարեց, հազա-
րաւոր հայ բողոքներ հասցնելով Հայրենի
Երկրին վերակառուցման աշխատանքին:

Վերջապէս Բարեգործականը իր այս
Աստուածահաճոյ գործերը գլուխ հանեց
չտրհիւ այն վսեմ սկզբունքներուն, որոնց
ջատագովը հանդիսացաւ իր կազմութեան ա-
ռաջին իսկ օրէն եւ զանոնք քայլ առ քայլ
իրականացուց, իր բեղուն գործունէութեան
ընթացքին: Եւ այս իսկ պատճառաւ, ԱԶԳԻՆ
կատարեալ եւ բացարձակ վստահութիւնը,
սէրը եւ համարումը գրաւեց եւ ամէն ան-
գամ որ մեծ ԿԱՄԻՔՆԵՐՐ դիմադրակելու
հարկաւորանքին առջև գտնուեցաւ, ժողո-
վուրդը անասց իր կոչին եւ հարիւր հազար-
ներով առատացուց Միութեան եղբայրական
սնտուկը, որպէսզի ան կարողանայ լիուրի
կատարել իր ստանձնած վսեմ առաքելու-
թիւնը ի շահ Ազգին եւ Հայրենիքին:

Իսկ այժմ, երբ այլեւս Հայութիւնը
նիւթապէս եւ բարոյապէս վերականգնած,
ինքզինքը գտած է Սփիւռքի մէջ, Բարեգոր-

ծականի գլխաւոր մտահոգութիւնն է ԿԸԲ-
ԹԱԿԱՆ գործը եւ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ առա-
քելութիւնը, որոնց լծուած է իր բոլոր մի-
ջոցներով եւ ամէն տարի այս գոյք նպատակ
ներուն համար կը տրամադրէ ՀԱՌԻՒՐ ՀԱ-
ԶԱՐԱՒՈՐ տղարներ, որպէսզի մեր զաւակ-
ները ստանան հայեցի դաստիարակութիւն
եւ համալսարանական կրթութիւն, որպէսզի
հսկը՝ հայ մնայ իր ապաստան գտած բոլոր
երկրներուն մէջ, մինչեւ այն երջանիկ թը-
ւականը, երբ կարելի պիտի ըլլայ ամբողջ-
ջական սրգահաւաքը իրականութիւն դար-
ձնել:

Ալ ինչո՞ւ զարմանալ թէ Բարեգործա-
կանի կտակները, հիմնադրամները եւ վեր-
ջապէս անոր նիւթական հարստութիւնները
վաթսունամեակի սեմին արդէն կը գլեն
կ'անցնին ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ ամերիկեան տո-
լարի պատկառելի գումարը:

Հայ ժողովուրդին հետ եւ հայ ժողո-
վուրդին համար ապրող եւ գործող այս նա-
խախնամական կազմակերպութիւնը, որ հո-
զիւ ստաբիլի իջած դիմադրակեց ազգին
ամենայնահատական զժառղութիւնները,
չարունակեց առանց ընկրկելու իր ստանձը-
նած պարտականութիւնը, եւ այսօր, երբ
մեր ցեղը ողջունած է իր վերածնունդի փա-
ռաւոր շրջանը, մեր Միութիւնը աւելի քան
երբեք դորաւոր, եւ զրահուած Հայութեան
ապագային հանդէպ ամբակուտ հաւատքով,
ուխտած է վճռակամօրէն շարունակել իր
ՄԵԾ եւ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, վեհա-
պանծ Մատիսին հովանիին տակ վերականգ-
նող եւ վերաշինուող Մայր Հայաստանի գո-
րութեան եւ բարգաւաճման համար:

Փա՛ռք Հայկական Բարեգործական Ընդ-
հանուր Միութեան,

Յաւերժակամ՝ յարգանք անոր բարիխ-
շատակ հիմնադիրներուն եւ բոլոր անար-
ծաթ՝ մշակներուն որոնք մեր ազգը օժտեցին
առաջիկայ նախախնամական կազմակերպու-
թեամբ մը:

Ս. ՇԱԼՃԵԱՆ

Հատուած Մը Հ. Բ. Ը. Միութեան Լախագահ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԽՕՍՔԷՆ

Մերեւի բարեկամներ, գիտէ՞ք թէ կը գտնուինք պատմական թուականի մը նախորեակին: Չորս ամիս վերջ, Ապրիլ 15, 1966-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը կ'ողջունէ իր վաթսուներեակի պանծալի տարեդարձը: Յիշատակելի այս դէպքը քաղցր յուզումներով եւ գոհունակութեան, Հայրտութեան զգացումներով պիտի լեցնէ Միութեան բարձրագոյն անդամներուն, բարեկամներուն եւ կրնանք ըսել մեր բոլոր ազգասէր Հայրենակիցներուն սիրտեքը:

Համայն Հայութիւնը, իր վերածնած Հայրենիքին ու գաղթաշխարհի մէջ, մէկ-սիրտ, մէկ-հոգի եղած, այս տարի Համատարած, խոր աղապատանքով եւ օտարներուն իսկ պատկասանք աղբոյ վեհութեամբ սօնախմբեց իր մէկուկէս միլիոն նահատակներուն յիսնամեակը, եւ անոնց նուիրական յիշատակին առջեւ իր ուխտը նորոգեց երբեք չմոռնալու թէ այս փոքրիկ աղբին գոյութիւնը, անունը, հողին յաւիտեան անկորուստ պահելու Համար է որ դետերով հասնեցաւ անոնց անմեղ արիւնը:

Այս միեւնոյն սրբադան նպատակն է որ, Մեծ Եղեռնը նախորդող մեր կեանքի խաւարած մէկ շրջանին, ստեղծած էր Հ. Բ. Ը. Միութիւնը:

Մնունըը Հայուն վշտին ու տառապանքին՝ անոր կոչումը եղաւ դարման տարիլ ազգին ցաւերուն ու կարօտութեան, սփոխել ու դօտեպնդել դաժան ճակատագրի մը դոհերը եղող բազմութիւնները ու լաւագոյն ապագայի մը տեսիլքը միշտ անշէջ պահել անոնց մէջ:

Այս էր Հանճարեղ ծրագիրը, զոր ցեղին աղնուական մէկ դաւակը, Միւսեաց աշխարհի երբեմնի տէրերուն շառաւիղներէն՝ Ղարալաղի Մելիքներու սերունդէն ընձիւղած Պողոս Նուպար Փաշա, Հայրենասէր մեծ

գործիչը, — որուն հայ դատին Համար կատարած բոլորանուէր գոհողութիւններն ու տշնութիւնները քանի մը տարի վերջ երախտագիտութեամբ պիտի արձանագրէր մեր պատմութիւնը, — այս էր, կ'ըսեմ, ծրագիրը զոր Պողոս Նուպար իրեն զաղախարակից միւս պատուական Հայրորդիներուն հետ յղացաւ, մշակեց եւ ըստ այնմ հիմնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, 1903 Ապրիլ 15ին, Գահիրէի մէջ:

Չատիկ էր այդ օրը, բնութեան վերաբարձնումի, կեանքի վերանորոգման հետ եկող քրիստոնէական հաւատքին ու անմահ յոյսին մեծագոյն տօնը, որ Հայութեան տրքատում ու վհատ իրականութեան վրայէն ամօրիչ, սփոխարար շունչի մը անցքը պիտի խորհրդանշէր:

Հասիրճ ուղերձի մը սահմաններուն մէջ կարելի չէ նոյն իսկ տարրական զաղախար մը տալ մեր ազգին Համար Բարեգործականի կատարած հրաշքի հաւասարող փրկարար դերին մասին, եւ հետեւաբար անոր կտրած վաթսուն տարուան ճամբուն քանի մը նշանակետները միայն մատնացոյց ընելով պիտի բաւականանամ:

Իր կազմութենէն անմիջապէս վերջ, ան իր ամբողջ հոգածութիւնը կեղբոսնացուց բնագաւառի Հայութեան տնտեսական ու կրթական պէտքերուն վրայ, թումբ կանոնելու Համար անլուր Հարստահարութեանց հետեւանքով ծայր սուած արտագաղթի հասնեքին դէմ, խորապէս Համոզուած ըլլալով որ ազգի մը գոյութիւնը իր Հայրենի հողին վրայ միայն կրնայ երաշխաւորուիլ ու յաւերթանալ:

Դեռ տասնամեակ մը իսկ չէր բոլորած իր կեանքը, երբ տեղի ունեցաւ մեր պատմութեան աննախըմօաց, մեծագոյն ողբերգութիւնը, եւ Առաջին Ընդհանուր պատերազմէն անմիջապէս վերջ՝ ան իր բոլոր մի-

ջոցները տրամադրեց զանգուածային սպանդի ու քանդուած օճախներու տարաօախտ մնացորդներուն պաշտպանութեան ու վերապրումի սրբազան գործին, իր որբաններով, այրիանոցներով, արհեստանոցներով ու դիմութեան ամէն կարգի իր կայաններով:

Արիւնի հեղեղներուն ու աւերակներու մօտիքներուն մէջէն, ուր դիտապատ ինկած էր ազգը, վեր բարձրացաւ ու կանգնեցաւ մեր հայրենիքը, որ իրբեւ յոյսի անշէջ փարօս մեր վտարանդի բազմութիւնները, հակառակ իրենց անլուր տառապանքներուն, դարձեալ կեանքին կապեց:

Բարեգործականը իր նուիրական պարտականութիւնը նկատեց հիմնարկութիւններ հաստատել մայր երկրին մէջ, մեծ աւան մշտնեց հոն, երկրաշարժի նման բնական աղէտներու առէն իր անաւերագոյն աջակցութիւնը փութացուց ու ազդուապէս գործակցեցաւ տարիներով շարունակուող մասնակի ներգաղթողներուն:

Երկրորդ համաշխարհային պատերազմն ալ եկաւ ու անցաւ: Բարեբախտաբար ան կոտորածի տարսափը չբերաւ մեզի, բայց ազդատութեան ու թշուառութեան ահռելի տեսարաններ պարզուեցան հայկական գաղութներու մէջ, եւ Բարեգործականը տարիներով լծուեցաւ անոնց դարմանումին, նոյն իսկ դեռ կոխը չդադրած՝ մեծագումար օգնութիւններ փութացնելով Լիբանանի, Սուրիոյ եւ Յունաստանի հազարաւոր կարօտեալներուն:

Պատերազմին վերջաւորութեան, ան փառեցաւ իր կրթական ու մշակութային առաքելութեան, միանգամայն բազմազան ձեւերով շարունակելով աննեցուկ, թշուառ հայրենակիցներու ֆիզիքական դոյութեան պահպանման իր կենսական գործը:

Կարմակերպեց ներգաղթի պատմական ձեռնարկը, որուն համար մէկուկէս միլիոն տուար գոյացուց իր բացած հանգանակութեամբ եւ 100.000ի չափ հայեր բախտն ունեցան երթալ իրենց ցանկալի հայրենիքին մէջ հաստատուելու:

Դարձեալ այդ օրերուն, Պաղեստինի

տաղնապին հետեւանքով Երուսաղէմի վանքին եւ տեղւոյն մեր հայրենակիցներուն համար ստեղծուած դժնդակ կացութիւնը ամօքեց՝ 100.000 տուարէ աւելի օգնութեան դումար մը փութացնելով սկզբնական ծանր օրերուն:

Վերջապէս, հաղիւ 12 տարի առաջ, աւելի քան 300.000 տուար հանգանակելով, Մերձաւոր Արեւելքի մէջ 100է աւելի խարխուլ եւ անհրապոյր դպրոցական շէնքեր հիմնովին նորոգեց, լուսաւէտ կրթարաններու վերածեց եւ տասնեակ մըն ալ նոր դպրոցներ կանգնեց գաղթաշարժի մոռցուած անկիւնները:

Միութեան ծառայութեանց այս թուարկումը կրնայ մեզ շատ հեռուները տանիլ, առանց վերջանալու: Սահման մը կը դնեմ ուրեմն լաիքներու, կանգ առնելու այլեւս հանրաժանօթ եւ մեր ազգային կեանքին մէջ վճռական դեր մը խաղացող իրականութեան մը վրայ:

Հայկական Սփիւռքի մէջ, բարեբախտաբար գաղթականի յատուկ անդարմանելի կարօտութիւններ դոյութիւն չունին այսօր: Մեծ եւ հարուստ ազգերու մէջ տեսնուած ինպէս, մեր մէջ ալ կան չքաւորներ, բախտի անժառանգ զուակներ, որոնց միշտ մեր եղբայրական օգնութիւնը կը հասցնենք:

Բայց մեր բովանդակ ջանքերը սեւեռած ենք ուրիշ կարօտութեան մը բարձումին, նորահաս սերունդին դաստիարակութեան գործին, երբեք ուշադրութեանէ չվրիպեցնելով թէ իր սոհմիկ տարերքով ու ներշնչած ցեղային ինքնութեան զօրաւոր ոգիով է որ այդ դաստիարակութիւնը կրնայ իսկապէս արժեւորուիլ: Մենք միայն կեանքի ասպարէզին համար լաւ դիմուած երիտասարդներ չէ որ կ'ուզենք պատրաստել, այլ հա՛յ եւ իրենց հայութեամբը հպարտ երիտասարդներ: Ո՞րքան կը յաջողինք այս դժնդակ պայքարին մէջ — որովհետեւ այսօրուան աշխարհին մէջ իրական պայքարի մը գիւտով միայն կարելի է մեր նպատակը հետապնդել — կրնանք ըսել թէ ցարդ մեր փորձառութիւնը յուսախար չէ ըրած մեզ:

Տարուէ տարի աւելի ոյժ կուտանք ուրեմն մեր դպրոցական գործին եւ օժտութեան երիտասարդներու համալսարանական ու մասնագիտական կրթութեան, դադթաշխարհի համար զիտակից եւ միանգամայն հայրենասէր առաջնորդներ պատրաստելու գերազոյն նպատակով:

Հայ ժողովուրդը մեծապէս կը գնահատէ մեր այս ուղղութիւնն ու ջանքերը, եւ իր անկեղծութեամբ, իր ծոցէն ելլող բարեբաւներուն շնորհիւ, մեր 15 սեփական Վարժարանները այսօր կը գտնուին իրենց յատուկ գեղեցիկ շէնքերու մէջ եւ ի վիճակի կ'ըլլանք նաեւ տարին մօտ երկու հարիւր ուսանողներու համալսարանական կրթութիւն տալու:

Հ. Բ. Ը. Միութեան անունին մեծաբանքը եւ անոր գործին գնահատանքը բացայայտ իրականութիւն մըն է այսօր ամբողջ ազգին մէջ:

Գաղթաշխարհի ամէն կողմերը, ազգային վարիչ ղէմքեր, զիտակից, հայրենասէր հազարաւոր անձեր հայութեան համար իսկապէս նախաինամական պարզեւ մը, ճշմարիտ օրհնութիւն մը կը նկատեն Բարեգործականը եւ անոր գանձը կը ճոխացնեն յարատեւօրէն:

Ներկայիս, իր շուրջ 20 միլիոն տօլարի հարստութեամբ, մեր ժողովուրդին համար մեծ ոյժ մըն է Բարեգործականը, երբ կըրնայ, օրինակ, մէկ տարուան մէջ մօտ 800.000 տօլար տրամադրել անոր մտաւորական ու կրթական պէտքերուն եւ անոր կարօտու-

թեանց դարմանումին:

Անահաման ոգեւորութեամբ կը դիմաւորենք ուրեմն մեր պատկառելի Միութեան 60-ամեայ տարեդարձը, որ մեզի առիթը կ'ընծայէ անոր մեծագործութեանց, սիրած բարեքներուն անգրադառնալու, եւ մեր սէրն ու գուրգուրանքը թարմացնելու, զօրացնելու անոր հանդէպ:

Կոչ կ'ընեմ Միութեան Ամերիկայի, Մեր ձաւոր Արեւելքի եւ Եւրոպայի երեք Կեդրոնական Յանձնաժողովներուն, անոնց 186 Մասնաճիւղերուն եւ 18.000 անդամներուն, որ յառաջիկայ Ապրիլ ամիսէն սկսեալ, վաշխլութեամբ, խանդաղատանքով տօնախմբեն Բարեգործականի 60ամեակը, հանդէսներով, հրատարակութիւններով եւ հրապարակային զանազան նպատակալարմար սրասյայտութիւններով:

Վաթսունամեակը հանգրուան մըն է, ուրիչ յետադարձ ակնարկ մը նետելէ վերջ մեր կտրած ճամբուն վրայ, նոր կորովով ու ներշնչումով պիտի շարունակենք ընթանալ դէպի աւելի լուսաւէտ հորիզոններ:

Փառք եւ պատի՛ւ ուրեմն մեծ Միութեան, անոր ծնունդ տուող մեր սիրելի ազգին եւ հայութեան ոգիին յաւերժութիւնը երաշխաւորող մեր վերածնած հայրենիքին:

Ուղերձս հոս կը վերջացնեմ, եւ յաջողութիւն մաղթելով ձեր կատարելիք աշխատութեանց, բացուած կը յայտարարեմ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 52րդ Ընդհանուր Ժողովը:

11 Դեկտեմբեր 1965



Մ Ա Ղ Թ Ա Ն Ք (*)

Կէս դար անցեր է սեմէդ, եւ անոր հետ սերունդներ
 Եկե՛ր, գացե՛ր են երգով, ծղե՛ր, դարձե՛ր են մեծ հասկ:
 Հովեր աղե՛տ են շաչեր, շանքեր ցայքեր հո՛ւր ու հե՛ն,
 Բայց մնացեր ես դուն դեռ, հա՛յ տուն, մնա՛ս, մի՛շտ մնաս:

Մնա՛ս անխնդ ապառաժ եւ աննուաճ մարտկոց,
 Մնաս դալա՛ր՝ իբրեւ դաշտ, եւ փեթակի պէս՝ լեցո՛ւն.
 Արեւի պէս՝ միշտ պայծա՛ռ, աղբիւրի պէս՝ մշտաճո՛ւ,
 Եւ հայ մանկան գլիւնն բա՛րձ, դուն հա՛ց մնաս հայ տղուն...:

Հիւրդ խորո՛ւնկ թող մնայ, երդիդ կամարն՝ յաղթակա՛ն,
 Թող դարպասներդ ծովանան, անտառանան պարտեզներդ.
 Թո՛ղ լեռնանան քու պատերդ, սիւներդ երկինք՝ սլանան,
 Որ դարերու գագաթէն վեր բարձրանաս լուսակերտ:

Օն, բարձրացի՛ր քառ քառ եւ յարկ առ յարկ, ո՛վ հայ տուն,
 Միշտ աւելի՛ բարձրաձիր՝ պարիսպի պէս մարտական.
 Հիւներդ խրած ժայռին մէջ հայ անցեալի փառքերուն՝
 Երդիքդ հասնի, սաւառնի մինչեւ այգեղ ապագան:

Իբրեւ հայու յաղթ հասակ, իբրեւ հարուստ հայ ցակառ,
 Բէլերուն դէմ բռնութեան դուն բարձրացի՛ր հայկօրէն,
 Որ արծիւի ցախի պէս հայ միտքն ըլլայ միշտ ազատ,
 Ու հայ բազուկն՝ անկաշկա՛նդ, եւ պարտեզներդ միշտ բուրբն:

Կազնիի պէս բարձրացի՛ր եւ ծագէ ծագ բազմացի՛ր,
 Ու կարկառէ՛ ուղեշներդ՝ գերդ աջ ու աջք հայրական.
 Բա՛ց ծոցըդ հայ որբերու թափառումին հողմացիր,
 Եւ օրհնութիւնդ փերթ առ փերթ թափէ՛, բաշխէ՛ անոնց վրան:

Թո՛ղ գործվոտ քու սաղարթն ու քու ստուերդ մայրագին՝
 Երկինքի պէս տարածուին ամէն պանդուխտ հայու վրան.
 Պահեն կեանքի մրրիկէն եւ շանքերէն չար բախտին՝
 Հայ բողբոջներն որ կ՛անին հողերուն մէջ գաղթական:

Այլասերման հովերուն դէմ՝ թումբի պէս կանգնէ՛ դուն,
 Պանդխտութեան ծովուն մէջ իբրեւ փարոս ցառագէ՛,
 Որ խութերուն, մութերուն չըբախի՛ նաւն հայ հոգւոյն,
 Զըկորուսէ՛ իր ցամբան, ապահով ափն իր գտնէ՛...

(1) Հ. Բ. Ը. Միւլթեան Յիսնամեակի առթիւ բանաստեղծ ԺԱԳ
 ՅԱԿՈՒԲԵԱՆԻ գրած Ոսկեղափնի քերթուածէն հատուած մ'է:

ԻՆՉՊԷՍ ԿԱԶՄ ՈՒԵՑԱԻ Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԻԻՆԸ

Հայ գաղութներու պատմութեան մէջ եզրիպատահարութիւնը բացառիկ տեղ մը կը դրուէ, որպէս համահայկական արժէք ներկայացնող ձեռնարկներու օրրան: Արդարեւ, երբ յետագարձ ակնարկ մը կը նետենք այս գաղութի պատմութեան վրայ, կը տեսնենք որ, եզրիպատահարութեան ծոցին մէջ կազմակերպուած են ու յետագային այլ գաղութներու մէջ ճիւղաւորուած՝ զանազան կուսակցական, բարեսիրական եւ մշակութային կազմակերպութիւններ, որոնք այսօր կարեւոր դեր մը կը կատարեն հայ կեանքին ներս:

Ասոնց շարքին, ամէնէն աւելի տարածուածն ու ժողովրդային լայն զանդուածներու մէջ ընդունելութեան արժանացողը եղած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, որուն հիմնադրութեան Յօմանակի փառաւոր հանդուանին առջեւ կը գտնուինք այսօր: Ուստի, յարմար առիթըն է որ մեր ընթերցողներուն ներկայացնենք Հայութեան համար նախախնամութիւն մը եղող այս մեծ կազմակերպութեան հիմնադրութեան պարագաները: Ասիկա՝ միեւնոյն ժամանակ երախտագիտութեան եւ յարգանքի մեր տուրքը պիտի լըլայ այն երախտաւորներուն հանդէպ, որոնք հիմնեցին այս Միութիւնը ու զօրաւիջ կանգնեցան անոր ամրապնդման ու գործունէութեան ծաւալումին:

Առաջին եւ էական հարցումը որ մեր մտքը կը զբաղենք սա է թէ, ի՞նչ վիճակ կը ներկայացնէր թրքահայութիւնը այն օրերուն, եւ ի՞նչ դրդապատճառներ առիթ տուին որ գոյութիւն առնէ Հ. Բ. Ը. Միութիւնը:

Նախ կանխենք հոս յիշելու որ, նախքան Հ. Բ. Ը. Միութեան գոյութիւն առնելը, հայ ժողովուրդի ծոցին մէջ նմանօրինակ բազմաթիւ ընկերութիւններ կազմուած են բայց չեն կրցած յարատեւել:

Տասնըիններորդ դարու վերջին տասնամեակը (1890-1900) ահաւոր եւ չարագուշակ դէպքերու շրջան մը եղաւ թրքահայութեան համար, որու ընթացքին հարկը հազարաւոր հայեր ջարդուեցան: Վերապրող մեր հարազատները աներեւակայելի յասնջանքներու եւ հարածանքներու մէջ տուայտեցան: Սովը եւ աղքատութիւնը իրար գերազանցեցին ու մեր ժողովուրդը թշուառութեան մէջ վերջնական կործանումի եւ փճացման եզրին մօտեցաւ: Միւս կողմէ, սուլթանի կառավարութեան հալածանքները, իրարով յաջորդող դահալիստիզմի դէպքերը պատճառ եղան որ հազարաւոր հայեր — յարկապէս երիտասարդութիւնը, որուն շինարար բազուկին այնքան պէտք ունէր հայ գաւառը — ապաստան գտնեն օտար ափեր, ինչպէս Եգիպտոս, Մ. Նահանգներ, Յունաստան, Պուլկարիա եւ այլ

ամէն հայու սրտին մէջ դուն բարձրացի՛ր քահի պէս,
 Որ ինքզինքն ան զգայ քեզմով հարուստ ու հպարտ.
 Դարերուն դէմ կռքողուէ՛ Արարատի նման վէս,
 Որ հայ աշխարհը քու մէջ տեսնէ ոգի՛ն իր անյաղք:

Միշտ բարձրացի՛ր, ո՛վ հայ տուն, դրբօշի պէս վեհապանծ,
 Զի երկնին տակ յարքարեւ ու հողէն դուրս հայկաւանդ՝
 Վառուած մ՛ն մի հայ ծխան, մէն մի հայ բոյն կառուցուած՝
 Փոքր Հայաստան մ՛ե ինքնին բուքերուն դէմ՝ անվրկա՛նդ...

ԺԱԳ ՅԱԿՈՒՅԱՆ

լուր, վերանորոգելով եւ բարձրացնելով տեղէն լակ այդ երկիրները ապաստան դասած հայ գանդուածները:

Բնական է թէ արտասահմանի ապահով երկիրներու մէջ հաստատուած հայութեան ուշադրութիւնը կեդրոնացած ըլլար մայր հողին վրայ հայրենի սրբութիւններուն հաւատքով եւ սիրով կառչած իրենց արդարեւ կիցներուն վրայ: Պէտք էր անոնց օգնել, դրամ հայթայթել, միջոցներ ստեղծել որպէ՛նզի անոնք վերանորոգուէին, կարենալ աւելի երկար տոկալու համար իրենց տիրու ճակատագրին: Հակառակ որ գաղթաշիրահը — հին թէ նոր — արամազիր էր օգնութեան ձեռք երկարել բնաշխարհի իր հարազատներուն, այնուամենայնիւ գաղութներու եւ թուրքիոյ հայութեան միջեւ յարաբերութիւն գոյութիւն չունէր:

Միւս կողմէ, հայ յեղափոխական վարիչները երբ համոզուեցան որ Մայր Հողին վրայ այլեւս իրենց անելիք չէ մնացած՝ իրենց գործունէութիւնը փոխադրեցին արտասահման ու ջանացին վերակազմող գաղութներու մէջ հաստատուիլ: Ասոր բնական հետեանքը եղաւ կուսակցական սուր պայքարները, իրարու դէմ հալածանքները, վարկարեկումները, ահարեկումները, եւ այլն:

Այս տխուր դէպքերը հաշտ աչքով չէին դիտուէր գաղութահայոց կողմէ: Ասանցմէ հիները՝ վստահութիւն չունէին. Հայ Յեղափոխութեան վրայ, իսկ նորեկները՝ իրենց օճախներուն կործանումին պատճառ կը նկատէին անոնց անխոհեմ արարքները: Որով, ընդհանուր անվստահութիւն մը կար յեղափոխական կազմակերպութիւններու եւ գործիչներու հանդէպ եւ վերապահ կեցւածք:

Չէր բաւեր յեղափոխականներուն ներքին պայքարները եւ ստեղծուած տապալակները, անոնք — յեղափոխականները — ինքզինքնին թրքահայութեան տէր-տիրական հռչակած էին եւ անոր անունով հանգանակութիւններու կը ձեռնարկէին, յաճախ գործածելով բռնի ուժը, սպաննալիքը, եւ այ-

լլն: Հանգանակուած այս գումարներուն ջնջին մէկ տոկոսը միայն կը գործածուէր իր բուն նպատակին, մինչ կարելոր մասը կը հալէր կուսակցական գործիչներու զբոսանքը եւ կամ կազմակերպութիւններու տեղական ծախքերուն մէջ կը վատնուէր: Հաշիւ տուող չկար, ուստի անվստահութիւնը անոնց հանդէպ ընդհանուր էր ու ձեռնարկուած հանգանակութիւնները ստէպ նպատակը արգելիքի մը չէին հանգեր:

Ինչպէ՛ս ըսինք, գաղութահայերը մասադիր էին օգնելու իրենց արեւակիցներուն, բայց միջոցը կը պակէր: Որո՞ւ վստահի օգնութեան գումարները, որպէ՛սզի անոնք իրենց բուն նպատակին յատկացուէին:

Նոր կազմակերպութեան մը գոյութիւնը անհրաժեշտ կը նկատուէր այլեւս որ ազգին բոլոր խաւերուն վստահութիւն ներշնչէր:


Այդ օրերուն, մասնաւորապէս Լեզիպտահայ գաղութը կազմակերպուած ու բարգաւաճ վիճակ մը կը ներկայացնէր: Ան իր մէջ կը հաշուէր բազմաթիւ հարուստ հողատէրներ, գործարանատէրներ, պետական բարձրաստիճան պաշտօնատարներ եւ հրշակ ունեցող աստիճանաւորներ: Նոյնպէս, այդ շրջանին, Եգիպտոս ապաստանած էին շարք մը թրքահայ մտաւորականներ ու ազգային գործիչներ, որոնք կարելոր դեր մը կատարած էին թրքահայ կեանքին ներս: Այս վերջինները, տեսնելով ազգին ողբալի վիճակը, կը ծրագրեն կազմակերպութիւն մը հիմնել, որուն նպատակը ըլլար օգնութեան հասնիլ գաւառի դժբախտ հայերուն. դրամ արամազրելով՝ որպէ՛սզի գրաւի զբուած հողերը ազատուին եւ զիւղացիին վերադարձուն. սերմնացու՝ երկրագործական գոյծի՛նք, լծկան անասուններ հայթայթել՝ որպէ՛սզի այսպէսով վերակազմակերպուի ու չէննայ գաւառի հայ կեանքը, վարժարաններ բանալ, եւ այլն: Այս միութիւնը պիտի ջանար չէրքացնել յեղափոխական կազմակերպութիւնները եւ իր ուսերուն վրայ վերցնել արտասահմանի եւ Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի միջեւ յարաբերու-

թեան մէջ մտնելու հողը: Այս գործին նախաձեռնողները կ'ըլլան Արփիար Արփիարեան, Վահան Քիւրքեան, Նազարէք Տաղաւարեան:

Այս երեքը, 1906ի սկիզբները հաւաքութի մը կը հրաւիրեն իրենց գաղափարակից քանի մը ազգայիններ: Այդտեղ կը կարգացուի ծրագրի մը նախագիծը, կը կազմուի յանձնախումբ մը՝ այս նախագիծը մշակելու համար եւ կ'որոշուի այս նոր կազմակերպութիւնը հռչակել զուտ բարեսիրական միութիւն մը ու զայն կոչել ՀԱՅ-ԿԱՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ (1):

Բայց ծրագիրը տակաւին ձեւ չառած, նոր դէպքեր կուտան նոր ուղղութիւն մը տալու այս գործին: Յեղափոխական կազմակերպութիւնները կը սկսին սպառնադիրներով դիմումներ կատարել եզրպատահայ հարուստներու մօտ եւ մեծ գումարներ պահանջել Ազգին փրկութեան գործին համար:

Եզրպատահայ այս հարուստները պարզ դրամատէրներ չէին, այլ՝ ազգասէր, գիտակից հայեր որոնք, անցեալին մէջ, ազգին բազմազան կարիքներուն լայնօրէն բերած էին իրենց բաժինը, բայց մտադիր չէին ընթացք տալու իրենց եղած սպառնալիքներուն: Միւս կողմէ, այս պատուական ազգայինները կը նկատեն որ, նմանօրինակ սպառնական պահանջներուն մերժումին հետեւանքները մինչեւ մարդասպանութեան յանդած էր, ինչպէս եղած էր այլուր (Պոլսոյ մէջ Արիկ Ունճեանի եւ Մ. Նահանգներու մէջ Թալչանճեանի սպանութիւնները) կ'որոշեն հիմնել միութիւն մը, որուն խօսքովակով կարելի ըլլար օգնել թրքահայութեան: Այս հայրենասէրները ըմբռնած էին որ, եթէ իրենք կազմակերպուած ուժ մը ներկայացնէին, ազգային կեանքը խոռոչու սրկածախնդիրները հաշիւով պիտի մտածեային իրենց, անոնց ետին տեսնելով կազմակերպութիւն մը, որ պիտի կըսար շատ



1) «Հ. Բ. Ը. Միութեան ծնունդը և կիսակեր» Միքայէլ Նաթանեան («ՄիՈՒԹԻՒՆ» թիւ 1-6, մնացեալ թիւ, 1926):

հեռուները հասցնել իր բողոքի եւ զայրոյթի ձայնը (2):

Ահա այս պայմաններուն մէջ է որ ծրնունդ առաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը:

Այս նոր ծրագիրը մշակողները կ'ըլլան Երուանդ Աղաթօն, Նազարէթ Տաղաւարեան եւ Մկրտիչ Անդրանիկեան, որոնք անմիջական յարաբերութեան մէջ կը գտնուէին Պողոս Փաշա Նուպարի հետ: Անոր կը պարզեն իրենց ծրագիրը ու կ'առաջարկեն գլուխ կանգնել այս գործին: Պողոս Նուպար, տեսնելով որ իրեն առաջարկուածը իր ալ երեւակայածն էր՝ կը զլրատուէ այս ձեռնարկը ու կը փարի անձնուիրօրէն: 1906 Մարտի 15ին, իր բնակարանը կը հրաւիրէ իր մտերիմ գործակիցները ու ամէնքը միտակն, համախորհոյրդ, կը ստորագրեն առեւտագրութիւն մը, ըստ որում՝ հիմնուած կը հռչակուէր Հ. Բ. Ը. Միութիւնը:

Առանց Պողոս Փաշայի անունին, Հ. Բ. Ը. Միութիւնը հաւանաբար չ'ըստէր այն յեղունակութիւնը, որուն աբխանացաւ ան իր հիմնադրութեան օրերուն իսկ:

Այս պատմական ատենագրութիւնը կը ստորագրեն Պողոս Նուպար Փաշա, Եազուպ Արթին Փաշա, Երուանդ Պէյ Աղաթօն, Տրք. Նազարէթ Տաղաւարեան, Մկրտիչ Անդրանիկեան, Գրիգոր Եղիայեան, Կարապետ Պէյ Շէրիտեան, Առաքել Պէյ Նուպար, Մարկոսօֆ Պէյ եւ Յակոբ Յակոբեան, որոնք կը կազմեն Միութեան առաջին կեդրոնական վարչութիւնը: Այս Ժողովին ցըրեանս նախագահ կ'ընտրուի Միութեան հիմնադիրը՝ Պողոս Փաշա:

Այդ թուականէն մինչեւ այսօր, Հ. Բ. Ը. Միութիւնը կը շարունակէ իր վերելքը, հանդիսանալով հայութեան նախախնամական հրեշտակը: Ամբողջ վաքսուց տարի, ան իր աջակցութիւնը բերաւ ամէն տեսակ ազգային գործերու. օգնութեան ձեռք երկարեց հայ չ'աւորին, պատսպարեց հայ որբերը, դպրոցներ բացաւ ու հազարաւոր մանուկներ հայօրէն կրթեց, քաղաքի հանդիսացաւ ներգաղթին, նիւթական միջոցներ

հայրաշնչեց համալսարանական ուսանողներու, աստարեց Մայր Հայրենիքի բարգաւաճման սուրբ գործին, իր գուրգուրանքին առարկայ դարձուց հայ մշակոյթը եւ օժանդակեց հայ մատարակամներուն եւ արուեստագէտներուն :

Փոխադարձաբար, ամբողջ Հայութիւնը վստահութիւնը կեդրոնացուց այս մեծ թրութեան վրայ եւ միլիոններու հասնող ստեղծատուութիւններ ու կտակներ վստահեցան Հ. Բ. Ը. Միութեան մատակարարութեան : Մէկ խօսքով՝ հայ ժողովուրդը գիտակցօրէն աջակցեցաւ այս եզակի ու հզօր կազմակերպութեան :

Իր բոլոր ձեռնարկներուն մէջ — բրբախնամ, կրթական, մշակութային, դպրոցական, մատակարարական, եւայլն — ան սրտիւով դուրս եկաւ, եւ այսօր, վաթսուն երկար տարիներու հանրանուէր ծառայութենէ մը վերջ՝ ճակատարաց կը ներկայանայ հանրութեան դատաստանին :

Այսօր, Հ. Բ. Ը. Միութիւնը կը ներկայացնէ հսկայ յաճախ Միութիւն մը, որուն Մասնաճիւղերը Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներէն կը տարածուին մինչեւ նորակազմ դադութիւնները Աւստրալիոյ : Վերջապէս, երկրագունդիս ոեւէ ծայրամասին մէջ, ուր հայկական պղտիկ գաղութ մը հիմնուած է, հոն է նաեւ Հ. Բ. Ը. Միութիւնը իր մասնաճիւղով եւ բեղուն ու հարեական գործունէութեամբ : Միութեան անդամներուն թիւը՝ առելի քան 18000 է ներկայիս, իսկ հարստութիւնը՝ շուրջ քը-

սան միլիոն տուար, սրտկառելի գումար մը արդարեւ, որ երբեմիցէ հայկական կեանքի մէջ ոեւէ կազմակերպութեան արկղին մէջ գոյացած ըլլայ :

Հ. Բ. Ը. Միութիւնը այսօր նոյնքան կենսունակ է ու ժրջան, որքան իր հիմնադրութեան առաջին օրերուն : Իր ձայնը՝ ժողովրդային լայն զանգուածներու լսելի է ու արեւելի : Իր հանդանակութիւնները — նոր ծրագրերներու իրագործման համար — միշտ յաջողութեամբ կը պատկուին :

Իր վաթսունամեայ գործունէութիւնը յողովութեան կամ տեղքայլի ոչ մէկ հետք կը ձգէ իր ետին, ուստի անվարան կրնանք յայտարարել թէ, այս թուականը պիտի ըլլայ հանդրուան մը նոր ձեռնարկներու իրագործման եւ յաջողութեան :

Այս ոգիով պէտք է դիմենք այս վաթսունամեայ յոբելեանը :

ԳՐ. ՊԱՍՄԱՃԵԱՆ

(Գահիրէ)



2) Կը պատմուի թէ, Հ. Բ. Ը. Միութեան Հիմնադիր Պօղոս Փաշա Նուպար, երբ կը ստանայ կարմիր կնիքով սպառնազիրը, սապէս կը պատասխանէ.

«Ինչ որ ինձմէ կը պահանջեն, գայն ամբողջապէս պիտի տամ ազգին, ցոյց տալու համար որ դրամը խնայել չեմ ուզիր, այլ իրենց ուղղութիւնն է որ կը դատապարտեմ ու չեմ քաջալերեր» («ՆՐԿԵՐ» Երուսղ. Օտեանի, հատ. Դ. էջ 376, Երեւան, 1962) :



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱԹՍՈՒՆԱՍԵԱՅ ՅՈՐԵԼԻԱՆԸ

Գրեց՝ ԶԱԻԿԸ ԵՊԻՍՍ . ԶԻՆԶԻՆԵԱՆ

Ինչպէս անհասանելի է, այնպէս ալ ընկերակցութիւններու պարագային կատարուած գործերու մասին խօսելի աւելի, ձգելու է որ գործերը իրենք իրենց մասին խօսին: Սակայն ընկերակցութիւններու եւ այս պարագային Հ. Բ. Ը. Միութեան վաթսուևամեայ յորելեանին առիթով իր կարեւորագոյն ըրածներուն վրայ խօսելը, իր ընկերներուն համար նպաստ մը կրնայ ըլլալ: Այս տեսանկիւնէն գիտելով, Հայ Ժողովուրդին շահերը հետաքրքրող կազմակերպութեան մը փոռաւոր վաթսուևամեակին մասին արտայայտուիլ պարտականութիւն մըն է նոյնիսկ:

Առանց ցուցամոլութեան բարեգործութիւն կատարելը Քրիստոնէական առաքինութիւն մըն է: Իսկ Հ.Բ.Ը.Մ.ը իր կազմութեան առաջին իսկ օրէն մեր Ժողովուրդին մէջ առաքելութեան մը սկսած է եւ վեց տասնամեակներէ ի վեր բարեգործութեան իր առաքելութիւնը կը շարունակէ յարաճուն թափով եւ ընդլայնումով:

Բաղդատամբ այլ միութիւններու, Հ. Բ. Ը. Միութեան շուրջ կամ այս ազգօգուտ միութեան մասին զանազան յայտարարութեանց սահաւորութիւնը, լաւագոյն գրասկզբնէն է այն մասին թէ, անոր կատարած գործերը կը վկայեն իր մասին լաւագոյն կերպով, քան թէ Հ. Բ. Ը. Միութեան մասին կատարուած բազմապիսի փոռաբանութիւնները:

Ի հարկէ որոշ տարեթիւեր, թէ՛ անհասանելի եւ թէ՛ ալ ընկերակցութիւններու կեանքին մէջ զմեզ կը մղեն անոնց անցած ճանապարհին մասին խորհրդածութիւններու: Վաթսուևամեակ մը յարմարագոյն հանգրուան մըն է այսպիսի անգրազարձի մը համար: Այս պարագան առիթ

մը կ'ընծայէ որպէսզի վերադառնաւորութիւն մը կատարուի այն հնկայական աշխատանքին վերաբերմամբ, որ կատարուած է մեր ազգին նման ցրուած եւ կարփաւոր Ժողովուրդի մը մէջ:

Ամէնէն առաջ հարկ է հաստատել թէ Հ.Բ.Ը.Մ.ը վատահոլութիւնը կը վայելէ մեր ազգին շատ լայն հաստատածներուն: Այս միակ պարագան լաւագոյն բացատրութիւնը կը հայթայթէ ոչ միայն անոր գոյատեւման այլ եւ յարատեւ բարգաւաճումին:

Աշխարհի վրայ ցրուած բոլոր ՀԱՅ մեծու փոքր գաղութներու մէջ կազմակերպուած մասնաճիւղերը, իրենց արդիւնաշատ աշխատանքին ընթացքին պատահած է որ տարակարծութիւններ ունենան — ինչ որ բոլոր մեծ, կազմակերպութիւններու կեանքին ընթացքին անխուսափելի երեւոյթ մըն է — ատոնք պատահած են ոչ թէ անպատահելիութեան համար, այլ պարզապէս լաւագոյն մատակարարման կամ առաւելագոյն աստիճանով բարեգործութիւն կատարելու առնչութեամբ:

Մեր Ժողովուրդի վերջին շրջանի պատմութեան մէջ ոչ մէկ ընկերակցութիւն այնքան իր արդիւնքին մէջ հարուստ գործունէութիւն մը ունեցած է որքան Հ. Բ. Ը. Մ.ը, որուն հանդէպ ազգին մեծամասնութիւնը գուրգուրանքով, խորին համակրութեամբ եւ երախտադիտութեամբ կ'արտայայտուի: Արդարեւ, միայն համալսարանական կրթաթոշակ ստացող երիտասարդ երիտասարդուհիներու քանակը իրապէս սրտկառելի թիւ մը կը կազմէ, որոնց մասին վիճակագրութիւններ մամուլի մէջ ըստէս կը հրատարակուին: Եւ միշտ պէտք է հաստատել այն իրողութիւնը թէ ազգի մը մտաւորական եւ բարձրագոյն գործարար

տէր դասն է որ առաջնորդի դեր պիտի լստանանէ ու ազգի մը յոյսերը մեծ իրազործումներու համար անոնց է որ ուղղուած պիտի ըլլան:

Ճամանակաշրջանի մը մէջ կ'ապրինք, ինքր մեծ ընկերակցութիւններ կ'աշխատին ու կը գործեն ժամացուցային կանոնաւորութեամբ. մեքենական այս ճշգրտութեան վարժուած ըլլալով կ'ակնկալենք որ ամէն ինչ կանոնաւորութեամբ ընթանայ: Այլ սակայն շատ հաճեցի է հաստատել թէ Հ. Բ. Լ. Մ. եան նման ընկերակցութեան մը մէջ, կանոնաւորութեամբ գործողը առաւելաբար հայու արժանապատուութեան վիճակութիւնն ու զոհողութեան ուղին են. Հայութեան հանդէպ խոր սէրը եւ բարեգործութեան սկզբունքը մղիչ ազդակներն են:

Մենք այս տեսանկիւնէն դիտելով, ասինքն մեկնելով գործին մեծութենէն եւ ընդհանրականութենէն, կրնանք հասնիլ գործողներու մեծողութեան, անձնագոհողութեան եւ վերջապէս Հ. Բ. Լ. Մ. եան մեծ եւ լուսավոր նախագահներուն, երջանկաշիջատակ հիմնադիրներուն եւ բազմաթիւ բարերարներուն:

Այսպէս է որ հասկնալի պէտք է ըլլայ այն վատահոյժիւնը այս մեծ Միութեան հանդէպ, ըստ որում բոլոր բարերարները իրենց կալուածներն ու հարստութիւնը կը տակած են, առատացնելով անոր դրամագլուխն ու գործելու, բարեգործութիւնը տարածելու կարելիութիւնը, ազգի մը մէջ որպիսին Հայութիւնն է, իր բազմազան կորիքներով:

Համաշխարհային Ա. պատերազմին յաջորդող առաջին, երկրորդ, նոյնիսկ երրորդ տասնամեակներուն հայկական գաղութները յատկապէս Մերձաւոր Արեւելքի մէջ, անտեսական վատթարագոյն վիճակի մը մէջ կ'ապրէին: Նոյնիսկ համաշխարհային Բ. պատերազմէն ետք կարգ մը հարուածած գաղութներ զարձեւալ պէտք ունեցան նիւթական բայն օժանդակութեան: Այսպիսի ընդարձակ ծաւալի վրայ եւ պետական միջոցներու նմանող օգնութիւն՝ Հայ Բա-

րեգործական Ընդհ. Միութիւնը նախախնամող ձեռքի նման հասցուց ուր որ ամէնէն աւելի կարիքը կը գոհացուէր:

Այս կապակցութեամբ անձնական վերակալութիւն մը կ'ուզեմ յիշել: 1958ին հեռագիր մը ստացայ հայ եպիսկոպոսէ մը, որուն մէջ անիկա կ'ըսէր որ իրեն հանդիպում Գահիրէի Միջազգային օդակայանին մէջ: Ճշդուած օրը գացի զինքը դիմաւորելու: Մաքսային եւ անցազբային գործողութիւններէն ետք, ուղղուեցանք առաջին առիթով դէպի հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին. ապա իր փափաքին ընդունալով, դէպի Հ. Բ. Լ. Միութեան կեդրոնատեղին, վասնզի ըսաւ եպիսկոպոսը, — «Հ. Բ. Լ. Մ. ր մեր մանկութեան եւ յետոյ մեր ուսանողութեան տարիներուն, մեր հայրը եղած է»:

Յուզիչ էր տեսնել թէ ինչպէս այցելուներու տոմարին մէջ սրբազանը մօտաւորապէս վերոյիշեալ բացատրութեամբ երկար գրութիւն մը արձանագրեց: Բ. Համաշխարհային յետպատերազմեան տարիներուն երբ յարաբերաբար Մերձաւոր Արեւելքի Հայկական հոծ գաղութներու տնտեսական պայմանները բարւոյցած են, Հ. Բ. Լ. Մ. եան ուշադրութիւնը գլխաւորաբար երեք ուղիւթեամբ կը տարածուի, այրիներու արցունքները սրբելէն եւ որբելը խնամելէն ետք:

- Ա) Կրթական գործ.
- Բ) Հայաստանահայրենի գործեր.
- Գ) Ներգաղթ:

Այս երեք գլխակարգութիւններուն տակ յաջորդաբար մանրամասնելով պէտք է յիշել այն տարածուած եւ հսկայ աշխատանքը, որ երբեմն պետական միջոցներով միայն իրագործելի է: Այսպէս ուրեմն, կըրթական դրուխին տակ պէտք է նկատի ունենալ այն տասնեակներով հայկական վարժարանները որոնք կը պատկանին Հ. Բ. Լ. Միութեան, այսինքն ազգային նախակրթարաններն ու երկրորդական վարժարանները: Հայագիտութեան համար ուսուցիչներ պատրաստելու հաստատութիւն-

ները, հայագիտական ամսիտոնները եւ համալսարաններու մէջ ուսանող հարիւրաւոր երիտասարդներն ու երիտասարդուհիները:

Հայաստանահայրենական դործին մէջ նկատուի պէտք է ունենալ այն փառաւոր շէնքերը որոնք Հ. Բ. Ը. Միութեան մշակութային կեդրոններն են, իւրաքանչիւր զաղութի մէջ, իրենց գրադարաններով, պարբերաթերթերով, սրահներով եւ ընկերային-մշակութային գործունէութեամբ եւ հրատարակչական ձեռնարկներով:

Իսկ ներգաղթը մէն մի հայուն սրտին մօտիկ եւ ճշմարտապէս հայութեան համար կարեւորագոյն նպատակն է: Որեւէ հայ կաղմակըրպութեան համար վերին աստիճանի պատուաբեր է այս գործը եւ այդ պատիւը որպէս ներգաղթի շարժումը քաջակերպ, նիւթապէս օժանդակող, այդ օգտակար շարժումին ետեւը գրապէս կեցող Հ. Բ. Ը. Միութեան կը պատկանի ամէնէն աւելի: Որեւէ ժամանակ, որեւէ կաղմակըրպութեան համար ներգաղթին նիւթապէս եւ բարոյապէս օժանդակելը բարենիշ մըն է:

Վաթսունամեակին առիթով յետադարձ փոքրիկ ակնարկ մը հաւանաբար կարգ մը գործեր իրենց մեծ դիժերուն մէջ յիշած եղաւ. անտեսելով վարչական, երեսմտական օրինական եւ այլ բաժիններ, որոնք կը վերաբերին հին կալուածներու մատակարարման, նոր կալուածներու յանձնաձման, պահպանման, նորոգութեան եւ այլն սրունց ընդարձակութեան մասին շատերը զաղափար չունին:

Այսպիսի ազդողութ, Աստուածահանոյ այլեւ հայրենաշէն ու համահայրական Միութեան մը համար մեր սրտադին ցանկութիւնն է որ միշտ առոյգ ըլլայ եւ յալածուն վերելքի մէջ մնայ. նորանոր մեծագործութիւններով արդիւնաշատ ըլլայ ի փառս հայ ժողովուրդին եւ անոր հողերու-մշակութային արժէքներուն:

Սիրով կ'ողջունենք Հ. Բ. Ը. Միութեան փառաւոր վաթսունամեակը, մտղաբերով անոր նոր վաթսունամեակներ:

ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱՐԱՆ

Գառասուն տարի առաջ, 1926 թուականի առաջին օրերուն, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայէն քանի մը քիլոմետր հեռու, անմարդաբնակ, չոր ու անհրապոյր տարածութեան մը վրայ, վերջ գտաւ եռայարկ երկու խոշոր շէնքերու կառուցումը ինչպէս եւ ջրամբարի, խոհանոցի, հիւանդանոցի բաժանմունքները, եւ այլն:

Ընդարձակ տարածութիւնը փշալարով շրջապատուեցաւ, իսկ քանդակներ միացնող կուպրապատ ճանապարհին վրայ, պահականոցի մօտ եւ գլխաւոր մուտքի վերեւ բողբոջաձէլ գրուեցաւ — ՄԵԼԳՈՆԵԱՆ ԿՐԹԱՐԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ:

Շուտով յայտնուեցան այդ շէնքերու բնակիչները: Տարբեր տարիքի երեխաներ — որոնք հրաշքով փրկուած էին Մեծ Եղեռնի խորշակներէն եւ հաւաքուած Մերձաւոր Արեւելքի որբանոցներէն: Որբուկներ էին ասոնք, որոնց համար կարապետ եւ Գրիգոր Մեղրոնեանները պատկանելի գումար մը կտակած էին եւ հիմնադրած լոյսի այս կեդրոնը, որպէսզի ծնողներէ եւ դուրդուրանք: զուրկ այդ երեխաները ստանային ուսում եւ պաշտպանութիւն եւ կեանք մտնէին որպէս օգտակար մարդիկ: Օգտակար՝ իրենք իրենց, օգտակար՝ իրենց ժողովուրդին:

Տարիներու հետ որբերը նուազեցան ու ՄԵԼԳՈՆԵԱՆը իր դուռները բացաւ նաեւ ծնողը ունեցող ուսումնաստենչ փոքրիկներու առջեւ: Եւ սակայն նպատակը մնաց նոյնը — պատրաստել օգտակար հայեր:

Այսօր հազարաւոր Մեղրոնեանցիներ ցրուած են աշխարհի ամէն կողմը — Հայաստանէն Սմերթիկա, Անգլիա, Եգիպտոս, Սուրիա, Լիբանան, Յունաստան եւ այլն, հայաբնակ բոլոր երկիրներու մէջ, մէկ խօսքով:

Հայաստանի մէջ կ'ապրին եւ զանազան մարդերու մ'ջ կը գործեն շուրջ 300 (երեք հարիւր) ՄԵԼԳՈՆԵԱՆցիներ, որոնք երախտագիտութեան իսր զգացումով կը լ'են իրենց

կրթական յարկը եւ կը ջանան բարձր պահել անոր անունը:

Մեղզոնեանցիներու առաջին խումբը Հաստան ժամանեց 1931ին: Առաջին շրջանաւարտներն էին, որոնք հայրենիք կը փութային բարձրագոյն ուսում ստանալու եւ կառուցանելու մերածնուած Մայր Հայրենիքը: Յաջորդ տարի անոնց միացաւ շրջանաւարտներու երկրորդ խումբը:

Այժմ արդէն պապիկ դարձած այդ ընտանեակներ հայրենակիցները, յուզումով կը յիշեն իրենց հարազատ դպրոցը, կը պատմեն առաջին օրերու իրենց դանադան դժուարութեանց մասին: Անոնցմէ քանի մը հոգիներ զոհուած են Հայրենական Մեծ Պատերազմին, այդպիսով ՄԵԼԳՈՆԵԱՆԻ տան դը եւս մուծելով Հայրենիքի պաշտպանութեան եւ յողթանակի մեծ գործին: Ուրիշներ արդէն յայտնի դիտնականներ են: Եկաւ 1946 թուականը: Հնչեցին տունդարձի դանդաղները: Եւ հայրենադարձի առաջին իսկ նաւերուն վրայ, հպարտ ու բարձր ճակատով առաջիններու շարքին կանգնած էին Մեղզոնեանցիները:

Յետպատերազմեան հայրենադարձութեան առաջին տարիները դժբաղդաբար կը զուգարդիպէին հայրենիքի դժուարին սարիներուն: Պատմութեան ամենահեղ կոիւնք թէ եւ յողթական բայց խոր վէրքեր ստացած երկիրը, ժամանակի կը կարօտէր վէրքերը բուժելու համար: Հայրենադարձները միացան հայրենաբնակ հարազատներուն եւ միաբար ճիգերով սատարեցին վերականգնումի աշխատանքին: Մեղզոնեանցիներուն համար անծանօթ մնաց յուսահատութիւնը: Բարձրագոյն իւրաքանչիւր շէնքի, կառուցուող ամէն մէկ փողոցի մէջ անոնք տեսան ո՛չ միայն իրենց հայրենիքի վերելքը, այլ եւ սեփական աշխատանքի արդիւնքը: Առաջին իսկ օրէն անոնք ապրեցան երկրի կեանքով, շնչեցին երկրի հեղքով: Բայց եւ նոյն ժամանակ անոնք ծարաւի էին ուսման եւ միշտ կը յիշէին իրենց դպրոցական քայլերգին տողերը.

«Ըլլանք հպարտ, աշխատանքով կորովի
Արուեստներու ու դիտութեան ծարա-

ւի...»

Արուեստներու եւ դիտութեան այդ ծարաւը Մեղզոնեանցիները տարաւ դէպի Երևանի բարձրագոյն հաստատութիւնները, ուր «աշխատանքով կորովի» սկսան բարձրանալ դիտութեան եւ արուեստի սանդուխներով: Այսպէս Սուրէն Բիրինեանը ընդունեցաւ Երևանի բազմարուեստեան վարժարանը, իսկ Սերոբ Նալչաճեանն ու Գէորգ Գրբըրըգեանը՝ համալսարանի քիմիական ֆաքիւլթէն:

Ահա՛, Ազատ Եսփուճեանը, որ Հայաստան վերադառնալու առաջին իսկ օրէն կ'աշխատի որպէս հայոց լեզուի ուսուցիչ: 1964-ին լոյս տեսած է անոր կազմած Ե-Տրդ դասարաններու համար «բացատրական բարանը»:

Լեւինականի մէջ Յարութիւն Գայանեանը եւ Մուշեղ Թահմազեանը ծանօթ են որպէս տիպաբ ուսուցիչներ: Հեռաւոր Արիստիանի մէջ հայոց լեզուի ուսուցիչ է Անդրանիկ Արուեստը, Վարդգէս Եղուպեանը՝ Ղափանի, Պետրոս Լամպաճեանը՝ Հովտեմբերեանի, Գէորգ Կիւրեղեանը՝ Կիրովականի, Անթուանէթ Ղազարեանը եւ Յակոբ Նրբումանեանը Երևանի մէջ, ինչպէս եւ ուրիշներ, շատ ուրիշներ:

Մեղզոնեանցի դասախօսներ կան նաեւ Երևանի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց մէջ: Թշկական համալսարանի մէջ անդիւրեկի դասախօս է Յովհաննէս Յովակիմեանը: Զուտ բանասիրական գիտութեամբ կը զբաղուին Նիկողոս Թահմազեանն ու Լեւոն Սաչերեանը, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՏՈՅԻ սնուան Մատենադարանին մէջ. Արուեսակ Մուրատեանը՝ Հայաստանի դիտութիւններու ակադեմիայի լեզուի հիմնարկի, իսկ Գասպար Գասպարեանը, Գիտութիւններու ակադեմիայի Փիլիսոփայութեան հիմնարկի մէջ:

Նկարիչներ Յովհաննէս Ասատրեանն ու Յակոբ Յակոբեանը ծանօթ դժբեք են Հայրենիքի մէջ, որոնք տուած են իրենց անհատական ցուցահանդէսները եւ գնահատուած հանրութեան կողմէ:


Հայաստանի երաժշտական աշխարհին

յայտնի անուններ են Նուպար Սնդրեանն ու Հրանդ Գէորգեանը: Առաջինը որպէս իրմբավար, երկրորդը՝ որպէս ստեղծագործող եւ դասատու: Գէորգեանի ԳԻՇԵՐՆ ԱՆՈՒՇ է երգը, կարող էք լսել որեւէ զիշեր Երեւա-

կալխատին, եւ կը ջանան քար մը սւելի ղնել Հայրենիքի ծաղկող եւ բարգաւաճող մեծ կառոյցին վրայ:

• • •

1926 թուականին Նիկոսիայէն քանի մը



Մելիֆոնեանի շէնքը

նի փողոցներուն եւ ընկերական հաւաքոյթներու մէջ:

1931ին Հայրենիք ներգաղթած երգահան Ազատ Շիշեանը Մելիֆոնեանցի մըն է եւ հաստատուած է Լենինական քաղաքը:

Մելիֆոնեանցիներէն հասած են նաեւ գրողներ, ինչպէս Շաքէ Վարսեանը որ կ'աշխատի «Հայրենիքի Ձայն»ի մէջ, Կարպիս Սուրէնեանը՝ «Սով. Արուեստ» ամսագրի, Կարպիս Հոլոտանեանը Երեւանի ուստիոկայանի մէջ: Յարութիւն Գասպարեանը իր ամբողջ էութեամբը նուիրուած է հնութիւններու պահպանման գործին: Եւ վերջապէս յայտնի Փութպոլիստ Յովսէփ Ասատրեանը, որ աւելի քան ՏԱՍԸ տարիներ Հայաստանի եւ Սովետական քաղաքներու մէջ փայլեցաւ որպէս անմրցելի մարզիկ: Սակայն տարիքը իր ըսելիքը ըսաւ: Ան այսօր ընդգրկած է մարզիչի ասպարէզը եւ ընտիր Փութպոլիստներ կը պատրաստէ Հայրենիքին համար: Կան տակաւին բազմաթիւ ընադաւուտներ, ինչպէս կառուցողական, առողջապահական, դատական, գրադարանային եւ այլն որոնց մէջ աշխատանքի լծուած Մելիֆոնեանցիները նուիրուածով եւ բժախնդրութեամբ

գլխմեթր հեռու ամառի տարածութեան վերայ, քառասուն տարի առաջ սկսաւ գործ մը որ հիմա իր ճիւղերը արձակելով պտուղներ սկսած է տալ աշխարհի ամէն կողմերը:

ՄԵԼԳՈՆԵԱՆ բարերարներն ու անոնց կտակը հաւատարիմ կերպով գործադրող ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՄ՝ ՄԻՈՒԹԻԻՆԸ մէկ նպատակ կը հետապնդէին — պատրաստել առողջ, զիտակից եւ հայրենասէր սերունդ մը որ օգտակար ըլլայ իր ժողովուրդին Սփիւռքի տարածքին թէ՛ Մայր Հայրենիքին մէջ հաւասարապէս:

Այսօր, քառասուն տարիներ յետոյ հետապնդուած այդ նպատակը քաղցր իրականութիւն մըն է այլեւս: Մելիֆոնեան բարերարները իրենց դամբարաններուն մէջ խաղաղութեամբ կը ննջեն իրենց յաւերժական հանդիսօրը, իսկ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, հաւատարիմ իր սկզբունքներուն, կը շարունակէ իր վսեմ առաքելութիւնը լաւ, զիտակից եւ հայրենասէր ՀԱՅԵՐ պատրաստելու համար:

ԳՐ. ՔԷՇԻՇԵԱՆ

(Ամփոփում)

Վ Ա Ս Պ Ո Ւ Ր Ա Կ Ա Ն

(Հերոսական վասպուրականի ինֆանտաշտայանութեան
Յիսնամեակի առթիւ)

Երագիս մէջ այցի գացի, իմ հայրենիք վասպուրական
Ու գրկեցի հողն անուշ, սէգ լեռները յաւերժական,
Անհուն տենչով, ու կարօտով այցելեցի շէները հին,
Փնտրտուհով գտայ հօրս սնկած, չորցած այգին...:

Ա՛յս, մեր այգում չորացել էր ամէն մի թուփ, ամէն մի ծառ,
Մեր պարտեզում էլ չէր երգում, ոչ մի սոխակ, ոչ մի ծիծառ,
Թառամել էր վարդը կարմիր, ու չորացել ինձորենին.
Գերեզման է դառել այգին ու կուշ եկել՝ ծեր նշենին...

Ցամաքել էր պաղ աղբիւրը, ու չորացել գուլպ առուն,
Էլ չէր երգում սոխակն անուշ, ինչպէս կ'երգէր ամէն գարուն,
Իմ պապերի ձեռքով շինուած խրճիթներից, ծուխ չէր կլնում,
Աւերակուած գորշ պատերին չարագուշակ բուն էր վայում...

Պասալն սրտով ու կարօտով, վանայ ծովուն այցի գացի,
Ուժով գերուած ու շքայուած կոյսի համար, երկար լացի,
Խառնեցի Ես արտասուքս, էն ջրերին ծովին վանայ,
Որ խաղում էր գեփիւռի հետ, սէգ սարերից մեր Սիփանայ...

Աւերակ էր մեր Աղբաւարն, ու խորտակուած լիմ անապատ,
Սուրբ Գէորգի վանքը պայծառ, ուխտավայրը մեր հարապատ,
Ահեղ ցամառն ու բողոքի ձայն էր գալիս ամէն քարից.
Ձէին հուում աղբիւրները, ակունք առած Սիփան սարից...

Ա՛յս, իմ անուշ վասպուրական, քո շէները աւեր տեսայ,
Ամէն քարին, ամէն թփին, լուս կուտակուած ցաւեր տեսայ,
Չորացել էր արտ ու արօտ, էլ ոչ տաղ կար, ոչ հորովել,
Ծեր արտուտը մեր կապերից, վաղուց թողել ու հեռացել...

Երագիս մէջ այցի գացի, իմ հայրենիք վասպուրական.
Ու գրկեցի հողը բերրի, սէգ լեռները յաւերժական,
Այցելեցի մեր տունը նին. որ հայրս էր իճծի պատմել,
Ա՛յս, խրճիթից իմ պապերի... քարը քարին չէր մնացել...:

ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՍ Զօր. Անդրանիկի Կեանքում



Մտմբը նոր էր գալիս եկել յաջող մարտից եւ հասել Սարայ գիւղի ժայռակոփ բարձունքը: Այլբանց արիւն՝ լեռնային կահաչների մէջ նստած, հանգստանում էին քաջերը:

Մի հայդուկ երգ էր շողում՝ «Լօ, լօ, լօ, Սիփանայ սէք սարի վրայ...»: Իսկ Անդրանիկը կանգնել էր ձորակախ ժայռի պլանունկին, ինչպէս արծիւ հաստատուն ոտքը ձուլուած ժայռին, բազմազօտի փամփուռ աւակալներով կուրծքը խաչածել, սուր պիւլին ու յօնքերը արծուափետուր, սեւափայլ Դիտում էր Մշոյ շող մշուշ պատած դաշտը:

Այդ ժամանակ, չգիտես որ քարի տակից, յայտնուեց ասորու գեղջկական հագուստով մի կին: Մութ ու շեղ աչքերի մէջ քարացած սարսափ կար, այտերին՝ ահի դարկութիւն: Տաշնապով մօտեցաւ, սուկ ու շիւան կապից, ծալուեց, ընկաւ հերոսի ոտքը:

— Ամա՛ն ոտքիդ հողը դառնամ...

Անդրանիկն անհանդատացած, գեռնից բարձրացրեց մոլոր կնոջը:

— Ի՞նչ է պատահիլ, քորի՛կ, — հարցրեց կարեկցանքով: — Ինչո՞վ կարող եմ օգնել:

Հայդուկները բոլորուել էին մագերն արձակ, տարօրինակ այս կնոջ շուրջը: Ի՞նչ էր պատահել:

Ասորի գեղջկուհին հաւաքեց իրեն, ուշքի եկաւ: Մնացին միայն աչքերի սեւ սարսափը, այտերում կծկուած դարկութիւնը: Մի պահ անխօս նայեց Անդրանիկին ու լացակումած պատժեց՝ խառնելով ասորու եւ հայի լեզուն: Հրոսակներ են մտիլ դիւղ, թալանել վերջին կաթնատուն ու լճկանը, հարսնաղջիկներ ատեւանգել, եւ դրանց մէջ՝

իրենը. տասներհինգ տարու, տասներհինգ օրւայ բոլոր լուսին...

— Ամա՛ն, առան տարին... Արա՛ն ու կը փախչեն Սարայի սարերը...

Մանր հաւաքուել էին Անդրանիկի յօնքերը, հայեացքում ամպրոպ կար: Ու նա հրաման արձակեց՝ ձայնի որոտը խեղդել լով:

— Հեծնե՛լ ձիե՛րը...

Եւ սլացան մարտիկները՝ կայծով մարբելով ճանապարհի քարերը: Իրենց քաջանց քաջին կրկնակոխ, նրանք, լեռնային ծանօթ կածաններով կտրեցին անյան հրոսակների ճամբան դարան մտան ժայռերի թիկունքում: Քարացել էին տղաները, լարուել:

Քարացել, լարուել էին արդար կռուի համբերութեան սովոր ձիերը: Պայտ չէին զարկում գետինն. խտտի մէջ թաղած ունդերն էին միայն դողացնում...

Քիչ յետոյ փոշի ու խառնակ աղմուկ բարձրացաւ ժայռերի տակ, եւ, լեռնային գետակի կողքով, դէպի գառիթափը ձգուեց սպառաղէն հրոսակների երթը: Գալիս էին իրենց մէջ առած աւարը, ձիերի թամբերին կապած—կապոտած ջահել ասորուհիներ:

Մանօթ տեսարան էր: Հեռադիտակն աչքերին, Անդրանիկը նայում էր...

Անգէն գիւղացու վրայ գնացող հրոսակ «իգիտները» քսաներհինգ հոգի էին, բաժանուած մի քանի խումբի: Հինգ ձիաւոր գնում էին առջեւից եւ աւարից ողելոր՝ մի երկար, կերերո՛ւն «լօլօ» էին տանում շուրթերից կախ, ձիերի խրիփինջներով համեմուած: Միւս ձիաւորները աջից ու ձախից շրջապատել էին աւարը. գոռում գոչումներով առաջ էին շտապեցնում՝ իրենց տէրերից խլուած, դանդաղաշարժ կենդանիներին: Երբ նրանք յաջող թալանից հարբած, երգ ու բացազանչութիւններով մօտեցել էին դարանին, եւ արդէն դարանակալ կտրիճները պարզ տեսնում էին իւրաքանչիւրի դէմքը, հնչեց Անդրանիկի հրամանը: Վրիժառուները համազարկ տուեցին: Առաջին իսկ տասներկու կրակոցից գոռոցով ծալուեցին տասներկուսը, եւ խրոնած ձիերը տարան, ով ասպանդակից մի ոտքով կախ

էր մնացել, ժայռերի մէջ մանրելու :

Միւսները, անակնկալից խուճապահար, կպան ձիերի բաշից, թռան աջ ու ձախ՝ փրկուելին որոնելով գլխակորոյս փախուստի մէջ: Բայց նրանց ետեւից սուրում էին արդարադատ զնդակները: Շատերը զետին տապալուեցին փորքաշը թուլացած իամբներից եւ քշերին յաջողուեց փախուստով փրկուել:

Անդրանիկն ու ընկերները մօտեցան առեւանդուած ասորուհիներին, արձակեցին կապ ու կապանք: Իսկ սրանք որ կարծես հրաշքով էին փրկուել ցմահ գերութիւնից դեռ արցունք էին թափում: Յետոյ ուրախ ճիչ ու կանչով սկսեցին համբուրել իրենց ազատարարների ձեռքերն ու թրերը, լաց ու ծիծաղ խառնեցին իրար:

— Աստուած, զո ոտքի տակի հողն ենք, դու պահապան հայ քաջերին...

— Աստուած, մեր եղբայր Անդրանիկին մնաս պահապան...

* * *

Երբ աւարն ու զերուած աղջիկներին դարձրին Սարայ գիւղը, շինական մարդիկ աղ ու հացով, խնդութեան արցունքներով դիմաւորեցին հերոսներին: Գիւղի գլխին ժիտը էր կախուած, նոյն խօսքն ու կանչն էր՝ հիմա մի քանի հարիւր քերանից ելնող Աստուած, դու պահես պահպանես եղբայր Անդրանիկին...

Մի ալեմօրու ասորի, շատ ծեր մարդ, քայլերը խառնելով եկաւ մօտեցաւ, դողող մատներով բռնեց Անդրանիկի գլուխը, քրտնածոր ճակատը համբուրեց, եւ, ետ դառնալով, ինչ որ բան կարգադրեց: Ու մի ասորի տղայ սանձը թեւին ոլորած, հագիւ մօտ բերեց ղնդունքից ծուխ ու մուխ ելնող մի նոժող:

— Քաջանց քաջ, այս հրեղէն նոժողը ամէն հեծուոր չի կարող սանձել՝ քեզ է արժանի: Առ ինձանից, ասորի՛ թողովուրդից նուէր. շատ նեղութիւններից դուրս կը բերի քեզ — ասաց ծերունին: — Բարով վայելիք, մերն ու քոնը մէկ դարձաւ...

Անդրանիկը խոնարհ համբուրեց ծերունու ձեռքը:

— Մերն ու ձերը միշտ էլ մէկ է եղել, հայրիկ, — ասաց: — Շնորհակալ եմ: — Ու նոժողի սանձը ձեռքն առաւ, հաւաքեց բռան մէջ, քաշեց ուժով:

Ետ—ետ զնաց նոժողը: Անդրանիկը ձրգեց սանձը, քայլ—քայլ բերեց մօտիկ եւ, արծիւ էր՝ թռաւ, ձուլուեց թամբին: Նրոժողը ծառա եղաւ, պտոյտ տուեց ետեւի ոտքերին, փրփուր—աղամանդ շաղկեց բնր նից: Սպա, առջեւի ոտքերը խփեց գետնին քարացաւ տեղում: Անդրանիկը թուլացրեց սանձը: Ձին թեքեց գլուխը, թեք աչքով նայեց հեծեալին, խրխնչաց բարձր: Ու նրա խրխինջը զնաց սար ու ձոր՝ քաջի՛ գովքն անելու:


— Անունն ի՞նչ է, — նոժողի բաշը շոյելով թամբից կոացաւ Անդրանիկը:

— Աւլան՝ թամբին նատողին արժանի:

Այդ նոժողն իր երկաթեայ հեծեալին տարաւ շատ սարերով ու ձորերով, անհաւասար շատ մարտերի, եւ, բազում վտանգների միջից, նրան դուրս բերեց ազատ լեռները:

ՍՏ. ԿՈՒՐՏԻԿԵԱՆ

(Ս. Գ.)



Ո՛չ վշտացիր, ո՛չ քախծիր դու, կեանք է, կ'անցնի կը գրնայ, Որպէս արձան օպրոդ մարդու՝ Նըրա գործը կը մընայ:

Դարը կ'իջնի դարի վըրայ, Դարը դարից ուժ՝ կ'առնի, Ու դարերի փոշին վըրան՝ Պայծառ գործը կը յառնի:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ 52ԻԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՐԳՈՒՄԱՐՈՒԵՑԱԻ

ԳԵԿՏԵՄԲԵՐ 11ԻՆ, ՆԻԻ ՆՈՐՔԻ ՄԷՋ

1964ԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ 82000 Օ ՏՈՒՍՐ ԾԱՍՍԱԾ Է ԻՐ

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒՄԻ ԶԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ Ն ՀԱՄԱՐ

Հ. Բ. Ը. Միութեան 52րդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ 11 Գեկտեմբեր 1965 Շաբաթ օր, Նիւ Եորքի Սթէյթլըր-Հիլթըն պանդոկին մէջ:

Ժողովը բացուեցաւ առաւօտեան ժամը 10.40ին, Ամերիկահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Սիոն Արքեպիսկոպոսի աղօթքով: Ապա օրուան Առնեապետ եւ Հ. Բ. Ը. Միութեան Նախագահ Տիար Ալեք Մանուկեան կարգացանուններն ու ամփոփ կենսադրական դիմերը 1965 տարուան ընթացքին իրենց մահկանացուն կնքած Բարեգործականի անդամներուն եւ ազգային վաստակաւոր դէմքերուն: Միութեան Հիմնադիրներուն, բարերարներուն եւ նորոգ հանգուցեալ անդամներուն յիշատակին՝ ներկաները մէկ վայրկեան յատընկայս լուսթիւն պահեցին:

Ժողովին կը մասնակցէին 82 իրաւաստ անդամներ եւ հիւրեր. ստացուած էին 2025 փոխանորդագրեր, ընդամէնը 2483 ձայնով, որոնք կը ներկայացնէին Միութեան համալսարնային անդամացութեան կամքը:

Ընդհանուր ժողովին ներկայ էին բոցի Ամերիկահայոց Առաջնորդ Արքազանէն Գերշ. Տ. Տիրան Արքեպիսկոպոս, Աւստրալիոյ Հոգեւոր Հովիւ եւ Բարեգործականի Միասի Մանածիլդի Նախագահ Արամայիս Ա. Բահանայ Միրզոյեան եւ Հ. Բ. Ը. Միութեան Եւրոպայի Կեդրոնական Յանձնաժողովի Նախագահ եւ Ազգային Բարերար Տիար Երանդ Հիւսիսեան:

ՆԱՍՍԱԳԱՀԻՆ ՃՍՈՒՐ

Նախագահը՝ ժողովին ատենադպիրը Լւ ընտրողական, քուէախոյզ եւ ուղերձներու յանձնախումբերը նշանակելէ յետոյ կարգացիւր բացման ճառը: ան հիւրերն ու ժողովա-

կանները ողջունելէ ետք, իբրեւ Միութեան 18000 անդամներուն ներկայացուցիչները, անդրադարձաւ Բարեգործականի վայելած ժողովրդային լայն համակրանքին ու անխախտելի վաստակեան, որուն պերճախօսապացոյցները կը հանդիսանան 1964ի ընթացքին անոր ստացած մեծադուժար կտակներն ու նուիրատուութիւնները, որոնց դուժարը կը հասնի 780.000 տոլարի:

Յարգելի Նախագահը անդրադառնալով Միութեան այս տարուան ազգապահպանման ձեռնարկներուն, ըսաւ թէ Բարեգործականը կրթական-մշակութային նպատակներու համար ծախսած է 602.000 տոլար եւ ինքնատարական-բարեսիրական գործերու՝ 137.000 տոլար, ընդամէնը շուրջ 800.000 տոլարի պատկառելի դուժար մը, ինչ որ կը գերապանց՝ նախորդ տարիներու յատկացումները:

Ինչ կը վերաբերի Միութեան Եւրոպայի Երջանակի վերակազմակերպութեան, Տիար Մանուկեան զոհոնսկութեամբ յիշեց մեր նորակազմ Յանձնաժողովի կատարած աշխատանքներն ու Միւսնի մէջ դուժարած աբղիւնաչատ համադուժարը առաջնորդութեամբ անոր անձնուէր Նախագահին՝ Տիար Երզնայ Հիւսիսեանի որ այդ օր իր ներկայութեամբ կը պատուէր ժողովը:

Եզրակացնելով իր ճառը, Նախագահը ըսաւ թէ կը գտնուինք պատմական թուականի մը նախօրեակին, Հ. Բ. Ը. Միութեան հիմնադրութեան 60ամեակին, որ մեր անգամներուն եւ ազգակիցներուն կողմէ պիտի տօնուի արժանաւորապէս, իբրեւ ոգեւորութեան առիթ մը եւ նոր ներշնչումով լուսաւոր հօրիզոններ ընթանալու հանգրուան մը:

պատմական իրադարձութիւններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՕՐԷՆԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Նախագահին հրահանգով, Ընդհ. Տնօրին Տիար Գ. Կիրակոսեան ներկայացուց Հ. Բ. Ը. Մ. 1964 տարուան Ընդհ. Տեղեկագիրը, որ կը բաղկանար 60 բազմազբեակ կ'ընթէ եւ որ բաժնուած էր ժողովականներուն: Ըստ այս տեղեկագրին, 1964ին Միութիւնը ունէր 15 սեփական վարժարան, 3905 աշակերաններով եւ 276 ուսուցիչներով, նպաստներ յատկացուցած էր 70 ազգային եւ յարանուանական ու մասնաւոր դպրոցներու, ունէր 177 համալսարանական, 60 արհեստողիտական եւ 40 երկրորդական վարժարաններ յաճախող սաներ, եւ միայն իր կրթական գործին համար ծախսած էր 597.984 տոլար: Նոյն շրջանին ան ունէր 185 մասնաճիւղեր 17.794 անդամներով: «Միութեան աճին կարգի ձեռնարկներուն տարուէ տարի ստացած ընդարձակ ծաւալը, անոք ի նպաստ կատարուած դոճողութեանց, ըսենք՝ մեծագումար նօտրատութեանց եւ կտակներու յարատեւ շարունակումը, ինչոյն անսուս անոր զանազան երկիրներու ժողովներուն յայտնաբերած եռանդն ու նախաձեռնութիւնը ապացոյցներ են թէ՛ Միութեան վերին իշխանութիւնը, Կեդր. Վարչութիւնը, խորապէս զիտակից է իր ղերին ու սրատասխանատուութեան», բնաւ յարգելի Տնօրինը:

ԵՆԵՒՄՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Միութեան 1964ի հաշուախան տեղեկագիրը ներկայացնելով, վկայեալ հաշուապահ Տիար Սեդրակ Արսունի ըսաւ թէ Հ. Բ. Ը. Միութեան ստացուածքին կամ հարստութեան ընդհանուր գումարը տոմարական արժէքով բարձրացած է 13.789.699 տոլարի անցեալ տարուան 11.640.116 տոլարի զիմաց: Իսկ Կեդրոնական Վարչութեան Գանձապահ Տիար Զարյո Գարակէօյեան հարգողեց թէ Միութեան նոյն այդ դրամապլուրիսը սակարանի արժէքով կը գնահատուի 19.575.700 տոլար:

Հաշուեքննիչ Թանձնախումբի անունով Տիար Երուանդ Մամեան հաղորդեց թէ Կեդրոնական Վարչութեան հաշիւները քննած է տոմարները ճիշդ գտած են:

Հարց-պատասխանի պահէն ետք, ժողովականները ծափահարութեամբ վաւերացուցին ներկայացուած Ընդհանուր եւ Հաշուական Տեղեկագիրները:

Ընդհանուր ժողովի առաջին նիստը վերջացաւ ժամը 12.30ին: Ժողովը վերալացուեցաւ ժամը 2ին:


ՏԻԱՐ ԵՐՈՒԱՆԴ ՀԻՒՄՍԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Նախագահին հրահանգով խօսք առաւ Միութեան Եւրոպայի Շրջանակէ Կեդրոնական Եանձնաժողովի նախագահ Տիար Երուանդ Հիւսիւսեան, որ բացատրութիւններ տուաւ Եւրոպայի Շրջանակի վերակազմակերպութեան ու մէկ տարուան ընթացքին կատարուած սրտասնդիչ աշխատանքի մասին: «Յանձնաժողովի վեց ամսուան գործունէութեան արդիւնքը նկատի առնելով, ըսաւ ան, մեր Շրջանակը կը գտնուի բախտորոշ հանգրուանի մը առջեւ, ուրկէ մեկնելով անխիա մօտ ժամանակէն պիտի տիրանայ իր նախկին ղիրքին ու համբաւին:

Յրանայի մեր մասնաճիւղերուն ղիմազիծը տակաւ կը յստականայ, դրե՛ք: Բոլոր մասնաճիւղերը յարած են նորակազմ Եանձնաժողովին»: Անոնցմէ մասնաւորաբար յիշեց Մարտիրոսն եւ Վալանսը: Միւս կողմէ ջանք կը թափուի կազմալուծ մարմինները ոտքի կանգնեցնելու համար: Տիար Հիւսիւսեան շեշտեց օգտակարութիւնը Միջ-Շրջանակային Խորհրդակցական ժողովներու եւ անոնց ներկայացուցիչներուն մասնակցութիւնը Կեդրոնական Վարչութեան կազմին: Ան մեծ յոյս եւ վստահութիւն յայտնեց թէ օրինական ճամբով Միութիւնը պիտի տիրանայ Փարիզի իր կեդրոնի շէնքին ու բոլոր օտայնուածքներուն:

Այս առնչութեամբ եղած կարգ մը հարցումներու պատասխանելով, Տիար Մանուկեան ըսաւ թէ ափ մը մարդոց արարքները ամենազոյն ազդեցութիւնը չեն գործած Միութեան կեանքին ու գործերուն վրայ եւ թէ Կեդր. Վարչութիւնը ոչ մէկ տկարացում պիտի ունենայ եւ բնաւ թոյլ պիտի չտայ որ անոր կառոյցին մէջ ճեղք բացուի:

ԵԳԻՊՏՈՍԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ



Նստած.— ձախէն—աջ Տեարֆ Օննիկ Ալիֆսանեան, Տիգրան Պապիկեան
 Յեվիաննէս Բէհեաեան, Լորիս Գարգուր
 Ոտֆի.— ձախէն—աջ Տեարֆ Պերն Թերզեան, Հայկազ Բիրբնեան
 Վահրամ Մանուկեան, Ներսէս Պետրոսեան

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Երկպատիկ ցանկի մը վրայէն զազունի քուէարկութեամբ ընտրուեցան Տեարք Զարլը Գարաեէօզեան, Տիգրան Պոյաճեան, Օննիկ Պետրոսեան, Արթին Ասլանեան եւ Լիբանանի Շրջանային Յանձնաժողովի երկարամեայ Ատենապետ եւ Բարերար անդամ Երուանդ Տէմիրճեան, Պէյրութէն:

ՈՒՂԵՐՁՆԵՐ

Ժողովի ընթացքին ժամանակագրական կարգով պատշաճ ուղերձներ ըրին Աւստրալիոյ Հայոց Հոգեւոր Հովիւ եւ Սիրոնիի Բարեգործականի Մասնաճիւղի Նախագահ Արժ. Տէր Արամայիս Ա. Քահանայ Միրզոյեան, Գեր. Տիրան Արքեպիսկոպոս եւ Վեր. Ա. Պետիկեան, որոնք անդրադարձան Հայ Ժողո-

վուրդի վերջին յիսուն տարուան կեանքին եւ ազգային վերականգնումի սրտաուռ ճիգերուն Բարեգործականի բերած մեծ, նախախնամական նպաստին, որ մեր ժողովուրդին տնտեսական վիճակին աստիճանական բարելաւումին պատճառով հետզհետէ կը կեդրոնանայ կրթական-մշակութային մարդին վրայ: Տէր Արամայիս մասնաւորապէս խօսեցաւ Աւստրալիոյ նորակազմ Հայ զազութի մասին, ուր՝ Սիրոնիի եւ Մելպուրնի մէջ՝ կը բնակին 6000 Հայեր, եւ կոչ ըրաւ ներկաներուն որ նվաճապէս սատարեն իրենց զարոցական դործին:

Ընդհանուր ժողովը փակուեցաւ Առաջնորդ Տէր Սիոն Սրբազանի օրհնութեան խօսքով եւ աղօթքով, ժամը 6ին:

ԼՐԱՏՈՒ

ՄԵԼԳՈՆԵԱՆ

ԿՐԹ. ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ 40-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԳԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Կիպրոսի Մելգոնեան: Կրթական Հաստատությունը 1966 Փետրուար 17-20, չորս օրու ընթացքին, զանազան հանդիսություններով արժանավայել շուքով նշեց իր քառասնամեայ յոթելեանը: (1926-1966):

Հանդիսության թուականէն առաջ, բնփիւռքի զանազան երկիրներէն բազմաթիւ մելգոնեանցիներ ժամանած էին հաստատութիւն. մեծագոյն պատուիրակութիւնը որ Պէյրութէն ժամանած էր, 60 հոգիէ կը բաղկանար:

Քառասնամեայ յոթելեանին հանդիսութեանց պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 17 Փետրուար Հինգշաբթի երեկոյ, երջանկայիշատակ բարբերաններուն՝ ԳՐԻԳՈՐ Եւ. ԿՍՐԱՊԵՏ Մելգոնեան եղբայրներուն դամբանին առջեւ կատարուած հոգեհանգստեան պաշտօնով: Տեղի ունեցաւ նաեւ ԶԱՀԵՐՈՒՓՈՒԿԱՆՆԵՐԸ, հին եւ նոր մելգոնեանցիներու միջեւ. ծաղկեպսակներու զետեղում, ուղերձ, աղօթքներու եւ շարականներու երգեցողութիւն: Հաստատութեան երգչախումբին կողմէ: Ապա աղջկանց շէնքի հանդիսարահի մէջ կայացաւ բացման պաշտօնական հանդէսը: Հ. Բ. Ը. Միութեան եւ Մելգոնեան Կրթական Հաստատութեան զոյգ քայլերդներուն յոտնկայս ունկնդրութենէն վերջ բացման խօսքը ըրաւ Պր. Ասատուր Պետեան. Երգչախումբը, ղեկավարութեամբ սուսուրիչ Պր. Վահան Պետեանի, երգեց ՀՐԱՇԱՓԱՌԻ:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԻՆ Ա.Ի եւ ՄԵՏԻ ՏԱՆԻ Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ԽՈՐԷՆ Ա.Ի օրհնութեան սրբատառ կոնդակները կարդաց Երուանդ Մ. Վ. Աբելեանը:

Հաստատութեան սան-սանուհիները, հանդէս եկան խմբական արտասանութեամբ մը (Ժազ Յակոբեանի ՀԱՅ ՏՈՒՆԸ): Օր-

ւան բանախօսն էր, Պէյրութէն, Հ. Բ. Ը. Միութեան Լիբանանի Երջ. Յանձնաժողովի ատենադպիր Փրոֆ. Բարունակ Թովմասեանը, որ պերճախօս կերպով ներկայացուց Հ. Բ. Ը. Միութեան կատարած նախաինամական դերը մեր ազգին մէջ:



Տնօրէն՝ Պր. Ասատուր Պետեան

Օրիորդ Լուիզ Թումայեանի դաշնամուրի նուազէն յետոյ, խօսք առաւ մեթր Արմբատ Տէօփլէթեան, որ կուռ բառերով նկարագրեց մելգոնեանցիներ եւ դովաբանեց Մելգոնեանի պատկառելի դործը:

Երգչախումբը յաջորդաբար երգեց Զոյգ Շէնքերուն Մելգոնեանը (Երջանիկ Միսիրեան) Գուրնաներդ ու Քաղհանը (Կոմիտաս) եւ Դերիկօ Զանը (Կարօ Զաքարեան):

Փակման խօսքը ըրաւ հոգաբարձութեան ատենապետ Պր. Պերճ Թիւլպեան, լսել Լիբանանահայ պատուիրակութեան անունով շնորհակալական ելոյթ ունեցաւ Գէորգ Մ. Վ. Կարպիսեանը: Եւ հանդէսը վերջացաւ երգչախումբին Տէր ԿԵՅՈՅԻՍԻ:

Յորեկինական այս հանդիսութեան երկրորդ ձեռնարկը կը հանդիսանար ՀԱՅ ԵՐԳԻ Եւ ՊԱՐԻ Համոյթը, որ տեղի ունեցաւ 18 Փետրուարին, Ուրբաթ երեկոյ, ժամը 9ին. հաստատութեան հանդիսարահին մէջ: Զեռնարկը կը հովանաւորէր Կիպրոսի հանրապետութեան նախագահ Գերապ. ՄԱԿԱՐԻՈՍ Սրբազան: Ներկայ էին Կիպրոսի Խորհրդարանի նախագահը՝ Կրաֆքոս Քլերիտիս, Արտաքին նախարար՝ Քիլիբիանու, Ճարտարարուեստի եւ Առևտուրի նախարար՝ Արաուզա, Ընդհ. Դատախաչը, բարձ-

բաւտիճան զինուորականներ, դեսպաններ, հիւպատոսներ, մամուլի ներկայացուցիչներ, եւայլն:

Հաւաքոյթին բացումը ըրաւ, անգլերէն լեզուով Պր. Պերճ Թիւլպեան, Կիւրաճայ համայնքին ներկայացուցիչը, որ հակիրճ բառերով ներկայացուց Մելգոնեան հաստատութեան կրթական գործը եւ յայտնելէ վերջ թէ 40 տարուան ընթացքին, այս ուսման վառարանը տուած է շուրջ 1000 երկսեռ շրջանաւարտներ, որոնց մեծագոյն մասը հասած է պատասխանատու դիրքերու: Ապա բեմ հրաւիրեց Սորհրդարանի նախագահը, որ գնահատեց Մելգոնեան Հաստատութեան գործը, իր հիացումը յայտնեց ՀԱՅ Ժողովուրդին Փիւնիկի պէս վերածնելու կամքին նկատմամբ եւ իր խօսքը վերջացուց հաւաստիացնելով Կիւրաճայ համայնքը թէ միշտ իր կողքին եւ իրեն զօրավիզ պիտի գտնէ Կիւրական կառավարութիւնը եւ Կիւրոսի յոյն ժողովուրդը:

Գործադրուեցաւ հանդէսին գեղարուեստական յայտագիրը, որուն ղեկավարութիւնը վստահուած էր Պր. Սեպուհ Աբգարեանի: Այս յայտագրին առաջին մասը կը բաղկանար խմբերգներէ, որոնք երգուեցան հաստատութեան 100 հոգինոց երգչախումբին կողմէ: Իսկ երկրորդ մասը՝ պարերէ — անհատական եւ խմբական — ինչպէս ՎՍԴԻ. ՀՈՎԻԻՆԵՐՈՒ, ԼԵԶԳԻՆԿԱ, ԻՄ ԱՆՈՅՇ ՏԱԻԻԼ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ պարերը: Մենապարեց Օր. Լուիզ Կոպէեան: Յայտագրին երրորդ մասին մէջ հրացուեցան խմբերգներ, ինչպէս ՇՈՒՇՕ (Կանաչեան), ԵՐԵ-ԻԱՆ (Գողաբեան), ՀԱՅԱՍՏԱՆ եւ ԿԵՆՍԺ ԵՐԳԸ (Թաթուլ Ալթոնեան): Մեներգներու բաժինը կատարեց Սաթակ Պալատունին:

Իր փակման խօսքին մէջ, Պր. Պերճ Թիւլպեան շնորհակալութեան խօսք ուղեց Հանրապետութեան նախագահ Մակարիոս Սրբազանի եւ Կիւրոսի կառավարութեան, ապա հրաւիրեց Նորին Սրբազնութիւնը որ հասնի քանի մը խօսք ընել:

Որոտագին ծափեր արձանագրեցին: Պերճ Թիւլպեանի հրաւէրին եւ նախագահ Սրբազանը որ նախ յունարէնով, ապա անգլերէնով հանգէս եկաւ գեղեցիկ ճառով մ'

եւ իր խօսքերը վերջացուց հետեւեալ բարով. «Ձերմօրէն կը շնորհաւորեմ այս հանդիսութիւնը կազմակերպողները եւ պաշտօնագէտ խոստում կուտամ Մելգոնեանի Հոգաբարձութեան որ Կիւրոսի կառավարութիւնը իր բոլոր միջոցները պիտի տրամադրէ յաջողցնելու համար Մելգոնեանը ՀԱՄԱՆՍՏԱՆԻ վերածնելու գեղեցիկ ծրագիրը»:

Սրահը, յոանկայս, խելայեղ ծափողոյններով դիմաւորեց նախագահ Սրբազանին տուած այս թանկարժէք խոստումը:

Հանդէսը վերջ գտաւ ժամը 9.15ին:

Շաբաթ՝ 19 Փետրուար, առաւօտեան ժամը 10ին սկսեալ, հաստատութեան խաղալայրին վրայ տեղի ունեցաւ վոլիպոլի, եւ Փութպոլի մրցումներ շրջանաւարտներու եւ սաներու միջեւ: Իսկ կէսօրէ ետք, 3-5, սան-սանուհիներու կողմէ կատարուեցան չափական մարզանքներ: Ժամը 8ին՝ յարովահանդէս:

Կիրակի՝ 20 Փետրուարի, երեկոյեան աղջրկանց շէնքի ճաշարահի մէջ կայացաւ մելգոնեանցիներու յատուկ խրախճանք, ուր հին եւ նոր մելգոնեանցիներ իրարու ծանօթանալու եւ իրարու հետ եղբայրանալու թանկագին պատեհութիւնը ունեցան: Երկուշաբթի, 21 Փետրուար արտասահմանէն ժամանած պատուիրակութիւնները սկսան մեկնիլ, եւ Մելգոնեանը վերադարձաւ իր առօրեայ գրադրումներուն:

ԹՂԹԱԿԻՑ
(Ամփոփում)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան երկարատեւ եւ ժրպշան գոյութիւնը նոր եւ փայլուն մէկ ապացոյցը կը կազմէ մեր ցեղին կենսունակութեան, այն անսպասելի ուժերուն որ բուն իսկ անոր արմատին մէջ են, այն կորովին եւ հաստատամտութեան որ կը յատկանշեն մեր ամբողջ ժողովուրդը՝ ուժգնապէս ցնցուած ամէն կարգի աղէտներէ որ, սակայն, անդհական դաւերու ընթացքին, չկրցան զգետնել անիկայ նման ուրիշ այնքան հին ժողովուրդներու որոնց յիշատակը միայն կտակուած է պատմութեան:

ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ



Խաչիկ Միսիսթրեան

**ԳԱՅԻՐԷԻ
Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ
ՅՈՐԵԼԵԱՐ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
(ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀՆՈՒԹԵԱՆ ԿԱՐԳՈՎ)**



Միհրան Ակոբյան 1911



Տիկին Աննա Նեկիյ Դալի 1919



Յակոբ Մարտիան 1911



Գեորգ Տեր Ստեփանյան 1911

ԳԱՀԻՐԷԻ Զ. Բ. Ը՝ ՄԻՈՒԹԻՆ



Նստած — ձախեն-աջ Տեարֆ Երուանդ Սիմոնով, Հայկազ Քիւրբնևան
Խաչիկ Բէխեան
Պտփի — ձախեն-աջ Տեարֆ Յովհաննէս Տնկնեան, Երուանդ Տէմիրեան
Ժորժ Միքայէլեան, Հայկ Օհաննէսեան



Կարապետ Պօննուգեան 1919



Արա Պաարաբեան 1911



Արմենակ Սրենեան 1913

ԱԼՊԵՌ ՇՈՒ ԱՅՅԵՐ

ՇԱՄԲՈՒՏԻ

ԲԺԻՇԿԸ

Այն որ Այնշթայն «մեր տխուր աշխարհին ամենամեծ մարդը» կը նկատէր, 90 տարեկանին իր յաւիտենական հանգիստը մտաւ, 1913ին փր հիմնած հիւանդանոցին մէջ, ուր իր ամբողջ կեանքը ապրեցաւ: Ալգացի պատուելի մը դաւակը՝ Ալպէր Շուայցէր, առաջին անգամ, 5 տարեկանին, իր երգեհոնահար հօրմէն ՍԵՊԱՍՏԻՆ, ՊԱՆԻ (1) բասիօնը սորվեցաւ: ԳԱՆԹՈՐԻ (2) մասին ունեցած սէրը, զինքը առաջնորդեց Փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան: Երեսուն տարեկանին Աւետարանին մէջ, իր ճշմարիտ կոչումը գտնելով, զայն «մարդկային անմիջական ծառայութեան մը լծուելու» միտքով բացատրեց: Եւ անմիջապէս փարեցաւ բժշկական գիտութեան: Ինը տարուան ուսանողական շրջանէ մը յետոյ, Տոքթ. Շուայցէր դարձած, ԳԱՊՕՆԻ ճամբան կը բռնէր, եւ աշխարհիս ամենավատագոյժ մէկ վայրին մէջ կը հիմնէր հիւանդանոց մը, ուր շուրջ ՀԱՐԻԻՐ ՀԱԶԱՐ սեւեր, կէս դարու ընթացքին վերագտան իրենց խանդարուած առողջութիւնը:

Այս մարդը որ ԼԷՈՆԱՐՏՕ ՏԸ ՎԻՆՉԻՒ տիւղելական հմտութիւնը ձեռք բերած էր,



(1* Ժան Սեպարիէի Պալս հեղինակն է երկու գնայլելի հոգեբանութեանց (ՕՐԱԹՕՐ-ԻՑ)՝ որոնք Լայբցիկի մէջ գրի առաւ:

(2* ԳԱՆԹՈՐ — Կրօնական վարկած որ 15րդ դարու սկիզբը, Պելմիֆայի եւ Գըլանտրի կողմերը կը քարոզէր քէ ո՛չ աղօթքները եւ ո՛չ ալ ալարողութիւնները անիրաւի են, կ'արասներ սեռային անառակ դեմքը եւ կը մերժէր քարանձի եւ դժոխքի յաւերժական սառալանքի հաւատարմութիւնները:



առանց սակայն զէնքերու մասին անոր ունեցած գիտութեան, 1952ին ստացաւ իսպաղուիքեան Նոպէլեան մրցանակը: Այս մրցանակով, «անդուծ աշխարհի» մը մէջ Ալլաէն Շուայցերը պիտի հռչակուէր ԳՈՒԹԻ մարմնացումը ինչ որ կը վկայեն այն բոլոր սեւերը որոնք իր հողակոյտին վրայ ողբացին իր անսխալութիւնը կորուստը:

ԻՐ ԼԱՄՊԱՐԻՆԷՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷԶԵՐՈՒՆ ՄԷՋ ԳՐՈՒԵՑԱԿ:

ՕԿՈՒԷ գետին ձախ եզրերին վրայ, արմաւենիներու շուքին, նախնական նաւակներու խրած տորմիդ մը կայ: Հոս է որ կը սկսի ԼԱՄՊԱՐԻՆԷՅԻ 5 քիլոմետր հեռու, Տոքթ. Շուայցերի Թագաւորութիւնը: Տասը արտավար հող, անջատուած է 102 արտավարնոց անտառէ մը: Երեք Թաղեր շատ որոշակիօրէն աչքի կը զարնեն. Եւրոպական Թաղը, հիւանդներու գիւղը եւ բորոտներու շրջանը. Մեծ Տոքթօրը ոտքի կանգնած, իր նշանաւոր ճերմակ համազգեստը հագած, գործնեալ դիւարին ալ ի ձեռին, կը հրաւիրէ իւրաքանչիւր այցելու — զոր կը հիւրասիրէ եւ կը կերակրէ ձրիօրէն — որ իր ընկերակցութեամբ կարուածին շրջանը ընէ:

ՀԻՒԱՆԴԱՆՈՅԻՍ ՄԷՋ, ԿՐՍԷՐ ԱՆՈՆՅ, ԱՊՐԵՑԷՔ ԱՅՆՊԷՍ ԻՆՉՊԷՍ ՁԵՐ ԳԻՒՂԻՆ ՄԷՋ

Տղաքը՝ բոլորն ալ, առողջ կամ հիւանդ, կը խաղան հիւղակներուն շուք-բոլորը, նոյնիսկ բորոտներու Թաղամասին մէջ: Շուներ, կատուններ, աճեր, վառեակներ եւ յամոյրներ (անթիւօք) կը վխտան անտառէն ձեռք բերուած կարմիր հողին վրայ:

Այս խառնակ կեցութեան մէջ է որ Շուայցեր կը տեսնէ ՁԱՐԻՔԻՆ զէմ մեծ պայքարին Գաղտնիքը եւ այս պատճառով ալ. անոնց ապրելակերպի այս ձեւը իր կամքով կը շարունակուի, ինչ որ, սակայն զարմանք կը պատճառէ իր այցելուններուն: Լամպարէնէի մէջ, իւրաքանչիւր ընտանիք կ'ապրի այնպէս, ինչպէս կ'ապրէր Շամբուտի իր գիւղին մէջ: Ճաշը կը պատրաստուի տան դրան շէմքին, եւ մաքրագործող գետը կ'առնէ կը տանի ինչ որ աւելցած է: Ճաշացուցակին՝ պահանջներ եւ պահանջներ տերեւներ

բու. մէջ ոլորուած մանիովիլի ձալիկներ (ամերիկեան տունկ մը, որուն արմատէն հաց կը պատրաստեն): Բոյժքոյրերը անոնցմէ շարաթակահան 7էն 8 թոն կը բաշխեն, յատկապէս յարմարացուած կիչէներու միջոցաւ:

ԻՐ ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍ ԿԻՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐ ԿՍՄ ՄԻԼԻՈՆԱՏԻՐԻ ԱՂՋԻԿՆԵՐ ԵՆ

Արարողութիւնը կարճատեւ է եւ վեհաշուք: Կէս օր է: Տոքթ. Շուայցեր ճաշաւորահ կը ժամանէ (Կարուաներու Թագաւորին նախկին տնակը):

Հաճոյքն ունիմ, կ'ըսէ ան, Ձեզի աւետելու ընդունելութիւնը նոր աշխատակցուհի մը: Փա՛ռք տանք Տիրոջը, որ մեղ չլքեր մեր ջանքերուն մէջ: Պատրաստ սեղանին առջեւ սպասող այն ՎԱԹՍՈՒՆ «առաքեալ» ներուն համար, այս կը նշանակէ որ բոյժքոյր մը աւելցած է ԼԱՄՊԱՐԻՆԷՅԻ մէջ:

Միլիոնատէրի աղջիկ, ինչպէս Օլիա Տէ՛լիստինկը եւ Մարիօն Բրէմէնճերը, եւ կամ Իրաւարանութեան համեստ ուսանողուհի մը, ինչպէս Պինքի Քիւլիւմ, պարտաւորէ համազգեստով (սպիտակ գուլպաներ եւ գոլոնեալ գլխարկ) պիտի ըլլային այն քանքանհինգ կիներէն, որոնք աշխարհիս չորս ծագերէն եկած են, յօժարութեամբ սիրտներու համար աշխարհիս տառապանքի այս հատուածը՝ ԼԱՄՊԱՐԻՆԷՅԻ:

ՄԻՆՁԵՒ ԻՐ ՎԵՐՁԻՆ ՕՐԸ, ԱՆ ՄՆԱՑ ՍՊԻՏԱԿ ՍԱՂԱՒԱՐՏՈՎ ԱՆՈՆՁ ՄԱՄԻԸ

Ձէ պատահած երբեք որ շամբուտի բըժիշկը սթրազպուրկիցի ուսանողին աստուածաբանութեան, փիլիսոփայութեան, Լրա-ժըշտագիտութեան եւ երգեհոնի վարժութեան մասին տածած սէրերը ուրացած ըլլայ: Լամպարէնէի իր սենեակին ճերմակ տախտակէ զբասեղանին վրան է որ ան գրեց իր հոյակապ երկերը: ՄՇԱԿՈՅԹԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ որ արեւմտեան քաղաքակրթութեան ճգնաժամին վերլուծումն է, ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ եւ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԵԾ ԽՈՐՀՈՂՆԵՐԸ Իր ներշնչումին թուէք տալու եւ խոկումները զօրացնելու համար, երգեհոնահար (օրկանիստ) — Շարլ — Մարի Ուիտօրի երբեմնի

աշակերտը, ճաշարահի արժոնիտմին վրայ ժան Սեպասթիէն Պախի գործերը կը նուազէր: Երեսուն տարեկանին հրատարակած է Դանթորի գործին բանաստեղծական մէկ վերլուծումը: Եւ զօրաւոր պայքար մը բացած էր երգէհոններու շինութեան եւ պահպանութեան ի նպատակ, պայքար մը որ իր կեանքին ամբողջ տեւողութեանը տարաւ աշխատի ոգեւորութեամբ մը, որ օր մը լաւացանչեց: «Ամենագորեղ պայքարներս անոնք եղան, որոնք մղեցի հին երգէհոններու պաշտպանութեան սիրոյն»:

Եւ այս բոլոր պայքարները ան պիտի տանէր առանց ընկրկելու մինչեւ իր կեանքին վախճանը: Իր դիմատուերը դադրեցաւ ոգեւորելէ Լամպրէնէի ընդարձակ աշխատանոցը, այն օրը միայն, երբ իր հողին բաժնուեցաւ վաղեմի վաստակաւորի մարմինն:

**ԻՐ ԴՍԳԱՂԻՆ ԱՌՁԵՒԷՆ ԵՐԻՏԱՍՍՐԻ
ՄԸ ԿԸ ՅՍՈՒՋՍՆԱՐ — ՇՍՄԲՈՒՏԻ
ՆՈՐ ԲԺԻՇԿԸ**

Իր ամենաերիտասարդ գործակիցներուն ուսերուն վրայ էր որ ԱԼՊԷՌ ՇՈՒԱՅՅԷՐԻ դազաղը անցաւ այն յիսուն մեթրնոց ճանապարհը, որ զինքը կը բաժնէր իր վերջին հանգստարանէն, որ գետափին վրայ բաց ուսած գերեզման մըն է: Կնոջը աճիւնները, արդէն ՈՒԹԸ տարիներէ ի վեր այնուղ կը հանգչէին: Իր ցանկացած պարզ թաղումին պերճանքները եղան — երեք դամբանական, Կապօնի ներքին նախարարին հրաժեշտի խօսքը եւ պատուոյ պահակի (չոկատի) մը ներկայութիւնը: Եւ «ՄԵՇ ՏՈՒԹԷՕՐ»ին նիւթեղէն մարմինը կ'անյայտանայ շամբուտի դանդաղ երգասացութեանց եւ բողոքական օրհներգութեանց երեւէջներու ընթացքին: Հիւանդներու եւ հիւանդապահներու փոքրութիւ խումբին վրայ — այլեւ ոչինչ կը մնայ եթէ ոչ Լամպրէնէի հողեւոր պետին ողիին ճառագայթումը: Արդարեւ, ո՞վ պիտի կրունայ ըմբռնել Տօքթ. Շուայցէրի ընկերային այս արտակարգ տարրափոխութիւնը — ալ չմի:

Հակառակ սրբութեան կամ սպասնայական ամբաստանութեանց, զոր առաքելներ կամ զրպարտիչներ իր մասին յեղեղեցին,

Պատմութեան համար ան կը մնայ բազմերես անձնաւորութիւն մը, որոնցմէ ոմանք լոյս կ'արձակեն, ուրիշներ՝ կը ցոլացնեն տարօրինակ ստուերներ: Եւ ասիկա պիտի ըլլայ վերջին մեծութիւնը Տօքթ. Շուայցէրի, որ մեղի կը թողու այս պատկերը՝ Պատկերը Մարդու մը:

**Թարգմ. ՕՆՆԻԿ ԲԱԹՐԻԿԵԱՆ
«Բարի-Մաջ»**

Հ. Բ. Ը. Միութեան մէջ ներդաշնակօրէն զուգակցուեցան՝ հայուն մտածումի աղնաւորութիւնը, դիպրոմի գեղեցկութիւնը եւ կամքի շինարար ձիրքերը: Ան տարուէ տարի աճեցաւ, ծառայեցաւ ու զօրացաւ եւ ամբողջ մեր ազգը ընդգրկեց, ազգով ազդին ծառայելու համար:

... Հ. Բ. Ը. Միութեան անցնող յիսուն տարիներու գործն ու վաստակը բարոյական մեծ յաղթանակ մը կը հանդիսանայ, իրաւքի տիրոջ մը եւս անլցնելով հայ ժողովուրդի անուշին, զի ան եղաւ եւ կը մնայ ապահով հովանի մը, փրկարար ձեռք մը եւ յուսոյ ամբողջ մը համայն հայ ժողովուրդի համար:

... Կը մաղթենք Հ. Բ. Ը. Միութեան երկար, անվախճան կեանք եւ բեղմնաւոր գործունէութիւն, ամենաչեղճ ցանկութեամբ որ իր ուշադրութիւնը դարձնէ առաւել եռանդով՝ Սփիւռքի հայապահպանման եւ նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան կենսական գործին:

Կեդրոնական Վարչութեան նախագահ Տեար Ալեք Մանուկեանին եւ իրեն աշխատակից բարի գործի ընկերներուն, մասնաճիւղերու վարչութեանց, անդամներուն եւ պաշտօնեաներուն, Տիկեանց, Օրիորդաց եւ Երիտասարդաց կազմակերպութիւններուն, բոլոր ազգասէր բարեբաւներուն եւ Միութեան անդամներուն՝ ի սրտէ կը մաղթենք բաճառողք երկար կեանք, լի երջանիկ եւ խաղաղ օրերով, եւ առաւելեալ ուժ եւ եռանդ առատօրէն պտղաբեր դարձնելու համար Հ. Բ. Ը. Միութեան գործունէութիւնը յօդուտ եկեղեցիին, ազգին եւ վերին ձիրուած Մայր Հայրենիքին:

ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ 60ԱՄԵԱՅԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԳԱՅԻՐԷԻ ՄԷՋ

Մայիս 22ի Կիրակի երեկոյեան, ըստ զաքիս ՆԱՅԼ ՀՈՒ սրահին մէջ, մեծ ոգեւորութեամբ եւ խուռն բազմութեան մը մասնակցութեամբ տօնուեցաւ Հ. Բ. Ը. Միութեան 60ամեակը, նախադասութեամբ Եղիպտահայոց Բարեխնամ Առաջնորդ Մամբրէ Արք. Սիրունեանի:

Հանդէսը կը վայելէր Եղիպտահայ Հոգեւոր Պատերու հովանաւորութիւնը: Այս առիթը բեմը յարդարուած էր շքեղօրէն վարչութեանս անդամներէն Տիար Յովհ. Տնկճեանի ջանքերով եւ ճաշակով: Մարդկեկողովներ զրկած էին Ազգային Առաջնորդարանը, Հ. Բ. Ը. Միութեան Զուլիցիբը լիական Բաժինը, Հ.Մ.Ը.Մ.—ՆՈՒՊԱԻ, Հայ Գեղ. Միութեան, Հելլոպոլսոյ Կոլոնիան Սրահի, Երիտասարդաց Մշակութային Մարմինի Պատուարժան Վարչութիւնները, Հայկական Ընթացքարահը երկարամեայ օգտաշատ գործունէութեան մարմաններ կ'ուղղէր դեղեցիկ շնորհաւորողով մը, իսկ Պր. Արշալիր Կարինեան (Աղիքաւոր) հեռագրաւ իր շնորհաւորութիւնները կը յղէր: Երկրներանդ ծաղիկներով այս շքեղ ծաղիկեկողովները դետեղուած էին բեմին վրայ որուն ճակտին՝ մեր սիրելի եւ կորովի նախադահին՝ Կամալ Ապտէլ Նասիրի, իսկ աջակողմին՝ պատուանդանի մը վրայ մեր անմահ բարերար—հիմնադիր Պողոս Նուպարի մեծազիր նկարները կախուած էին:

Որոշեալ ժամուն վարագոյրը բացուեցաւ եւ շնորհալի արուեստադիտուհի Օրիորդ Ալիսէն Մէօթէմէտեան նուագեց Պետութեան եւ Միութեան զոյգ քայլերգները, որոնք ունկնդրուեցան յոտնկայս: Բացման խօսքը արտասանեց Բարեգործականի գործոն անդամներէն Պր. Միսակ Շալճեան, որ հակիրճ սկզբարկ մը նետելով Միութեան 60ամեայ կեանքին վրայ, ծանրացաւ մանաւանդ վերջին երկու աղէտներուն այս նախախնամական

Միութեան կատարած գերմարդկային ճիշդութուն վրայ վերապրող հայեր փրկելու եւ տառապեալներու օգնութեան հասնելու առընչութեամբ, մասնանիջ ըրաւ Մայր Հայրենիքի հանդէպ Միութեան անխարդախ պաշտամունքը եւ այն ծառայութիւնները որոնք կատարեց բազմահազար որբերու եւ կարօտեալներու օժանդակելու նպատակաւ, յիշեց այն հիմնարկները որոնք մեր պետականութեան կազմութեան առաջին իսկ օրէն սկսան գործել ի շահ մեր տառապեալ ժողովուրդին (մայրանոց, ակնարութարան, կատարարութարան եւ զանազան դարմանատուններ) եւ մանաւանդ այն աւանները որոնք հայրենակցական միութեանց հետ գործակցարար հիմնուեցան, եւ որոնք այսօր բարգաւաճ, շքեղ ուստաններու վերածուած են: Եւ վերջապէս վեր առաւ Ներհ.Ա.Ղ.Թի նշանակութիւնը եւ այդ առնչութեամբ Բարեգործականի անդահատելի աջակցութիւնը, որուն շնորհիւ Մայր Հայրենիքը օժտուեցաւ տարազիր հարազատներու տունդարձով եւ աշխատող ու ստեղծագործող բարուկներով: Մշակութային եւ դպրոցական գծով Բարեգործականի կատարած աշխատանքին անդրադառնալով, յայտնեց թէ միայն 1964ին Բարեգործականը ծախսած էր 800.000 տոլար, պատրաստելու համար գարգացած դիտական պաշարով օժտուած հայ երիտասարդութիւն մը:

Բարեգործականի Երիտասարդացի անդամներէն Պր. Պերճ Գոգորեան յաջողութեամբ արտասանեց Աւետիք Իսահակեանի «Երջանկութեան Իմաստը», որմէ յետոյ մեծ հաճոյքով ունկնդրեցինք Արամ Խաչատուրեանի ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ զոր հմտութեամբ եւ արուեստով նուագեց Տիկին Նատիա Հ. Գուլիսեան: Մեր լաւագոյն արուեստագիտուհիներէն մին է Օր. Սեդա Ծիլգճէնեանը, որ բեմական գործունէութեամբ արդէն արժանացած է ընդհանուր զնահատութեան:

Այս անգամ եւս սոյն գնահատանքը կրկնուեցաւ խանդավառ ծափերով երբ օրորոզը ընդացումով եւ հայրենասիրական խանդով արտասանեց ծաք Յակոբեանի «Մաղթանք»ը:

Մերուած մեներգող Պր. Գրիգոր Փարթաճեանի ԱՂՖԻԻԻԻՆ ՄՕՏ մէներգէն յետոյ, բեմ հրաւիրուեցաւ օրուան բանախոս Մեթր Ստեփան Շահապ ուր աւելի քան երեք քառորդ ժամ խօսեցաւ Բարեգործականի ծրագրին եւ տարած աշխատանքին մասին, իր բանախօսութիւնը համեմելով հաճելի դրուազներով: Յիշեց Փոր Սայիտի մէջ ապստան գտած մեր սուէտիացի հարազատները, որոնք քառասնօրեայ յաղթական դամադրութենէ մը կուգային բոլորովին գուրկ ապրուստի անհրաժեշտ կարիքներէ եւ որոնց Բարեգործականը կը հասնէր, իր եղբայրական լայնադայն օժանդակութեամբը նոյնպէս Կիլիկիոյն պարպումին հետեւանքով հարիւր հազարաւոր հայոց դէպի Սուրիա եւ Լիբանան արտագաղթը Բարեգործականը դիմաւորեց քաջարար, իր նիւթական միջոցները լայնօրէն տրամադրելով բոլոր ընչազորիկ հարազատներուն, անոնց հասցնելով սնունդ, դեղորայք եւ բժշկական սպասարկութիւն. այլ եւ ուսումնական եւ դպրոցական անհրաժեշտութիւններ (դպրոցներ, դրեճական պիտոյքներ, կէսօրուան ճաշ, փոշի կաթ) եւայլն:

Այսօր Բարեգործականը ունի 15 սեփուական վարժարաններ, Հայագիտական ամպիոն, Մարզարաններ, եւ կը սատարէ 60/ աւելի աղգային վարժարաններու. ան անդրադարձաւ նաեւ Մայր Հայրենիքի հետ ունեցած անխղիչ կապին, եւ այն նուիրեալ աշխատանքներու մասին որոնք Բարեգործականը տարաւ վաթսուամեայ իր բեղուն գործունէութեանը շքանին: Ջերմ ծափերով ողջունեցինք յարգելի բանախօսին այս դեղեցիկ բանախօսութիւնը:

Քառորդ ժամուան դադարէ մը յետոյ սկսաւ յայտագրին երկրորդ մասը ԹԱԹՈՒՆ Ա.ԹՈՒՆԱՆ Երգչախումբի կատարմամբ, ղեկավարութեամբ Մօ. Եդ. Յակոբեանի: Երգուեցան Կ. Զաքարեանի ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐ-

ՀԸ, ԿԱՆԱԶԵԼ ԵՆ ԱՐՏԵՐԸ Երգերը: Օր. Վերա Հացունի եւ Պր. Միք. Գարանձիլեան գուգերգեցին Ապարանի ժող. երգերէն ՀՈԳՈՎ ՍԻՐԵՑԻ եւ ՍԱՐԻ ԼԱՆՋԻՆ երգերը, մշակմամբ Մօ. Յակոբեանի: Այս գուգերգը ներկաներուն բուռն փափաքին տեղի տալով կրկնուեցաւ:

Երգուեցաւ նաեւ Ա. Պապուջանեանի ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ երգը, որուն աստուծի բաժինը կատարեցին Տիկին Մարկօ Յակոբեան եւ Պր. Բարսեղ Գարթաճեան:

Տեղական մասնաճիւղի Նախագահը Պր. Հ. Քիւրքեան բեմ գալով յայտնեց թէ Միութիւնը որոշած է իր ԿԻՍԱԴԱՐԵԱՆ անդամներուն, այս ՎԱԹՍՈՒՆԱՄԵԱԿԻՆ առթիւ նուիրել յիշատակի շքանշաններ, գնահատելու համար անոնց հաւատարիմ գործակցութիւնը, եւ որոնց դուրսը կուգայ նորիպտոսի շքանակին Միութեան Պատուոյ Նախագահ Առաջնորդ Սրբազան Հայրը, որ 47 ասրիներէ ի վեր կ'անդամակցի եւ կը ծառայէ Միութեանս. եւ Պր. Յովհաննէս Գէհեանէն ինդրեց որ Սրբազան Հօր կուրծքը դարդարէ յատկապէս պատրաստուած շքանշանով: Յետոյ հետզհետէ բեմ հրաւիրուեցան Տիկին Աննա Նէկիպ Ղալի, Տեարք Միհրան Ալթունեան, Յար. Գարնապետեան, Յակոբ Մարտիրոսեան, Խաչիկ Միսքէթեան, Սրա Պասամեան, Գրիգոր Գայլօճեան, Տիրան Կիւմիւրեան, Կարապետ Պօնճուգեան, Արմենակ Սրէնճեան եւ Տէր Ստեփանեան Գէորդ:

Ներկայ վեթերանները զարգարեցին իրենց կուրծքերը յիշատակի այս ոսկեգօծ շքանշաններով, իսկ բացականերուն շքանշանները Պր. Ատենապետը խոստացաւ ընդհուպ հասցնել իրենց:

Այս տարի Միութիւնը ունեցաւ 18 ՎԵՐԵՐԱՆ-ՎԵՐԵՐԱՆՈՒ ՀԻՆՏԻՐ, որոնց վկայագիրները Սրբազան Հօր կողմէ յանձնուեցան լրին: Նոր վեթերաններուն 1946-1966 զուգակը հետեւեալն է:

Ալեքսանեան Օննիկ, Ասադեան Տիկ. Արուսեակ, Գաղանճեան Արթին, Գաղանճեան Միհրան, Գալվալճեան Օր. Անահիտ, Երէց-

եան Օր. Արմինէ, Չորագեան Օր. Մարգարիտ, Չամբերթեան Մարգիտ, Պարծանքեան Թագուոր, Պարոնեան Գրիգոր, Պոյածեան Կարապետ, Մէգ-Ջէնեան Հրանդ, Տէր Գէորգեան Տոբթ. Գրիգոր, Տէր Ստեփանեան Արամ, Տէրօնեան Միսակ, Տէմիրճեան Կարապետ, Քերոբեան Յակոբ, Օգնայեան Արամ :

Այս վեթերաններուն կողմէ խօսք առաւ Պր. Կարապետ Տէմիրճեան, որ զեղեցիկ ճառով մը դրուատեց Բարեգործականը, որ իր վ.Ս.Ս.ՈՒՆ տարիներու ազգանուէր աշխատանքով եւ անխտրական ոգիով շահեցաւ ամբողջ ազգին երախտիքն ու վստահութիւնը եւ յանուն իր ընկերներուն խոստացաւ շարունակել իր աշխատակցութիւնը համարգայն այս մեծ Միութեան: Ջերմ ծափերու արժանացան Պր. Տէմիրճեանի այս ազնիւ հայրենասէրի խօսքերը:

Փակման խօսքը արտասանեց Նախադահ Սրբազան Հայրը, որ տարիներ առաջ Երուսաղէմի մէջ իր հոգածութեանը յանձնուած որբերու ողբալի վիճակը նկարագրելով, բացարեւի առնոց կեանքին հսկայական փոփոխութիւնը, երբ անոնք անցան Բարեգործականի հոգածութեան եւ ինք որպէս տնօրէնը

նորակազմ որբանոցին, ամէն վայրկեան կ'օրհնէր մեր վերապրող բեկորները ստոյգ կորուստէ ազատող բարի ձեռքերը: Եւ կոչ ըրաւ ներկայ հանդիսականներուն որպէսզի ամէն կերպով զօրավիգ կանգնին այս օրհնեալ Միութեան: Եւ պահպանելով փակեց հաւաքոյթը, մաղթելով երկար եւ բեղուն գործունէութեան նոր տարեդարձներ:

Եղան նոր արձանագրութիւններ եւ նըւերատուութիւններ, որոնք պիտի ծանուցուին: Կարժէ սակայն յիշել փոքրիկն ԱՐՏԱԿ ԹԱՇԳԱՒՈՒԼԵԱՆը որ հօր կողքին կուլար: «Բարեգործականի անդամ ըլլալ կ'ուզեմ», ըսելով: Հայրը երբ զիս տեսաւ անմիջապէս խնդրեց որ արձանագրեմ այս ազնիւ մանուկը որուն բարի հոգին ազդուեցաւ անշուշտ արտասանուած ճառերէն եւ խօսքերէն. Ի՞նչ զեղեցիկ եւ վարակիչ օրինակ, մանաւանդ անոնց համար որոնք Բարեգործականի հազարամէկ բարիքները վայելիչ վերջ, նոյնիսկ տարին մէկ անգամ Բարեգործներու համար ՀԱՅՐ ՄԵՐ մը չեն ուզեր ըսել Հոգեհանգիստի օրը, ինչ որ շատ իրաւամբ եւ մեծ նախանձախնդրութեամբ զխտել կուտար մեր սիրելի Գերապայծառը:

ՎԱՆՈ

Գ Ի Տ Է Ք Թ Է

Գահիրէի Գ.Լ.Օ. ՊէՅ թաղամասը կը կոչուի ԱՆԹՈՒԱՆ Գ.Լ.Օ.Քի անունով, որ ծնած էր 1793ին ԿՐԸՆՊՈԼԻ (Ֆրանսա) մէջ, համեստ ընտանիքի մը երգիչին տակ: Բժշկութիւնը ուսանելու անգլուսալ փափաքէն սարուած, պահ մը հետեւեցաւ այս գիտութեան, բայց երբ որբացաւ, Մարտէյ գնաց եւ աւերիչի մը քով աշակերտ մտաւ, իր ուսումը կարենալ շարունակելու համար:

1822ին արդէն կը պաշտօնավարէր ԼԱ ՇԱՒԻԹԻ հիւանդանոցին մէջ: Բայց հրաժարեցաւ իր պաշտօնէն եւ սկսաւ յաջողութեամբ իր արուեստը կիրարկել Մարտէյի մէջ: 1825ին Եգիպտոսի փոխարքան ղինքը

պաշտօնի կոչեց: Եգիպտոսի մէջ, իր առաջին գործը եղաւ կազմել առողջապահական խորհուրդը եւ առողջապահական սպասարկութիւն մը Եգիպտական ծովային եւ ցամաքային ուժերուն համար: Ինքն է որ հիմնեց ԱՊՈՒ ԶԱՍՊԱԼԻ հիւանդանոցը, Գահիրէի 16 քիլ. հեռու եւ բժշկական վարժարանը որ 1833ին Գահիրէ փոխադրուեցաւ:

Ժանտախտի եւ քոյրայի համաճարակներու ժամանակ իր մատուցած ծառայութիւնները շատ դնահատուեցան:

Մասնակցութեան ըսյն բաժին մը եւս ունեցաւ Եգիպտոսի հանրային կրթութեան կազմակերպման գործին մէջ:

Գաղտնիք

Կամուրջին մի քանի քայլ էր մնացել, փրբ նա յանկարծ կանդ առաւ եւ յիշեց որ էլ չի կարող առաջ գնալ :

— Ինչո՞ւ կայնեցինք, հայրիկ, — հարցըրեց որդին, որ հօր ձեռքից բռնած քայլում էր նրա հետ :

Հայրը մի պահ նայեց երեխայի տարակուսած դէմքին, ուղեց մի բան ասել, բայց բռռերը դուրս չեկան բերանից եւ նա շուտ սուեց դէմքը, չէր ուզում որ որդին տեսնի արցունքոտ աչքերը :

— Երթանք, հայրիկ, կը մտիմ կոր, ոտքերս պահեցան, — շարունակեց որդին՝ քաշելով հօր ձեռքից :

— Երթանք, երթանք, — պատասխանեց հայրը, բայց կամուրջին ինչպէ՞ս պիտի անցնինք, ասոր վրայ կը մտնամ կոր...

— Ինչո՞ւ, տասը փարա չունի՞ր :

— Չունիմ :

— Ես ունիմ, — ասաց որդին եւ սառած ձեռքը խոթելով տարատի գրպանը, հանեց տասը փարանոց դրամը :

Այդ տասը փարան դեռ մի ամիս առաջ հայրն էր տուել նրան՝ Կաղանդի առուօտը սիմիթ առնելու համար, եւ նա մասունքի պէս պահել էր դրամնում :

Ծերունին սրտում ինչ որ բան գգաց կարծես կրծքի տակ մի բան պոկուեց եւ փշուր-փշուր եղաւ : Նա վերցրեց դրամը որդու դողդոջ ձեռքից եւ ափի մէջ ամուր սեղմած, լուռ շարունակեց ճամբան :

Կամուրջի սկզբին, նա փողը սուեց կամուրջն անցնելու համար պետութեան սահմանած տուրքը գանձող պաշտօնակցին :

— Անցանք...

Մի երկար շունչ քաշեց ծերունին, երբ արդէն որդու հետ գտնուեմ էր կամուրջի

այն կողմը՝ Բերայի ճամբին :

— Եթէ քանի մը փարա ունենայինք, կու՞գ մը կը նստէինք եւ ոտքերդ չէին պահելք — հառաչեց հայրը՝ զգալով, որ որդու ոտքերը սառչում են հնամաչ կօշիկներէ մէջ :

— Ես կրնամ ոտքով երթալ, ինձի համար մի մտածեք...

— Գիտե՛մ, դուն կրնաս ոտքով երթալ, դուն քաջ ես... — յարեց հայրը, — ես զրեւեմ որ դուն քաջ տղայ ես :

— Դուն վերադարձի մասին մտածէ, վերադարձին կամուրջը ինտօ՞ր պիտի անցնինք :

— Շուտով եմ, որ վերադարձին մենք քիչ մը դրամ կ'ունենանք, անշուշտ, Թորոզոմ Պէյը մեզի բանով մը պիտի ուրախացնէ, մենակ դուն աշխատէ սորվեցուցածներս աղէկ երդել...

Այսպէս խօսելով նրանք բարձրացան Բերայ, դէպի Թորոզոմ պէյի տունը՝ Կաղանդը եւ Սուրբ Ծննդեան տօնը շնորհաւորելու եւ երդով ու նուագով պէյին դուարձացնելով համար :

1880-ին Նոր Տարուայ առաջին օրն էր : Հայերից շատ-շատերը Պոլսում եւ Անատոլում այդ տարին դիմաւորում էին բանտում. տանը եղողներն էլ սղի մէջ էին : Ազատ շունչ քաշելն անհնարին էր այն օրերին, խաֆիէները վխտում էին եւ բանտ էին տանում մարդկանց՝ ամենաչնչին անըզուշտեթեան համար : Այդպիսի անըզուշտեթիւն էին համարում սուլթանի պալատի՝ Ելուլի կողմը նայելը, կամ սովորական խօսակցութեան մէջ հայրենիք, Հայաստան, ազատութիւն, սահմանադրութիւն, եւ նման ուրիշ բառեր գործածելը :

Պոլսի համար անսովոր առատ ձիւն էր պալլա այն օրը: Իրօք, փոքրիկ տղայի ձեռքերն ու ոտքերը սառել էին: Մրստամ էր նաեւ հայրը իր սեւ, բարակ վերարկուէի մէջ, բայց աստամները սեղմած դապում էր իրեն եւ քաջալիրում որդին:

— Քիչ մըն ալ համբերէ, արդէն կը հասնինք կտր, ի՞նչ մնաց որ... Դուռն ինձմէ ադէկ կը քալես կոր... աֆերիմ:

Վերջապէս հասան Թորդոմ Պէյի տունը եւ մի պահ կանգ առան, ձիւնը թափ տուեցին իրենց վրայից: Հայրը պտտեց դռան դանդը: Քիչ յետոյ սպիտակ դգեստներով դուգումած սպասուհին բաց արեց դուռը:

— Օ՛, էֆենտիա, դո՞ւք էք եղեր, բարի՛ եկաք, հագա՛ր բարի, հրամմեցէ՛ք, հըրամմեցէ՛ք — ասաց նա եկուորներին ներս հրաւիրելով:

— Բարի տեսանք, եկած ենք շնորհաւորելու մեծաշուք պէյին եւ ազնուաշուք հանրամեկուն՝ Կաղանդի եւ Սուրբ Ծննդեան տօնի առթիւ, — ասաց հայրը, որդու ձեռքը բռնած ներս մտնելով դռնից:

— Ատանկ է ես, շնորհաւորելու է, արդէն այսօր շատ հիւրերու կը սպասենք կտր: Բայց հանրամեկու դեռ անկողինէն չեն ելած, պէյս ալ երած է ամա դեռ ննջասենեակէն դուրս չէ եկած...

— Է՛ վնաս չունի, մենք հոս կը նստինք քիչ մը:

— Ձէ, ատիկա չեղաւ, ինչո՞ւ հոս նստիք, վեր հրամմեցէ՛ք, պէյս լսէ նէ շատ կը բարկանայ: Վեր հրամմեցէ՛ք, վե՛ր: Հայտէ, հիմա արդէն պէյս ալ կուզայ: Գիշերս քիչ մը ուշ պատկեցան տէ, ատոր համար չեն կրցած անկողինէն ելլալ...

— Կաղանդ է, ատանկ կ'ըլլայ:

— Շիտալը, դիշերը շատ մարդ եկած էր, քիչ մը շատ նստեցան, մինչեւ կերան, խմեցին, խաղացին նէ, առտու եղաւ...

Սպասուհին, որի անունը Սրբուհի էր, հ'ւրերին առաջնորդեց վեր: Թորդոմ պէյը չուչացաւ. անային չքեղ դգեստների մէջ նա յայտնուեց հիւրասենեակում:

— Օ՛, էֆենտիմ, բարի էք եկեր, մաշալլա՛: Շնորհաւոր ըլլայ Կաղանդն ալ,

Սուրբ Ծնունդն ալ, — ասաց նա, սեղմելով հիւրերի ձեռքը:

— Ձերն ա՛լ, պէյս. Աստուած շա՛տ, շա՛տ տարիներու հասցնէ ձեզի ա՛լ, հանրմներուն ալ...

— Շնորհակալ եմ, ձեզի ալ: Ծօ՛, ես երէկ իրիկուն ինտո՞ր մտոցեր էի քեզի կանչելու, իւրյախ քէֆ մը ըրինք, շատ չաղը՝ ճիներ եկած էին, մինակ դուն էիր պակաս. ինտոր միտքէս ելեր էիր...

— Վնաս չունի, պէյս, մենք ալ առտուն՝ մութուն-լուսուն եկանք իշտէ:

— Ծօ, պղտիկն ալ հո՞ս է եղեր, շտեպս: Մենձցեր է պտտիկը, աղուոր տղա՛յ, մըն է եղեր, մաշալլա, Աստուած պահէ, սահպանէ, բարի պտուղ ըլլայ:

— Պէյլին ձեռքը համբուրէ, — ասաց հայրը:

— Շնորհաւոր Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը, — ասաց որդին, ակնածանքով համբուրելով պէյի ձեռքը, — Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ...

— Օրհնեալ է յայտնութիւն Քրիստոսի, — պատասխանեց պէյը, ձեռքը շնելով աղայի գլխին եւ ապա դարձաւ սպասուհուն. Սուրբիկ, անուշ բան մը բեր չոջուխին, օղի մըն ալ էֆենտիին համար:

Սրբուհին դնաց պէյի յանձնարարութիւնը կատարելու, իսկ հայրը դարձաւ որդուն.

— Հիմա տղաս, աղուոր երգ մը երգէ տէ, թող պէյը լսէ:

Եւ ինքը անցաւ դաշնամուրի առաջ. նախ նուազեց Կաղանդին նուիրումով մի երգ, որին որդին ձայնակցեց իր գիլ ձայնով: Պէյը շատ հաւանեց այդ երգը եւ տղայի ճակատով համբուրելով ասաց.

— Աֆերիմ — հայրիկիդ ելեր ես. աֆերիմ, շատ աղուոր կ'երդես կոր: Հիմակ ալ ճնտնդին շարականը երգէ, ես անիկա շատ կը սիրեմ:

— Շատ աղէկ, — պատասխանեց որդին եւ սկսեց երգել՝ «Ծնաւ Նոր Արքայ ի Բեթլեհէն քաղաքի...»

Թորդոմ՝ պէյին շատ դուր եկաւ տղայի ձայնը.

— Շատ աղէկ ձայն ունի, — ասաց: —

ասանկ երթայ նէ, տիրացու կ'ըլլայ ան — պատճառ: Ետքն ալ տէրտէր կ'ընայ ըլլալ անշուշտ:

Սրբուհին մի զգալ անուշ եւ մի բաժակ օղի բերեց, եւ հայրն ու որդին սիրալիր հիւրասիրուեցին:

— Հի՛ջ չքաշուիք, ձեր տունին պէս կերէ՛ք ալ լճակեցէ՛ք ալ, — ասաց Թորգոմ պէյլը:

Հայրը նորից շնորհաւորեց պէյլին՝ տօնի առթիւ, եւ խմեց հրամցուած օղին, իսկ որդին կերաւ անուշը: Դրանից յետոյ պէյլը խնդրեց չալըճիին երգել իր յօրինած երգերից մի քանիսը:

Երաժիշտը նախ նուագեց ու երգեց իր մի քանի երգերը՝ Օ՛ն, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ՕՀ, Ի՛նՁ ԱՆՈՒՇ ԵՒ ԻՆՁՊԷ՛Մ ՁՈՎ, Ա. ՌԱԽՈՏՈՒՑ ՓՁԵՍ ՀՈՎԻԿ, եւ ապա իր նորագոյն օպերիտաներից մի մեներգ: Պէյլը թէեւ շատ դո՛հ մնաց երաժշտութիւնից, բայց մի քանի բառ նրան դուր չեկան, մանաւանդ մեներգը, կարող էր շուտով բարձրագոյն դուռ հասնել:

— Ձայնդ անուշ է, յօրինած երգերդ ալ աղուր են, — ասաց նա, — բայց դորձածած կարգ մը բառերդ բնու չեն մարտուիր: կը վախնամ, որ կոկորդէ՛դ վար չերթան անոնք:

— Ո՛ր բառերը... — հարցրեց երգածահանը:

— Դուռն ինձմէ աղէկ զիտես անոնք, բայց զիտեստով մէկտեղ դրեր ես... Ի՞նչ օրեր կ'ապրինք, ետլրում, որ դուռն ՀՈՎԻԿ ԻՄ ՀԱՅՐԵՆԵՍԱՅ Կ'ԸՍԵՍ, զիտե՞ս ատ հայրենեացի համար քեզի ի՞նչ կ'ընեն, զիտե՞ս քեզի ուր կը դրկեն ատ Օ՛ն ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար... Եմէ՛ն, Եմէ՛ն կ'աքսորեն քեզի, բանտերու մէջ կը փտտեցնեն:

— Դրածոներս հայերէն լեզուով են, անոնք չեն հասկնար, պէ՛յ:

— Կը հասկուցուեն, ետլրում, մ'նչեւ վերջին բառը կը հասկուցուեն, ի՞նչ ժամանակներ կ'ապրինք կոր, որ չհասկուցուեն... հապա վերջին՝ թուրքերէն երգածը: Մենք Քէօու օղուի դասակներն ենք, չենք վախնայ, ամէն տեսակ փորձանքներէ չենք վախ՛ջի. ատ ինչե՛ր կը լսեմ կոր... — բացադան-

չեց պէյլը:

— Ատոր օպերա կ'ըսեն պէյս. անոր անունը «Լեպլեպիճի Հօր-Հօր աղա» դրած եմ, — ասաց երգահանը: — Իտալիոյ մէջ շատ տարածուած ժանր մըն է ասիկա. կ'ուզեմ որ հոս հայերուն եւ թուրքերուն մէջ ալ տարածուի երաժշտութեան այս տեսակը:

— Հասկցանք ամա, չենք վախնար կ'ըսես կոր նէ, ատիկա ի՞նչ ըսել է, ատոր ծայրը զիտե՞ս ուր կ'երթայ... — Ո՛ւր կ'երթայ:

— Ելտըդ, ա՛լ ո՛ւր պիտի երթայ... Ինչո՞ւր պէտք է, ետլրում, ատանկ բաներ ո՛չ գրէ, ո՛չ ալ երգէ. ընդհակառակը կը վախնամ կոր, կը վախնամք կոր գրէ, որ աչքերնուն աղէկ մարդ երեւա... — Է՛, ի՞նչ ըրած եմ որ վախնամ:

— Ճանըմ, վախնալու համար բան մը ըրած ըլլալու պէտք չիկայ այս երկրին մէջ... Կառավարութիւն է, կ'ուզէ, որ ամէն մարդ վախնայ իրմէ: Մենք ալ վախնալու ենք սնորմէ, որ մեզի վրայ բարի աչքով նայի:

— Ձեմ հասկնար:

— Ձե՞ս հասկնար... ԹոհաՖ մարդ է ասիկա, ատ տարիքիդ մէջ չե՞ս զիտեր որ կառավարութեանէն վախնալու է... Հայտէ՛, հայտէ՛, օղու, դուն ինձի լսէ տէ, տա հայրենեաց-մայրենեաց, Հայաստան-մայաստան բառերը հանէ երգերուդ մէջէն. ատ չենք վախնարի փոխարէն ալ, կը վախնանք կոր, շատ կը վախնանք կոր գրէ... — Պօսակցութիւնը չէր աւարտած երբ ներս մտաւ պղտիկ հանրմը՝ պէյլի կրտսեր աղջիկը:

— Սա ալ իմ պղտիկ աղջիկս է. անիկա ալ զիտէ, որ կառավարութիւնը անոր համար է, որ մարդ անկէ վախնայ: Անանկ չէ՞, աղջիկս:

— Անանկ է, — կմկմաց աղջիկը հօրը չհակառակելու սովորութեամբ, թէեւ չէր լմբոնում իրեն ուղղուած հարցին իմաստը:

— Դուռն չե՞ս ճանչնար էֆենտիին, — կըկին դիմեց պէյլը պղտիկ հանրմին: — Պատիւ չեմ ունեցած, — պատասխանեց մանկամարդուհին: — Անանկ է նէ, ծանօթացէ՛ր, էֆենտին

աղուոր—աղուոր երգեր կը հանէ :

— Ի՞նչ կ'ըսէ... — զարմացաւ աղջիկը, — ես շատ կ'ախորժիմ երաժշտութիւնն եւ շատ երջանիկ կը դգամ ինքզինքս ձեզի ճանչնալուս համար, — եւ երկարելով ձեռքը, աւելցուց, — փառանձե՛մ :

— Փառանձե՛մ, — բացազանչեց երաժիշտը, — ատիկա իմ մէկ հերոսուհիին անունն է ու ակնց երգել՝ «Օ՛, ի՞նչ գեղեցիկ ես, փառանձե՛մ...» :

Յըլտրդը շունչը պահած, սրտի թրթրումով լսեց երգը եւ երբ երաժիշտը աւարտեց, բացազանչեց.

— Հրաշալի՛ է, հրաշալի՛ է. ամբողջ հոգով կը դողամ կոր յուզմունքէս, ես հիացած եմ ձեր երգով... :

— Աղուոր է, շատ աղուոր է, ինձ ալ շատ յուզեց անիկա :

— Այդ որո՞ւն յորինուածքն է, որ ես առաջին անգամ կը լսեմ, — հարցրեց աղջիկը :

— Անիկա իմ յորինուածքն է, աղջիկս, — պատասխանեց երաժիշտը :

— Ի՞նչ կ'ըսէ, մի՞թէ հայ մը կրնայ ասանկ երգ մը յորինել... :

— Ինչո՞ւ չէ, աղջիկս, հայն ալ կրնայ ասանկ երգ յորինել, անպայման կրնայ, մանաւանդ եթէ ասպարէզ ունենայ : Ասիկա արդէ մըն է այն օպերայէն դոր ես դրած եմ եւ անունն ալ Արշակ երկրորդ դրած եմ :

— Արշակ երկրորդ... :

— Արշակ երկրորդ ըսի՞ր, — նորից վախեցած միջամտեց թորդոմ պէյը, — ո՞վ է աս Արշակը, — մեր հին թագաւորներէն մէկը չըլլա՞յ :

— Ատանկ է, — պատասխանեց երաժիշտը, — մեր Արշակ թագաւորի մասին օփերա մըն է դրածս :

— Է՛, խենթ է աս մարդը, — բացազանչեց թորդոմ պէյը այս անգամ սարսափած, — թոցուցի՞ր, ծօ՛ :

— Հայրի՛կ, — փորձեց ընդհատել աղջիկը :

— Դուն լռէ՛, դուն չես հասկնար, — հրամայեց հայրը : — Ծօ՛, աս երկրին մէջ հայ թագաւորի վրայ երգ կը հանուի... Զեղեցա՛ր, չէ նէ խենթեցա՛ր... Խեղդ դը-

լուիդ ժողուէ եւ Եղիային միտքդ բեր, դիտե՛ս ես, անիկա ալ ատանկ քանի մը մանիւնը դրած էր տէ, ետքը բանտին մէջ ծիւրելով մեռաւ... Մե՛ղք ես եսվրում, մե՛ղք ես... ու ինձ էլ փորձանքի կը քաշես... :

Մի խորհրդաւոր լուծիւն տիրեց սենեակում. Եղիա Տնտեսանի անուան յիշատակումը շմեցրեց բոլորին եւ ծանր խոհերի առիթ ծառայեց :

«... Անիկա ալ ատանկ քանի մը մանիւնը դրած էր տէ, ետքը բանտին մէջ ծիւրելով մեռաւ...» : Այս միտքը շուտ ու մտու էր տալիս եւ արեկոծում էր երաժիշտի սիրտը :

— Է՛, այստեղ օտար մարդ մը չկայ, որ մեզի ժուռնալ ընէ, — խզեց նա լուծիւնը :

— Աս երկրին մէջ պատերն ալ ականջ ունին, օղուլ, պատերն ալ ականջ ունին, — ասաց թորդոմ պէյը :

Է՛լ չէր կարող նստել երաժիշտը. նա կոտորուած սրտով բարձրացաւ տեղից :

— Քեզի համար կ'ըսեմ կոր, եսվրում, ուրիշ տեղեր ալ ատանկ երգեր չեղուս, — ուրախանալով որ ողատուած է տհաճ այցելուից, խորհուրդ տուեց թորդոմ պէյ եւ մի վայրուն դրամ երկարեց երաժիշտին :

— Շնորհակալ եմ, — մրմնջաց երաժիշտը, ետ մղելով պէյի ձեռքը, — ես չերդել չեմ կրնար, ես մինչեւ մեռնելս պիտի երգեմ... :

— Երթաք բարով, տէր ընդ ձեզ... — ասաց թորդոմ պէյը նրանց հետեւից եւ երբ նրանք արդէն գնացել էին, ինքն իրեն սկիւսեց մտածել՝ «մէկ ոսկին քիչ փարս չէր, ամա ինչո՞ւ չառաւ, չեմ դիտեր... արդեօք աւելի շատ կ'ուզէր...» :

— Ո՞վ էր այս մարդը, հայրիկ, — կարելով հօր մտքի թելը, հարցրեց աղջիկը, որ լուսամտուից դեռ նայում էր տարտամ քայլերով հեռացող հօր եւ որդու հետեւից :

— Չաղըճի է, եսվրում, սնոր Չուխաճեան Տիգրան էֆենտի կ'ըսեն :

Դ. ԳԱԶԱԶԵԱՆ

(Ս. Գ.)

ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Տ Ա Թ Ե Ի

Տաթևի ծննդեան վկայականը մեացել է հեռաւոր դարերի ծաղիկերում : Որոտանի ասհեղ կիրճի արքայանիստ բարձունքին մեր հեթանոս հայերը մեհեան են կառուցել, բորբոքել մշտափոփ ատրուշանը, Լըկըսըսըսը արեւն ու անձրեւը : Եւ չնայած քրիստոնէական հուշից 1700 տարի առաջ մարել է այդ ատրուշանը, բայց հնամեայ սովորութեամբ մինչեւ այսօր էլ Որոտանի կիրճի բնակիչները սիրում են խարոյկ վառել բարձունքի վրայ :

Չորրորդ դարում քանդել են այս բաւձունքի հեթանոսական մեհեանը եւ նրա տեղը կառուցել մի վտիտ եկեղեցի : Յետոյ Սիւնիքի իշխանները ոսկի են ժողովել եւ 895 թուականին սկսել վանք-մայրաքաղաքի շինարարութիւնը : 11 տարի այստեղ վարար քարինք է հոսել, մինչեւ բարձրացել է հրաշակերտ յուշարձանախումբը, որոնց մէջ վահաչուքը Պօղոս-Պետրոս եկեղեցին էր :

Տաթևի վանքը իսկական զոհակա-մարտի էր : Եկեղեցական շէնքերի կողքին կային գործատուններ, դամբարաններ :

Յրդ դարից սկսած Տաթևը դառնում է Սիւնիքի եպիսկոպոսական նստավայրը : Տաթևն ունէր 500 վանական : Սիւնեաց տախարհի այս հոգեւոր կեդրոնին հարկ էին վճարում 14 դաւաններու 701 գեղերը : Բայց միշտ չէ որ գելդացիները հարկ են վճարել : 910 թուականին Տաթևի վանականների դէմ են ելնում Յուրաբերդի, Ավելու դաշտի եւ Տամուլեկի գելդացիները : Այլըստամբները զրոհում են վանքի վրայ, վախուստի մատնում վանականներին, մեռնոր գետին թափում, թողնուկեցիներու պէս ժխտում եկեղեցական ծէսերը : Դաժան են վարուել ապստամբների հետ, բայց ընդվզումները շարունակուել են մէկ դար :

Տաթևը եղել է Միջնադարեան Հայաստանի մշակոյթի խոշոր օջախներից : 12-րդ դարում այստեղ կար 10 հազար մազադաթեայ ձեռագիր՝ մի ամբողջ մատենադարան : Մոնղոլական արշաւանքի նախօրէին ապահովութեան համար այդ ձեռագրերը փոխադրու-

ում են հարեան ՂԱՓԱՆԻ շրջանի Բաղաւերդ ամրոցը : Սակայն սելջուկները դրաւում են Բաղաւերդը եւ ոչնչացնում այդ 10 հազար ձեռագրերը : Դա հայ հոգեւոր մշակոյթի ամենամեծ կորուստներից էր :

14-15րդ դարերում Տաթևում դործում էր հայկական համալսարանը, որի հիմնադիրն էր Յովհան Որոտնեցին (1315-1386) : Այստեղ շուրջ 80 ուսանողներ սովորում էին լեզուներ, փիլիսոփայութիւն, բնագիտութիւն, բժշկութիւն, ալքիմիա, քերականութիւն, ճարտասանութիւն, նկարչութիւն, դրշութեան արուեստ, երաժշտութիւն : Հովհան Որոտնեցիին յաջորդեց Գրիգոր Տաթևացին, որն իր անսպառ գիտելիքների եւ քաղաքական եռանդուն գործունէութեան համար հռչակուեց Հայաստանի երկրորդ Գրիգոր Լուսաւորիչ :

Տաթևի մասին շատ տեղեկութիւններ է հաղորդում Սիւսական աշխարհի պատմագիրը՝ Սողոմոն Օրբելեանը :

Տաթևի վանքում նոր կառուցումներ են կատարուել 17րդ դարում : Դրանց մեծ մասը կանդուն էր մինչեւ 1931 թուականի մեծ երկրաշարժը :

Այժմ էլ կիսաւեր վիճակում վիթխարի է, ազդեցիկ : Այստեղ ամէն մի վեմ խօսում է հայ մարդու կառուցողական հզոր քանքարի մասին : Վանք-մայրաքաղաքի կառոյցների մէջ դարմանահրաշք ձօճուող սիւնն է : 30 կանդուն բարձրութեամբ այս կոթողի ձօճուելու գաղտնիքը չի պարզուած : Այժմ էլ, երբ հրում ես, այն թեթեւ ձօճում է : 12րդ դարում սելջուկ ասպատակողների մի ջոկատ փորձել է գետին տապալել այս նշանաւոր սիւնը, բայց չի կարողացել : Ոտըճըրդանչական նմանութիւն կայ այս կոթողի ու հայ ժողովուրդի ճակատագրի միջեւ : Հազարամեակներ շարունակ ոտիքը փորձել է գետին տապալել հայ ժողովուրդին : Ճօճուել, թեքուել է հայ ժողովուրդը, բայց մընացել է կանդուն, ինչպէս Տաթևի հազարամեայ սիւնը :

ԳԱՆԻՐԷԻ Լ. Բ. Ը. Մ. ԵԱՆ ԿԵԱՆՔԷՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՆԻ ԿԵԱՆՔԷ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը լրջօրէն կը զբաղուի հայ երկն-տասարդութեամբ, որմէ կախեալ է մեր դպրութիւններու ներկան եւ ապագան: Մեր Միութեան նպատակն է ուրեմն, կազմակերպել արտահայաստանեան երիտասարդութիւնը եւ դայն առաջնորդել տոհմային անդրութիւններով ու անցեալի յիշատակներով, կարելիութեան սահմաններուն մէջ հեռու պահելով արդիական կենցաղի սայթաքումներէն, որոնք կը սպառնան մեր պատուական տղոց եւ սքանչելի աղջիկներուն ազգային ուղին, ցեղային եւ բարոյական ըմբռնումները խաթարել եւ մղել դանոնք դէպի այլասերում եւ ապագգայնացում: Պէտք է վերստէս մեանկերապահ հոգածութեամբը առաջնորդէ՝ ք մեր նոր սերունդը, հասարակութեան մեր Միութեան եղբայրական դրոշին տակ, հայ-բենասիրական խանդավառութեամբ, համագործակցութեան ոգիով դայն ոգեւորենք, որպէսզի կարենանք դիմազրաւել այն վրտանդները, որոնք յառաջ կուգան միջավայրի պայմաններէն եւ օտար վարժարաններու ջամբած ոչ-հայեցի կրթութենէ:

Այս գործերակերպով, մեր Միութիւնը էպէս կը հետապնդէ ազգապահպանումի իր հիմնական, մեծագոյն նպատակը: Ահա թէ ինչու համար մեր համազգային մեծ Միութիւնը իր հովանիին տակ համախմբուած երիտասարդութեան հայկականութիւնը անվըթար պահելու նպատակով մեծ գումարներ կը ծախսէ ու կը հիմնէ Ազգային Տուններ, Մարզարաններ, Մամուլ, Թատերախումբ, դրողարան, երգչախումբ, նուագախումբ, իր շուրջը ստեղծելով ազգային կենտունակ միջոցներ մը, զօրեղագոյն ազգակը հայ նոր սերունդի ազգային դիմազիծը անխախտ պահելու տեսակէտէն:

Այս նկատումով է որ 1958ին, Գահիրէի մէջ հիմնեցինք Հայ Երիտասարդաց Մշակութային Մարմինը, Բարեգործականի հովանիին տակ, գործակից ունենալով Բարեգործականի վարկին, համբաւին եւ փառքին

ջերմասկս նախանձախնդիր թանկագին պաշտօնակցուհի մը՝ Օրիորդ Ուսանա Գարտաշեանը: Այս մարմինը, որուն կորիզը մեր անսանուհիներն էին, շուտով իր շուրջը հաւաքեց Միութեան երիտասարդ զանգուածը, դպրոցական սերունդը, հաստատուեցաւ հայադիտական դասախօսութեանց շարք



Օր. Ուսանա Գարտաշեան

մը, որ մինչև այսօր կանոնաւոր կերպով կը շարունակուի:

Բարեգործականի վարչութիւնը նիւթական զոհողութեանց առջև չ'ուզեր ընկրկիլ, որպէսզի մեր տղաքը եւ մեր դեռատի աղջիկները յաճախակի առիթը ունենան շնչելու մեր հաւաքավայրին մէջ տիրող եղբայրական ոգին եւ ազգասիրական ջերմ մթնոլորտը: Կը կազմակերպուին դասախօսութիւններ, երաժշտական երեկոներ, սինեմաի դաստիարակիչ Ֆիլմերու ցուցադրութիւն, հարց-պատասխանի հաւաքոյթներ եւ այլն:

Ամառորի, Վարդանանց, Թարգմանչաց, Բարեգործականի եւ Ս. Զատիկի տօները կը տօնուին խանդավառութեամբ եւ դեղարւեստական յայտագիրով: Ամառնային ար-

ձակարդին ալ կը շարունակուին այս հասարակական և բանասիրական ընդհանրապէս կ'ընտրենք զպրոցակաճներէ, զանոնք հանրային և մշակութային կեանքի յառաջացած մարտիկներ դարձնելու դիտարարութեամբ: Ամանորի հանդէսը սեղի ունեցաւ Հայ Գեղ. Միութեան սրահին մէջ, իսկուն բազմաթիւան մը ներկայութեան, բարձրացած ամբողջութեամբ երկուս երիտասարդներէ: Թէ՛յի սուտարկութենէ վերջ, դարձադրուեցաւ զեղարուեստական խնամեալ յայտադիր մը: Բանասիրուց Տիար Ս. Շարճեան:

Յաջորդաբար տեղի ունեցան, ամէն ՈՒՐԲԱԹ երեկոները զանազան նիւթերու շուրջ հետաքրքրական դասախօսութիւններ. Տոբթորներ Կարպիւս Մերճանեան, Շաւարշ Գրիսեան և Տիար Միլրտիչ Ոսկեան խօսեցան բժշկական և դիտական նիւթերու շուրջ և Տիար Հայր Ժամկոչեան՝ Ռաֆֆիի, Տիար Ալ. Սարուխան՝ Պարոնեանի, Տիկին Իսկուհի Տաթրեան՝ Ընտանիքի: Վարդանանցը սօնուեցաւ մեծ հանդիսութեամբ, զեղարուեստական ճոխ յայտադիր մը դարձադրուեցաւ, բանասիրուց Տիար Համբարձում Գարսեան: Տիար Հ. Քիրքեան, Միութեան Ատենապետը և Ելիպտահայ միակ սրատարակը որ Վեհափառ Հայրապետին Գահակալութեան Տաննամեակին առթիւ Հայրենիք մեկնեցաւ, իր տարաբնուութիւններուն հաղորդակից ըրաւ մեր տղաքը, որոնք բուն հետաքրքրութեամբ զինքը ունկնդրեցին: Վարդանցին նաև հայրենական ամուսնեղ Քոչարի սկաւառակները:

Նոյն խանդավառութեամբ սօնուեցաւ նաև Ս. Զատիկը և Բարեկործանանի տարեկարձը, բանասիրուց Տիար Ս. Շարճեան որ խօսեցաւ մեր Միութեան ազգային և հայրենանուէր դործունէութեան մասին: Ապրիլեան Եղեռնի ողբերգութեամբ ըրաւ Տիար Արմէն Տատուր: Իսկ երաժշտական շատ խնամեալ դասախօսութիւն մը ըրաւ Օր. Աշխէն Մէօթէմէտեան, ՄՈՅԱՐՏԻ մասին և ԽԱՅՐԱԹ քառեակը մեղի հրամցուց մեծ երգահանին ստեղծագործութիւններէն քանի մը կատրներ:

ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ գրադարան. — Մեր կը-

ջանեայիչառտակ վոյն-նախագահ Եաղուպ Արթինի մարտի անուան ցօնած ենք մեր գրադարանը որ 1953էն ի վեր կը դործէ և տարեկան 500 ընթերցողներու հոգեկան և մտաւոր սնունդ կը հայթայթէ, փափաքողներուն արամադրելով միմիայն ՀԱՅՆԻՔԻ գիրքեր: Ունինք հայաստանեան հրատարակութեանց բաւական ճոխ մթերք մը:

Հ. Բ. Բ. Միւրիւնը Աղեքսանդրիոյ մէջ. — Ընթացիկ տարուոյ Փետրուար ամսէն սկսեալ Աղեքսանդրիոյ մէջ բացուած կատարուեցաւ Միութեան ՎԱԹԱՈՒՆԱՄ ԵՄԿԻ առթիւ երաժշտական սաուլիս մը, որ նտիրուած էր ԱՆՈՒՇ օփերային. մեկնախանութիւնը կատարեց Պր. Բարսեղ Գարբաշեան: Հայրենական դասախօսութիւն մը կատարեց Պատուելի ձինպաշեան, ՎԱԳՆԱՆԱՆՅ սօնին առթիւ: Պր. Հայկազուն Քիրքեան տուաւ իր Հայաստանեան տպարուստութիւնները: Սարքուեցաւ Երգահանդէս մը Տեարք Յովհ. Մամուրեան (Պարիթոն), Տիկին Վարդուհի Յարէթեան (Սոփրանօ) և Պր. Բարսեղ Գարբաշեան (Պաս), մասնակցութեամբ. Դաշնակ՝ Տիկին Սիրվարդ Պոյաճեան: Բանասիրուցին նաև Տեարք Ալ. Սարուխան, Արթ. Համբարձումեան և Միլրտիչ Անդրանիկ:

Դասախօսութեանց այս շարքը կը շարունակուի:

ԿՐԹԱԿԱՆ-ԴՊՐՈՑԱԿԱՆ

Բարեկործանելու Գահիրէի և Աղեքսանդրիոյ մէջ ունի բարձրագոյն աներ, որոնք համալսարանական դասընթացներու կը հետեւին և կամ լծուած են աշխատանքի, լորենք ընտանեկան կեանքի բարելաւման սատարելու համար: Շնորհիւ այս համալսարանաւարտներուն, մեր դպրոցը օժտուեցաւ բժիշկներով, զեղադործներով, բնափօսներով, քիմիայէտներով և այլն:

Մեր սաները կը յաճախեն օտար երկրորդական վարժարաններ, պայմանաւ որ ստացած ըլլան ազգային նախակրթութիւնը Հայ վարժարանի մէջ:

1953էն մինչև 1965, միայն Գահիրէի մէջ ունեցած ենք 73 երկուս շրջանաւարտներ, որոնց 20ը աւարտած են ՏՕՆ ՊՕՍԹՕ

արհեստագիտական վարժարանը, իսկ Աղեքսանդրիոյ մէջ 50 երկսեռ ընթացաւարտներ, որոնց վրայ պէտք է աւելցնել Պէյրութի եւ Թրէբոնի մէջ մեր օժանդակութեամբը ուսում ստացող 21 ընթացաւարտները, որով կ'ունենանք, մինչև 1965 Դեկտեմբերի վերջը 144 երկսեռ ՇՐՋԱՆԱԽԱՐՏՆԵՐ, որոնց ո՛չ միայն դպրոցական սակերը հոգացած ենք սոյլ եւ երթեւեկի, զրեւակաւն եւ յարակից ծախքերը, ինչպէս նաեւ ՏՕՆ ՊՕՍՔՈՅԻ սաներուն աշխատանոցային բոլոր առարկաները հայեթհայտ անխտիր: Եւ պէտք է ըսել թէ մեր Միութիւնը ո՛չ մէկ խտրութիւն զրած է սաներու ընտրութեան մէջ: Կար ու ձեւի հետեւող խումբ մը օրբորդներ եւս շընորհիւ մեր ձեռնառութեան կարել եւ ձեւել սորվեցան:

Ս. Շ.



Հ.Բ.Ը. ՄԻՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՆԻ ՄԷՋ

Թեհրանի Հ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղի անդամ Պր. Հայկ վարժապետեան հետեւեալ տեղեկութիւնները հաղորդած է Իրանի հայութեան մասին, մեր պաշտօնակից՝ ՅՈՒՇԱՐԱՐ-ՄԻՈՒԹԻՒՆԻ:

Իրանի հայութեան թիւը՝ 125.000 է, որոն 80.000ը կը բնակի Թեհրանի մէջ, ուր կան 18 հայկական դպրոցներ: Մեր կաթողիկէ եւ Աւետարանական հարաբաններն ալ ունին իրենց եկեղեցիներն ու դպրոցները:

Թեհրանէն յետոյ միւս հայաչափ քաղաքներն են ԹԱՎՐԻՋ. եւ ՍՊԱՀԱՆ — Նոր Զուղայ — ուր կը գտնուի հայոց Ամենափրկչեան վանքը: Կան շարք մը հայաչափ դիւղեր, ինչպէս Սուլթանապատ եւ ուրիշներ, ուր մեր ազգակիցները կապուած են հողին: Իրանահայերը, մասնաւորաբար քաղաքայինները, միջակէն վեր տնտեսական առօրեայ մը ունին. կարօտ ազգակիցներ զրեթէ չ'ունինք: Գալով մշակութային կեանքի, աւերի քան մօտ երկու տասնեակ մշա-

կութային-երիտասարդական կազմակերպութիւններ ունինք, ինչպէս Իրանահայ Գրողներու Միութիւնը, եւ ուրիշներ:

Վերջերս, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ Իրանի մէջ պետական ճանաչում ստացաւ. Թեհրանի մէջ, ունինք մեր սեփական վարժարանը՝ ՆՈՒՊԱՐ ԴՊՐՈՅԸ, որ իր 13րդ ուսումնական տարեշրջանը կը բաղրէ: Ունի 450 աշակերտներ. բոլոր դասարանները զուգընթաց են: Այս տարի մեր ներքին տեսուչն է Պր. Արրահամ Ասատրեան: Մեր նախկին տեսուչը՝ Տոքթ. Ա. Առաքիլեան ամբողջ ժամանակով կապուած է Թեհրանի ՀԱՄԱԼՍՍՐԱՆԻՆ:

Բարեգործականը շատ շուտով Թեհրանի մէջ կ'ունենայ իր ԵՐԿՐՈՐԴ վարժարանը, որուն հողը, աւելի քան 100.000 առար, արժէքով գնուած է մեր ՄԻՈՒԹԻՒՆ կողմէ: Շէնքին շինութեան համար ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ հիմնարկութիւնը տրամադրած է 150.000 առար, 100.000ը իր կողմէ, 25.000ը ՏԻԿԻՆՈ. Եսայեանի եւ 25.000ն ալ Պր. Նուպար Կիւլպէնկեանի կողմէ:

Այս վարժարանը պիտի կոչուի Հ. Բ. Ը. Միութեան ՆՈՒԱՐԴ ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ վարժարան, ի յիշատակ մեծանուն բարերար ԳԱԼՈՒՍ Ս ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆԻ ՏԻԿԻՆՈՅ: Այս վարժարանին հողը կը գտնուի Թեհրան քաղաքի լուսադոյն եւ հայաչափ մէկ թաղամասին մէջ: Նոր շէնքը պիտի լրացնէ արդիական կրթարանի մը բոլոր պայմանները, ինչպէս նաեւ պիտի ունենայ առանձին ընդարձակ սրահ:

Այս վարժարանին կառուցումէն վերջն ալ, Բարեգործականը առաջադրած է բաց պահել ՆՈՒՊԱՐ վարժարանը, վասնզի երկրորդ դպրոցի մը կարելքը զգալի է: Իրանի Հայոց հոգեւոր պետերը կը հովանաւորեն ու ներկայ կ'ըլլան Հ. Բ. Ը. Միութեան ձեռնարկներուն: Մեր հոգամասին մօտերը կը կառուցուին Թեհրանի հայոց Եկեղեցին եւ Առաջնորդարանը:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ

Երուանդ Հիւսիսեան Հիմնարկի Բացումը

Շաբաթ՝ 30 Հոկտեմբեր 1965 երեկոյ -
եան ժամը 8-30ին տեղի ունեցաւ պաշտօնա-
կան հանդիսաւոր բացումը Բարեգործակա-
նի Երուանդ Հիւսիսեան Հայագիտական
Հիմնարկին, կազմակերպութեամբ Լիբանա-
նի Ծրջ. Յանձնաժողովին ու Կրթական Յանձ-
նախումբին:

Ներկայ էր մտաւորական հասարակութիւն
մը, որ Յովակիմեան-Մանուկեան վարժա -
րանի Գ. Կիւլլէյնիկեան Հանդիսատրահին մէջ
ունկնդրելէ եաք զործադրուած պատշաճ
յայտարար մը, հրաւիրուեցաւ այցելելու
հայագիտական նորաչին յարկարձիւնի կա-
հարուած արդիական գոնեգոն րաժան -
մանքները, ուր հոգեկան խորունկ զոհունա-
կութեամբ հաստատեց կրթական այս հո -
յակերտ Կեդրոնին իրագործումը:

Այս առթիւ խօսք ասին Տեառք Տօքթ.
Տ. Վարժապետեան, որ բացման խօսքը ար-
տասանեց, տեսուչ Վահէ Վահեան եւ Փրոֆ.
Մօրուս Հասարակեան, ինչպէս նաեւ սոյն
հիմնարկի ուսանող Ա. Մատուռեան:

Նաւարդեան խաղեր:



Մեծ յաջողութեամբ պատկուեցան ՆԱ-
ԻՍՍՄԻԴԵԱՆ խաղերը, որոնք տեղի ունե -
ցան Պէյրութի մարզաւանին մէջ, Ապրիլ 9էն
11 տեւեցին եւ կազմակերպուած էին Հ. Բ.
Ը. Միութեան 60-ամեակին եւ Բարեգործա-
կանի Երիտասարդաց Ընկերակցութեան 35-
ամեայ տարեդարձներուն առթիւ:

Իրարու յաջորդեցին խաղեր, մրցում -
ներ, հայկական պարեր: Տողանցքը մեծա-
պէս տպաւորիչ էր:

Հ.Բ.Ը ՄԻՈՒԹԵԱՆ 60 ՏԱՐԻՆ

Լրացաւ Հայկական Բարեգործական
Ընդհանուր Միութեան Հիմնադրութեան
60-ամեակը: Վաթսուն տարի Պօղոս Նու -
սրարի եւ հայրենասէր այլ գործիչների նա-
խաձեռնութեամբ, համեստ մի գումարով,
Գահիրէում իր գործունէութիւնն սկսած
այս միութիւնը այժմ դարձել է պատկառե-
լի մի կազմակերպութիւն, որի գլխաւոր
նպատակն է, ինչպէս ընդդուել է բազմի-
ցըս, դրականապէս ծառայել ազգին այն
հաստատմին, որ այսօր ցրուած է տարաշ -
խարհի ամէն կողմերը:

Բարեգործական Միութիւնն այժմ շուրջ
լրտան երկրում ունի 186 մասնաճիւղ՝ 18000
անդամներով: Հանրագումարի բերելով Հ.
Բ. Ը. Միութեան 60-ամեայ գործունէու -
թիւնը, պէտք է ասել որ, արդարեւ, մեծ
է կել նրա դերը առաջին համաշխարհային
պատերազմի տարիներին մեծ ողբերգութիւն
սպրած հայ ժողովրդի արեւմտեան հատ -
ուածի մտաւոր կեանքի վերականգման, վե-
րածադկման ու բարձրացման գործում: Մի-
ութիւնը նոյն եռանդով իր գործունէութիւ-
նը շարունակում է նաեւ այսօր, ընդգրկե -
լով աւելի լայն շրջանակներ:

Հ. Բ. Ը. Միութիւնն իր բեղուն եւ ազ-
գօզուտ գործունէութեան շնորհիւ արժա -
նացել է սփիւռքահայութեան վստահութեա-
նը: Այդ է պատճառը որ տարիներ շարու -
նակ շատ հայեր իրենց իննյողութիւնները
նուիրում են Բարեգործականին:

Բարեգործականի կենտրոնը մինչեւ 1924
թուականը գտնուել է Գահիրէում. իսկ ապա
փոխադրուել է Փարիզ: Երկրորդ համաշ -
խարհային պատերազմի հետեւանքով Եւրո-
պայում ստեղծուած աննպաստ պայմանների
սրտաճառով Միութեան կենտրոնը 1940 թը-
ւականին փոխադրուեց ՍՄՆ, հաստատուե-
լով Նիւ Եորքում: 1964 թուականի Դեկտեմ-
բերից Բարեգործականը տեղաւորուեց Նիւ

Երբի կենտրոնական փողոցներից մէկի վերայ կառուցուած սեփական դեղեցիկ շէնքում, որն ունի ցուցասրահ, ընթերցասրահ եւ այլ յարմարութիւններ :

Բարեգործականի հիմնադրամը տարեկան տարի աճում է . 1964 թուականին նրա հաստատութիւնը արժէթղթերի սակարանի գինով հասնար է շուրջ 20 միլիոն տոլարի :

Հ. Բ. Ը. Միութեան ուշադրութեան կենտրոնում է սփիւռքահայ նոր սերունդի հայեցողի գաստիարակութեան գործը : Բաւական է նշել որ ազգայահայանման համար Բարեգործականի կատարած տարեկան յատկացումները մեծադոյն մասը, շուրջ 600-300 տոլար, գնում է կրթական ծախսերին : Միութիւնը ամենամեայ այդ յատկացումներով տարբեր երկիրներում պահում է 15 սեփական վարժարան եւ օժանդակում 96 դպրոցների եւ հայերէնի դասընթացների :

Բարեգործականի կրթական օջախների մէջ առաջնային տեղը պատկանում է Կիւրուի Մեղրոնեան կրթական հաստատութեանը, որի հիմնադրութեան 40ամեակը նշուեց վերջերս սփիւռքում եւ հայրենիքում : 40 տարի առաջ Գրիգոր եւ Կարապետ Մեղրոնեան Կիւրուները իրենց ողջ հարստութիւնը կրտսիկցին Բարեգործականին, իրենց հիմնած այդ վարժարանը դնելով նրա հովանաւորութեան տակ : 40 տարիները ընթացքում այս դպրոցը մեծ վերելք ապրեց, վերածուեց ինքի բարձրագոյն ուսումնական հաստատութեան եւ տուեց աւելի քան հազար շրջանաւարտ-շրջանաւարտուհիներ, որոնք ըսփիւռքի մշակութային կեանքում մեծ դեր են կատարում որպէս ուսուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ եւ այլն :

Մեղրոնեան կրթական հաստատութիւնից յետոյ Բարեգործականի նշանաւոր միւս դպրոցներն են Պէյրութի Յովակիմեան-Մանուկեան տղաների միջնակարգ վարժարանը, Դարուհի Յակոբեան աղջկանց վարժարանը, որն իր գոյութեան 26 տարիները ընթացքում տուել է բազմաթիւ դարգացած եւ ազգասուէր շրջանաւարտուհիներ : Մի քան տարի առաջ այս վարժարանն օժտուեց ար-

դիական բոլոր յարմարութիւններ ունեցող ընդարձակ ու դեղեցիկ մի շէնքով : Բարեգործականի լաւագոյն դպրոցներից է Հալէպի Լալար Նաճարեան-Գալուստ Կիւլպէնյեան կենտրոնական վարժարանը, որը 1954 թուականին իր գոյութիւնն սկսեց որպէս նախակրթարան, ՏՅ աշակերաներով, իսկ այժմ հասել է միջնակարգ վարժարանի մակարդակին եւ ունի մօտ հազար սան-ստուգի :

Բարեգործական միութիւնը միայն Պէյրութ քաղաքում, բացի վերոյիշեալ երկու միջնակարգ դպրոցներից, պահում է երեք նախակրթարան եւ օժանդակում 30ից աւելի այլ դպրոցների : Նոյն քաղաքում թոշակաւորում է 60 համալսարանական ուսանողների, պահում հայ երիտասարդական ընկերակցութիւն ու երկու դարմանատուն :

Մեծ է Բարեգործականի գործունէութիւնը հրատարակչական ապարէզում : Նա ունի իր հրատարակչական հիմնարկութիւնը, որը յատուկ մասնաշաղկով լոյս է բերում հայոց պատմութեան ու զբաղմունքների լաւագոյն երկերը եւ ուսումնասիրութիւնները : Այս երկերը եւ ուսումնասիրութիւնները հրատարակում է նաեւ անդլերէն լեզուով մանուկեան դրանք մատչելի դարձնելու համար Սմերիկայում ծնուած երիտասարդ սերունդին եւ օտարներին : Այս մասնաշաղկով հրատարակուել են Վ. Քիւրքճեանի «Հայ ժողովուրդի պատմութիւնը» (անդլերէն), «Յիբիկի Դիւանը», «Սմբատ Սպարապետի տարեգրքը», Լ. Զ. Սիւրմէլեանի «Սասնա ծռերը» (անդլերէն), Տ. Պօյաճեանի «Հայկական Լեզէոնը Մեր տղաները» (անդլերէն) եւ այլն :

Բարեգործականն ունի չորս պաշտօնակիրներ՝ «Յուշարար-Միութիւն», «Յուշարար» (անդլերէն), «Շինարար»՝ Փարիզ, «Սօսնակ»՝ Պէյրութ : Վեց տարի առաջ Հ. Բ. Ը. Միութեան հովանաւորութեամբ սկսեց հրատարակուել նաեւ «Արարատ» զբաղմունք-դարեւեստական հանդէսը (անդլերէն) լեզուով, որն իր հարուստ բովանդակութեամբ

եւ հրատարակչական բարձր ճաշակով ճանաչման է արժանացել նաեւ օտար շրջանակներում :

Լենինականի 1926 թուականի երկրաշարժը աղէտ էր աւերակներէ եւ կոտորածներէ միջկց նոր յառնած Հայաստանի համար: Այդ օրերին հայրենիքի աղէտեալներին օգնութեան հասնողներէ մէկն էր Բարեգործականը:

Հետագայում Հ. Բ. Ը. Միութեան նախաձեռնութեամբ Հայաստանում հիմք դրբուեց մի մեծ առանի, Երևանում կառուցուեցին հասարակական մի շարք շէնքեր:

Բարեգործականը նկւթական սփախցութիւն ցոյց տուեց պարբերաբար կատարուող հայրենադարձութեանը՝ քանական թուականներէ սկսած: Բաւական է յիշատակել 1946-48 թուականներէ հայրենադարձութիւնը, երբ արտասահմանից հայրենիք վերադարձան շուրջ ՀԱՐԻԻՐ ՀԱԶԱՐ հայեր: Բարեգործականը ի նպաստ այս պատմական ձեռնարկին, բացեց 1.5 միլիոն տոլարի հանդանոցութիւն:

Հ. Բ. Ը. Միութեան արժանաւոր նախագահ Ալեք Մանուկեանը, Բարեգործականի վերջին՝ 52րդ ընդհանուր պատգամաւորական ժողովում ասաց. «Արիւնի հեղեղներուն եւ աւերակներու մոխիրներուն մէջէն, ուր դիտապատ ինկած էր ազգը վեր բարձրացաւ ու կանգնեցաւ մեր հայրենիքը, որ իրրեւ յոյսի անշէջ փառոս, մեր վտարանդի բազմութիւնները, հակառակ իրենց անլուր տառապանքներուն, դարձեալ կեանքին կապեց»:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 60-ամեայ ազգօգուտ գործունէութիւնն ու նորա այսօրուայ ծաղկուն ու բարգաւաճ վիճակը տալիս են այն հաստատ երաշխիքը, որ նա այսուհետեւ եւս սփիւռքում կը շարունակէ առաջատար դեր խաղալ հայապահպանման եւ մշակութային վերելքի գործում:

«Հայրենիքի Զայն»

ԳՐ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵՂՈՆԻ ՇԷՆՔ

Հ. Բ. Ը. Միութիւնը իրագործեց իր անդամներուն երազը՝ սեփական կեդրոն մը ունենալու, որ գնուեցաւ ՆԻԻ ԵՈՐԲ քաղաքի կեդրոնական թաղամասերէն մէկուն մէջ: Գնուեցաւ ՀԻՆԳ յարկանի բնակարան մը, 109 ՆՍԹ 40րդ փողոցին վրայ, որ անհրաժեշտ բարեփոխութիւններէ վերջ, վերածուեցաւ զբահեմակի կեդրոնական Վարչութեան եւ կեդրոնական Յանձնաժողովի աշխատանքներուն համար. շէնքը ունի սրահներ մեծ ու փոքր հաւաքոյթներու, դասախօսութիւններու, ցուցահանդէսներու, ընդունելութեանց, զբաղարանի եւ դասընթացներու յատուկ:

Շէնքը գնուեցաւ 1964 ՅՈՒՆԻՍ 30ին, վճարելով 242.500 տոլար, եւ անմիջապէս ձեռնարկուեցաւ նորոգութեանց եւ բարեկարգութեան աշխատանքին: Կեդրոնի պաշտօնական բացումը կատարուեցաւ 1964 Դեկտեմբեր 13ին, Կիրակի օր, բաղմահատիւր ազդարիններու ներկայութեան: Տնօրհնէքի աւարտութիւնը կատարեց Առաջնորդ Տ. Սիոն Արքեպիսկոպոս: Աւուր պատշաճի ուղերձներ արտասանեցին Նախագահ Ալեք Մանուկեան եւ Արաքս Էքսերձեան:

1966ի Մարտէն սկսեալ երեք դասընթացներ հաստատուեցան, — բեմարուեստ, նկարչութիւն եւ հայերէն լեզու: Նշանաւոր արձանագործ Խորէն Տէր Յարութեանի գործերը ցուցադրուեցան մեր սրահին մէջ: Տեղի ունեցան այլ եւ այլ ընդունելութիւններ եւ մասնաճիւղերու հաւաքոյթներ: Նոյնպէս ուրիշ հայ կազմակերպութիւններ օգտուեցան մեր ղիւրութիւններէն:

Նմանօրինակ ձեռնարկներու աճումով, Հ. Բ. Ը. Միութեան կեդրոնը կոչուած է դառնալու մշակութային եւ բնակարանային կեդրոն մը մեծն Նիւ Եորքի հայութեան կեանքին մէջ եւ միտքի ու ծրագրի աշխատանոց մը՝ ուրիշ նորանոր գործունէութեանց յատուկ գաղափարներ զուրս պիտի գան ու տարածուին ամերիկահայ գաղութին բոլոր մասերուն վրայ:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԻ ՀԱՒԱՔՈՅԹԸ

Հ. Բ. Ը. Միութեան Երիտասարդաց Մշակութային Մարմինին համար առանդական սովորութիւն մը դարձած է այլեւս, ամսունային եղանակի բացումը կատարել Յունիտի վերջերը պատշաճ ընդունելութեամբ մը, երբ արդէն դպրոցական քննութեանց արջիւնքները յայտարարուած կ'ըլլան եւ տարեկան արձակուրդի շրջանը՝ սկսած:

Ուսանողութիւնը անկասկած մեծ ուրախութեամբ կը դիմաւորէ այս օրերը, մանաւանդ անոնք որ տարուան մը իրենց պըրկըած աշխատանքին վարձատրութիւնը կը ստանան կարգափոխութեամբ կամ ընթացաւարտի վկայականով: Եւ մեր Երիտասարդացը եղանակի բացման այս հանդիսութիւնը կը կազմակերպէ իր ընթացաւարտ ինչպէ՛ս եւ լաւագոյն արդիւնքներ ձեռք բերած ընկեր-ընկերուհիներուն ի պատիւ:

Այսպիսի գողարիկ հաւաքոյթի մըն էր որ ներկայ գտնուեցանք այս ՈՒՐԲԱԹ՝ 24 Յունիս 1966ին Երեկոյեան, Հ.Մ.Ը.Մ.՝-նՈՒՊԱԹի հովանուն մարդավայրին մէջ, ուր Բարեգործականի Երիտասարդութիւնը խանդավառ եւ ուրախ տրամադրութեամբ, եկած էր ուրախակից ըլլալու իր կրտսեր եղբայրներուն եւ քոյրերուն յաջողութեանց:

Հաւաքոյթը բացուեցաւ ԾԱՂԿԻՐ Ա՝ ԶԱՏ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ խմբերգով զոր բոլոր ներկաները յոտնկայս եւ միաբերան երգեցին:

Ապա կարդացուեցան 1965-1966 դպրոցական տարեշրջանի ընթացաւարտներուն եւ յաջողութեամբ իրենց դասարանները փոխող ուսանողներուն անունները:

Այսպէս ՏԱՐ Է՛, ՍԱԼԱՄ գոլէմէն ընթացաւար եղան,

Օրվորդներ Եսա Հավուճեան եւ Սոնա Ճէճէեան:

ՏՕՆ ՊՕՄՔՕ արեւտագիտական վարժարանէն ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ պատիւով շրջանաւարտ եղաւ ՎԱՐԴ ԼՈՐԻՍ ԶԱՔԱՐԵԱՆ:

Իսկ նոյն վարժարանէն յաջողութեամբ իրենց դասարանները փոխած են, Գմպեան Գորգ, Գալաֆեան Անդրանիկ, Մովսէս - Եան Միքայէլ, Գաբրիէլեան Պերճ, Քիւրքճեան Կարօ, Գոգորեան Գեղամ, Հաճէթեան Ժողէֆ եւ Սիմոնեան Սարգիս:

! Է՛-ՀՈՐԻԾԱ Լիսէէն, Պր. Լորիս Հայկ Ժամկոչեան:

Զովացուցիչներու սպասարկութեանէն յետոյ, Գահիրէի Հ. Բ. Ը. Միութեան վարչութեան անդամներէն Պր. ՀԱՅԿ ՕՀԱՆՆԷՍԵԱՆ հայրենաշունչ խօսքերով զեղեցիկ խըրատական մը խօսեցաւ ներկայ Երիտասարդութեան:

Երիտասարդացէն՝ Պր. Պերճ Գոգորեան ընտիր հայերէնով ուղերձ մը կարդաց իր ընթացաւարտ ընկերներուն ուղեւ:

Օրվորդ Ծուշան Սաչիկեան շատ ծափահարուեցաւ իր հայրենական երկու երգերով, իսկ ձեռնադաշնակի վրայ Տօքթ. ԷՏՄՈՆ ԿԵՐԿԵՐԵԱՆ նուազեց ԵՍ ՍԱՐԷՆ ԿՈՒԳԱՅԻ եւ ԷՐՆԷԿ ԱՅՆ ՕՐԵՐՈՒՆ երգերը որոնք ձեռնադաշնակի համար դաշնաւորած է Հայր Գր. Վրդ. Հապոյեան: Տօքթ. ԿԵՐԿԵՐԵԱՆ յայտնութիւն մը եղաւ մեղի իր ճարտար նուագով եւ մանաւանդ իր հարազատներուն օգտակար ըլլալու պատրաստակամութեամբ:

Երիտասարդացի անխոնջ Ատեմասպետ Տիար ԱՐԱ ԱՐԹԻՆԵԱՆի կարգադրութեամբ հայերէն եւ արդիական ձայնապնակներ մէջընդմէջ կը նուագուէին, ընդհանուր խան դաժառութիւնը իր գազաթնակէտին հասցընելով: Իսկ մեր ԾԻԾԱՂԻ վարպետը՝ ՅՈՒՆ ԼԱԿ ՊԱՊԻԿԵԱՆի սրամտութիւններով համեմուած գուարձալիքները առաւել եւս շեշտեցին այն խանդավառութիւնը որ տեւեց մինչեւ ուշ գիշեր եւ Հ.Մ.Ը.Մ.՝-նՈՒՊԱԹ մարդավայրին ընծայեց հայրենաշունչ մըթնոլորտով յազեցած Երեկոյի մը հաճելի հրապոյրը:

ՎԱՆՈ

ՏԻՐՈՒՆԻՆԵՐ

9 Յունուար 1966

Երեւանի մէջ մեռած է Հայաստանի աւանաւոր երգահաներէն Յարօ Ստեփանեան, 69 տարեկանին: Գրած է «Քաջ Նաղար», «Սասունցի Դաւիթ», «Նունէ» օփերանները: Երեք համանուագ եւ աւելի քան 200 սենեկաբլին եւ նուագախմբային դորձեր ու երգեր:

21 Յունուար 1966

Յրեղնայի մէջ անակնկալ կերպով մեռած է Գրիգոր Սարաֆեան, Աստուածաբան, հոգեբան եւ մանկագիր: 33 տարիներ է ի վեր կը վարէր Հ. Բ. Ը. Միութեան Գալիֆորնիայ շրջանի Վարիչ-Քարտուղարի պաշտօնը: Ծնած էր Այնթապ, 1880ին: Իր վերջին դորձը՝ ԲեՄԸ եւ ՀԱԻԱՏՔԻ ՅՈՒՔԵՐ, ի մօտայ ըստ կը անանէ Երուսաղէմի մեր վանքի տարարանէն:

23 Փետրուար 1966

Սրաի անակնկալ տաղնապի մը հետեւ տանքով իր մահկանացուն կնքած է Փրանսահայ անուանի վաստաբան Արման Իւթիւճեան, կրտսեր եղբայրը համբաւաւոր ճարտարապետ Եղ. Իւթիւճեանի: Հանդուցեալը փալտիլի վերաքննիչ Ատեանի վաստաբան էր եւ անդամ վաստաբանական Կաճուսին: Ծնած էր Պոլիս 1913ին:

7 Մարտ 1966

Կ. Պոլսոյ Հայոց Ս. Փրկիչ հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կնքեց վաստակաւոր դրագիտուհի Տիկին Հայկանոյ Հասք: Ծնած էր Պոլիս, 1880ին: Ուսումը ստացած էր Եսալեան վարժարանի մէջ: 1919ին հիմնեց ՀԱՅ ԿԻՆ թերթը որ շարունակուեցաւ մինչեւ 1933: Այս կորովի դրագիտուհին թերթը վարեց 13 տարիներ շարունակ, խանդավառելով երիտասարդ հայուհիները եւ մտաւորական կեանք ստեղծելով իր շուրջը:

13 Մարտ 1966

Մոսկուայի մէջ անակնկալ մահով մեռած է Սով. Միութեան Ակադեմիայի նախագահութեան ակադեմական գլխաւոր քարտուղար եւ ակադեմական Փրոֆ. Նորայր Միսակեան, 59 տարեկան հասակին մէջ: Ան թղթակից անդամ էր նաեւ Հայաստանի դիտական Ակադեմիայի եւ փոխ նախագահը Աստղագիտական Միջադպրոցին Համագաշտակցութեան կենսա-աստղագիտական Կոմիտէի: Ծնած էր 25 Յունուար 1907ին: Փրոֆեսօր՝ Մոսկուայի համալսարանին մէջ, ողբացեալը հրատարակած է աւելի քան 300 գիտական աշխատութիւններ եւ 25 տարի շարունակ կրթարած բազմաթիւ կենսաքիմիական փոստուքներ եւ անջրպետային կենսաբանութեան յատկանշելի նուաճումներ: Պարգևատրուած էր Պետական մրցանակով, պատուանշաններով եւ շքանշաններով (Լիէժի համալսարանէն եւ Փարիզի Փասթիստեան Կաճառէն):

Ամբողջ հայ աղջը կը սգայ իր այս թանկալին զայնովին անտիոխարինելի կորուստը:

13 Ապրիլ 1966

Յրանապի Ակադեմիայի անդամ ԺՈՒԺ ՏԻՒ ՀԱՄԷԼ, գրողէտ, բժիշկ եւ փիլիսոփայ, վսպեց աչքելը 82 տարեկան հասակին, յետ երկարատեւ հիւանդութեան: Անդամ էր Քաղաքական Գիտութեանց, Բժշկական Ինտութեանց եւ Ռոնսարեան Կաճառներուն: Բազմաթիւ շքանշաններու արժանացած էր:

26 Ապրիլ 1966

Իր յառաջացած տարիքին մէջ մահացաւ Միութեանս Վեժեբան անդամներէն Արմե-նակ Մարգիսեան, նախկին Կեդրանականցի եւ Արեւելեան տաճկահայաստանի քննիչ Հօֆ պէյի թարգման:

Ուրախ եւ տխուր առիթներով, Վարչութիւնն շնորհակալութեամբ ցարդ ստացած է հետեւեալ նուիրատուութիւնները. (1966 Մայիս)

	Ծ. Գ.
Տէր եւ Տիկին Խաչիկ Բէրսեան	100
Տէր եւ Տիկին Յովհաննէս Քէչեան	200
Տէր եւ Տիկին Յովհաննէս Քէչեան	200
Տեաքք Վարուժան եւ Շաւարշ Պետրոսեաններ	100
Տէր եւ Տիկին Սուբէն Խաչատուրեան	200
Յր. Ալիս Մինասեան	100
Տեաքք Գրիգոր Յակոբեան եւ Օր. Գեղեցիկ	100
Տիկին Քէթի Կիւրլանցեան եւ Օր. Արփիւն	100
Տեաքք Ս. Շալճեան	100
Տ. ր եւ Տիկին Արթո Սանտալեան	100
Տոբթ. եւ Տիկին Չարեհ Փափաղեան	200
Տէր եւ Տիկին Արթին Արմէնեան	200
Տէր եւ Տիկին Կարպիս Քէչեան	300
Տեաքք Գրիգոր Մարտիան	100
Տիկին Մելինէ Ֆապրիքոթորեան	500
Տէր եւ Տիկին Հակոբակ Քիւրքճեան	100
Միրքճեան Ընտանիք	1000
Տէր եւ Տիկին Ներսէս Պետրոսեան	100
Տեաքք Խօսնակ Շամլեան	100
Տէր եւ Տիկին Յակոբ Մարտինեան	200
Տէր եւ Տիկին Գր. Պաճաճեան	50
Տեաքք Ռոպէտ Թապաղեան (Մոսկուա)	100
Տեաքք Ս. Շալճեան	100

●●●●●●●●●●

Ընդհանուր գումար 4350

●●●●●●●●●●

ՆԱՍՏՈՒԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ

- էջ 4 Ա. սիւնակ 10րդ տող կարդալ սկզբունքները
- էջ 4 Բ. սիւնակ 18րդ տող կարդալ լծուիլ
- էջ 5 Ա. սիւնակ 42րդ տող կարդալ պէյ
- էջ 6 Ա. սիւնակ 13րդ տող կարդալ բացի
- էջ 13 Բ. սիւնակ 6րդ տող կարդալ մշակողները
- էջ 14 Բ. սիւնակ 18րդ տող կարդալ ողջունեմք

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

Գահիրէի Հ. Բ. Ը. Միութիւնը հաճոյքն ունի տեղեկացնելու պատուարժան հանրութեան թէ, իր հիմնած

ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ

գրադարանը որ կը գործէ 1958էն ի վեր, իր արամադրութեան տակ ունի գրական, պատմական, գեղարուեստական, կրօնական եւ բնասիրական, ինչպէս եւ ՀՍՅՍՏՍՆԵՍՆ գիրքերու ճոխ քանակութիւն մը, որմէ կրնան օգտուիլ մէր ընթերցասէր սնդամները եւ Գահիրէի հայութիւնը անխտիր, առանց ուե՛լ վճարումի:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՏԵՂԵԿՍՏՈՒՆ ՎՃԱՐՈՎԻ Է՛

Շնորհակալութեամբ կ'ընդունինք նուէրներ, մեր այս ձեռնարկը աւելի ճոխ եւ շահեկան ընծայելու համար:

— Ստանալու համար դիմել իմքադրութեանս:

15 Էմատ Էլ Տիմ. Ա. Յարկ — Գահիրէ